



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքը արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

6944

891.99.092

U-41

774



1824

ԱՐՄԵՆ ՍԵՒԱՆ

ՆԱԽԱՏԱԿ
ԳՐՈՂՆԵՐ

1.— ՏԻԳՐԱՆ ԶԵՂԿԻՒԹԵԱՆ 2.— ՈՈՒԹԵՆ ՍԵՒԱԿ

ԳԻՐՔ Ա.

Աօթիս

1931

6 NOV 2011



891.99.092

U-41

ԱՐՄԵՆ ՍԵՐԻԱՆ

ՆԱՀԱՏԱԿ

ԳՐՈՂՆԵՐ

1.— Տիգ. ԶեօԿիրեան 2.— Ռուբեն Սեհման

ԳԻՐՔ Ա.



ՍՈՅԻՆ

1931

30 JUL 2013

66.464

* * *

Երկու երիտասարդ գրողներու կեանքին ու գործին նըլիրուած այս կենսագրական-վերլուծական յօդուածները նախապէս հրատարակուած են Պոսթընի Հայրենիք ամսագրին մէջ:

Այժմ, երբ աննօան յաւելումներով ու յապաւումներով կ'ամփոփեմ զանոնիք գրքի մը մէջ, նպատակս է հնարաւորութիւն տալ, որպէսզի ընթեցողներու աւելի լայն շրջանակ մը ծանօթանայ այս նահատակ գրողներու կեանքին ու գործին, գոնէ ընդհանուր գծերու մէջ:

Այս ձեւով, հեղինակը կը կարծէ յարգանքի դոյզն տուրք մը տուած ըլլալ նաեւ Զեօկիւրեանի եւ Սեւակի տրում լիւատակին:

Ա. Ա.

1 Օգոստ. 1931

Սոֆիա



2518


47


+

ՏԻԳՐԱՆ ԶԷՅԿԻՒՐԵԱՆ

(Եր կեանքն ու գործը)

8
F





S. ԶԷՕԿԻՒՐԵԱՆ

Երանց և առաջային

գ հայուսն:

Տուժած է սեպ բազե

այ սպաս.

Դ կ պատ պար մետ մեռ,

ուստ յոյն,

.. Արշակուն:

S. ԶԵՈԿԻՒՐԵԱՆ

Այսօր փորձելով տալ կեանքն ու գործը նահատակ գրողի մը, որպիսին է Տիգրան Զէօկիւրեան, անդամ մը ևս կը համոզուիմ այն դժուարութիւններուն, զորս դիմագրաւել կոչուած է ուեէ գրչի մարդ, որ պիտի ուղէր ուսումնասիրել գրող մը, տեղեկանալ անոր կեանքի պայմաններուն, անոր կեանքի գծերուն, երեւան հանել այն առնչութիւնը որ կայ գրողին ու իր գործին միջև:

Զէօկիւրեան նոր մ'է, հետեւաբար չափով մը դիւրին պիտի ըլլար ձեռքի տակ ունենալ անոր գործերը ու նաև նիւթ հաւաքել իր կեանքի մասին, որ աւա՛ղ այնքան կարճ եղաւ: Ու երեւակայել թէ, հայ գրողը որ բախտին մէկ հարուածովը ինկած է գաղութի մը անկիւնը, յաճախ հնարաւորութիւն չունի ամէնչն դիւրին կարծուած բանն իսկ ձեռք բերելու: Այսպէս, ինչքա՞ն ժամանակ պէտք եղաւ որ անցնի, որպէսզի չնորհիւ այս ու այն բարեկամին, կարելի ըլլայ ճարել տարաբախտ հեղինակին գործերը, որովհետև գոյութիւն չունին գաղութներու մէջ՝ քիչ թէ շատ ներկայանալի գրադարաններ, ուր կարելի ըլլար գանել գոնէ հայ նոր գրականութեան աշխատաւորներուն երկերը և հանդէսներու կամ օրաթերթերու հաւաքածոներ, ուր կը պատապարուին յասամը մեր գրչի վաստակաւորներուն մտքի ծաղկները:

Այս պայմաններուն մէջ, ամէն գրական գործ կոչուած է ըլլարու պակասաւոր և թերի: Անթերի չէ Զէօկիւրեանի մասին կատարուած այս փորձն ալ, որ նպատակ ունի չափով մը դիւրացնել նոյն հեղինակին մասին կատարուելիք ապագայ ուեէ գրական աշխատանք:

Ա.

ԻՐ ԿԵՍՆՔԸ

ՈՐԲ ՄԱՆԿՈՒԹԻՒՆՆ ՈՒ ՊԱՏԱՆԵԿՈՒԹԻՒՆՆԸ

Տիգրան Զէօկիւրեան ծնած է 1884ին, Տրապիզոնի նահանգին կիւրիւշանէ քաղաքին մէջ: Այս իր մանահանգը անցուցած է Տրապիզոն: Նախ՝ հօրմէ որբացած, կութիւնը անցուցած է Տրապիզոն: Նաև՝ հօրմէ որբացած, աւելի վերջ կորանցուցած է նաև իր մայրը: 13 ապրիլի կանին ուղարկուած է կ. Պոլիս, ուրկէ, չենք գիտեր ի՞նչ պայմաններու մէջ և որու կողմէ, 1897ին, ուղարկուած է Գաղատիոյ (Ենկիւրի) Կարմիր Վանին որբանոցը, ուսանելու և պատապարուելու համար: Այս հաստատութեան մէջ մնացած է մէկ տարի, ուր անցուցած կեանքը չափով մը նկարադրած է իր գլուխ-գործոցին՝ Վանիը վէպին մէջ, պատկերացնելով նաև առ հասարակ յիշեալ կրօնական հաստատութեան ներքին կեանքը, իր լու ու գէշ կողմերով, իր զանազան տիպարներով:

«Թշուառ մանկութիւն մը անցուցած եմ, որուն երախտապար եմ» — այսպէս գրած է հանդուցեալ թէոդիկի, չեմ գիտեր ի՞նչ առթիւ և զոր կը յիշէ Ամենուն Տարեցն զիտիւ ի՞նչ առթիւ և զոր կը յիշէ Ամենուն Տարեցը ի՞նչ առթիւ և զոր կը յիշէ Ամենուն Տարեցը անութիւնը Յուլան գրքոյկին մէջ, ուր քանի մը տուղով նօթագրած է նաև Զէօկիւրեանի կենսագրութիւնը: Ինչպէս ամէն որբ, ու մանաւանդ ինչպէս ամէն հայ արքա Զէօկիւրեանն ալ, իր մատղաշ հասակին զրկուած որբ, Զէօկիւրեանն ալ, իր մատղաշ հասակին զրկուած հօրմէ ու մօրմէ, մնացած անտէր ու անպաշտպան, ինկած է կեանքի անողոք ու անկարեկիր հարստածներուն տակ, է կեանքի անողոք ու անկարեկիր հարստածներուն տակ, ու բախտը զինքը նետած է, ինչպէս հողմավար տերեւ մը, ծննդավայր քաղաք կիւրիւշիանէն՝ Տրապիզոն, անկէ՝ Պոլիս, ու Վասփորի ափերէն քշուած Գաղատիա, անկէ՝ կրկին Պոլիս, ուր՝ այս անդամ ապաւէն գտած է Գաղը Զէշմէի որբանոցը:

Ամէն զաւակ քիչ մը ապերախտ է հօրը հանդէպ, ու յայր մը միշտ աւելի մեծ տեղ գրաւած է իր զաւակներուն սրախին ու յիշողութեան մէջ: Ամէն անհատի հոգեկան աշխարհին մէջ միշտ մայրը իր պատուայ տեղը ունի, իբրև բարախուն գոյութիւն, իբրև երազ և իբրև յիշատակ:

Զէօկիւրեանի որբացած հօրին ալ փնտուած է իր յայրը ու խօսած անոր հետ, հին օրերէ, հին ժպիտներէ, հին սէրերէ, որոնցմէ զրկուած էր այնքան վաղաժամօրէն:

Մայրիկիս վերնագրով իր սա արձակ գերթուածին մէջ սրբի մը լքուած հօրին է, որ կը խօսի, ու կարօտը այնքան խոր է, որ կը բաղձայ մեռնիլ մօրը համբոյրին ու արցունքներուն տակ...

“Հին օրերու խաղը խօսի մը բարեկամի մը պէս կ'անցնի նովես, ու կը յուզէ զիս այս գիշեր:

“Հին օրերու ձայն մը խղճիս կը հայի. մօր մը ժպիտն է, մօրս ժպիտը որ կ'արքնեալ իմ մէջս: Ա՛ն, մայրս հիւանդ է, մայրս նիմար, լքուած կին:

“Պատմութիւն մը կը օրջի ականջիս մօրը, անորու աղու շեշերով: Մայրիկիս ձայնն է որ կը յիշեցնէ այնիան անոյշ օրիներգ մը բախծուս:

“Օ՛հ, հին, բարի երգ, սուրբ առասպել, ուրկի եկար այս գիշեր՝ մօրս ժպիտն հետ: Որքան ապրեցայ, Աստուած իմ, մոռցած եմ իր դեմքը սմոյն:

“Երանի՛, ո՛վ մայր, դեռ պզտիկ, դեռ անմեղ՝ տանիկն հոգիս հովերուն հետ, ու մեղրամումի հիւսերով պատկին բարեւ մանրիկ:

“Հիմա մեղրամումի բեւեր կը խեղդեն զիս ամեն օր, ու հոգիս կը փոռի մուր խորեւու, խոնաւ լորձնոս գետիներու վրայ, կատալի, վիրաւոր սողունի մը պէս:

“Երանի՛, ո՛վ մայր, դեռ պզտիկ, դեռ անմեղ, ձորին ողիները հովերուն հետ վազցնեկին իմ հոգիս, ու նու արցուներուդ մէջ, ու նու արցուներուդ տակ տանիկն զիս:

“Հիմա արցուները մեղքի՛ բիւրեղ կ'ըլլան սուր ու

այսեր կը խոցուեն: Հիմա համբոյթները հրաժեկ երկարներու պէս դիմքն կը մրկեն, ու սիրս, տե՛ս, աւերակ:

“Օ՛ մայր, համբոյթիդ տակ, արցունիդ տակ, դեռ պզտիկ, դեռ անմեղ՝ պիտի ուզեկի ննջել ու մեռնի՛լ”...

Որբ ու աղքատ, միշտ փնտուց իր մօր ժպիան ու արցունքը, իբրև բալսան և սփոփ իր վշտին, իբրև դարման՝ մենաւոր և լքուած հոգիի մը մորմոքումին:

Ու պատահեցաւ որ բախտը ժպիտ մը նետէ իր երեսին, ամպամած երկնքի մը վրայ նշուլող արեւի տարուկ ճառագայթի մը պէս:

Կատարուած էր Ռէթէսս Պէրպէրեանի գրական-ուսուցչական գործունէութեան յորելեանը: Մեծ ուսուցիչն ու դաստիարակիը նիւթապէս ու բարոյապէս վարձատըրւած էր այդ առթիւ. բայց ըլլալով ամէն բանէ առաջ իտէալի մարդ, ուզած էր որ ինքն ալ ժերով մը պատախանէ հանրութեան ցոյց տուած գնահատանքին: Որոշած էր հինգ որբ, իբրև գիշերօթիկ, ձրիօրէն ընդունիլ իր դպրոցը, անոնց տալով ուսում, կրթութիւն և սնունդ: Զէօկիւրեան եղաւ մէկը՝ այդ հինգ բախտաւորներէն...

Ի հարկէ, որբը ամէն տեղ որբ է, աղքատը՝ ամէն տեղ աղքատ, վիզը՝ ծուռ, նայուածքը՝ հողին:

Տ. Զէօկիւրեան իշնալով Պէրպէրեանի մթնոլորտին մէջ, փրկեց իր ապագան, որովհետեւ անկէ երբ շրջանաւարտ եղաւ 1903ին, ունէր արդէն կեանքի պայքարին համար անհրաժեշտ բարոյական ու մտաւոր զէնքերը:

Տանք սակայն Զէօկիւրեանի կեանքին ստուերադի-ծը Պէրպէրեանի յարկին տակ: Թողունք որ խօսի նոյն հաստատութեան մէջ Զէօկիւրեանի պաշտօնակից Գ. Փիլիպպոսեան, որ Սօֆիայի Արաք թերթի, 1926 Ապրիլ 11-24ի բացառիկ թիւին մէջ, դժբախտ գրադէտին նըւիրուած յօդուածով մը ի միջի այլոց կը գրէ.

«1901ին, երբ կէս չինականի հագուստաներով, առաջին անգամ, Սկիւտարի Պէրպէրեան վարժարանը կը մտնէի, Տիգրանը, նոյն վարժարանի վերին դասարան-

ներուն մէջ էր արդէն: 1896ի ջարդերէն որբացած, Տրապիզոնի Կիւմիւշանէ քաղաքէն զրկուած էր նախ էն-կիւրիի վանքի որբանոցը և անկէ ալ Պոլիս, Ազգ. Հիւանդանոցի Դազլը Զէշմէի ծանօթ որբանոց կայանը*): Իբրև յաջողակ աշակերտ, ուրիշ քանի մը որբերու հետ Պէրպէրեան ծգուած էր ի վերջոյ, շարունակելու իր ուսումը:

«Իր արտաքինով, անիկա շուտով կը մատնէր իր որբութիւնը Պէրպէրեանի նման վարժարանի մը մէջ, որուն աշակերտութեան մեծ մասը Պոլսոյ զանազան թագերու մեծահարուստներու զաւակներ էին, իսկ մնացածն ալ Սկիւտարի միջակորնար դասէն աշակերտներ: Երբէ՛ք չի հեռանար յիշողութենէս Տիգրանի այդ օրերու պատկերը: Պատառ պատառ կօշիկներ, ծակած տաքատ մը, վրայէն՝ կարերը քակուած բանկոն մը: Եւ որպէսզի պատուած միակ շապիկին տակէն թաւամազ կուրծքին բացուածքը ծածկէր, յաճախ թաշկինակով մը կը կապէր վիզը: Այսպէ՛ս տեսայ զինքը Պէրպէրեանի մէջ և այսպէս ալ շրջանաւարտ ելաւ անկէ, հալածուած մասնաւորաբար պատմութեան և աշխարհագրութեան ուսուցիչ Առանձարէն, հակառակ անոր որ Տիգրանը ամենայաջող աշակերտն էր նոյն դասերուն մէջ: Եւ, ինչպէս գիտենք, ի վերջոյ Տիգրան Զէօկիւրեան գարձաւ Պոլսոյ մէջ փնտուած ուսուցիչ մը աշխարհագրութեան և պատմութեան համար, ոչ միայն ազգ. վարժարաններու, այլև երկրորդական վարժարաններու մէջ:

«Պէրպէրեանէն դուրս անոր անցուցած քանի մը տարիները, — իբրև օգնական ուսուցիչ Սկիւտարի նոր թաղի ձեմարան վարժարանին, տեսակ մը շարունակութիւնն է իր որբացած և զրկուած կեանքին: Վանիրին մէջ նկա-

*) Ըստ Զէօկիւրեանի մօրաքրոջ որդուոյն, Թ. Եղիշէի, Զէօկիւրեան նախ դրկուած է Պոլիս, յեսոյ անկէ՝ կնկիւրիի հայոց վանքին որբանոցը, ուրիշ կրկին վերադարձած է Պոլիս: Տեսնել «Ուսան», պարեւարերի, նոր օշանի, 1919, նոյեմբեր 16ի թիւը, ուր՝ Զէօկիւրեանի մասին յօդուած մը ունի Թ. Եղիշէ:

բագրուած բազմաթիւ էջեր խորունկի կերպով ապրուած են իր կողմէ և կնկիւրիի վանքի որբանոցին մէջ ալ հալ ու մաշ եղող և ննջարանի վերմակներուն տակ իր անուշիկ մայրիկը երազող և գիշերին մէջ լոփկ լացող որբուշը ուրիշ մէկը չէ, եթէ ոչ ի՞նքն իսկ, հեղինակը։ Դարձեալ նոյն վէպին ուրիշ մէկ էջին վրայ նկարագրութիւն մը կայ, հոն ուր՝ նոյն որբը մղձաւանջային գիշեր կ'անցնէ, անբուժելի չերմի մը տաղնապներուն մէջ։ Այս էջին յաջողութեան դաղտնիքը նոյնպէս, անոր հարազատութեանը մէջ է, ապրուած հեղինակէն, նոր թաղի դպրոցին գրասեղաններուն վրայ ձգուած խշաւեակի մը մէջ, լուրջ կերպով թունաւորուած Քարամանցի նպարավաճառի մը աժան կերակուրներէն»։

1907-1908ի դպրոցական տարեշրջանին էր, Ուսուցչապետը չկար, աւա՛զ, և վարժարաննին տնօրէնութիւնը կը վարէր պ. Պետրոս Կարապետեան, երբ՝ ես ալ շատ շատերուն պէս, հաւատքով ու երկիւղածութեամբ բախեցի Պէրպէրեանի դուռը։

Ուխտաւոր մ'էի որ՝ գաւառէն, Հալէպէն, մեծամեծ դժուարութիւններով յաջողած էի իրեւ աշակերտ Պոլիս մտնելու արտօնութիւն ստանալ։ Այս կը պարտէի դպրոցի տնօրէնութեան, որ օգտագործած էր օրուան Պատրիարքին ազգեցութիւնը օսմ. պետական իշխանութեանց մօտ և յաջողցուցած Պէրպէրեանի դալու։

Արտօնութեան ուշանալուն հետեւանքով, 1907ի Դեկտեմբեր 20ին միայն կրցայ ոտք դնել Պէրպէրեանի սեմէն ներս։ Առաջին տպաւորութիւնս հիամթափում մը եղաւ, հիամթափում մը, վարժարանի արտաքինէն։ Պէրպէրեանը գաւառի երազող աշակերտութեան մտքին մէջ նիւթապէս ու բարոյապէս այնքան մեծ էր, այնքան շըքեղ, որ չէի կրնար անակնակլի չգալ, ինքզինքս գտնելով փայտաշէն, հին չէնքի մը առջև, երբ անկէ շատ աւելի գեղեցիկները տեսած էի, մեր բանի տեղ չդրած գաւառին մէջ։

Մատայ տնօրէնութեան համեստ սենեակը։ Անհրաժեշտ ձեւակերպութիւնները լրացնելէ յետոյ, տնօրէնը կանչել ուսուած ուսուցիչ մը, յանձնարարելով որ քննէ ուսմանց մէջ ունեցած կարողութիւնս, ծատելու համար այն դասրանը, որուն պիտի աշակերտէի։ Լայն կուրծքով, միջանասակ, նիհար, թուխ դէմքով, անխնամ, հին ու չարդուկուած համուստներով երիտասարդ մէր որ կը կենար դիմաց, գլուխը դրած կարծ Յես մը, որուն տակէն դուրս կ'իյնային մե, գանգուր և երկար մաղեր։

Զէօկիւրեանն էր։ Քննութիւնը ձեւակերպութիւն մը եղաւ, թուրքերէն, ֆրանսերէն մէկ մէկ քիչ ընթերցանութիւն, և արդէն տեղս որոշուած էր կրտսեր դասարանին մէջ։

Զէօկիւրեան՝ Պէրպէրեանի մէջ իր անհրաժեշտ աեղնունէր։ Հակառակ իր փոքր տարիքին, ան՝ կրցած էր ազգեցութիւն ձեռք բերել աշակերտներուն վրայ, որոնցմէ ոմանք, բարձրագոյն դասարաններուն մէջ, հասակով զինքը կը գլէին կ'անցնէին և տարիքով շատ հեռու չէին մնար։ Այսպէս ըլլալով հանգերձ, ան՝ կրցած էր ինքզինքը յարգել տալ։

Սահմանադրութեան հոչակումին, կամ տնկէ տարի մը վերջն էր կարծեմ, երբ Զէօկիւրեան, ձգելով գիշերօթիկ ուսուցչութիւնը, եղաւ ցերեկեաց և այցելու։ Պէրպէրեանի մէջ, իրեն համար դասեր դանելով նաև Պոլոյ ազգային կամ անհատական վարժարաններուն մէջ։

Պէրպէրեանի մէջ, իրեւ աշակերտ, անիկոմ մասնաւորապէս սէր ունեցած է աշխարհագրութեան, պատմութեան և գրականութեան դասերուն, ինչպէս նաև աշխատած է նկարչութեան, ցոյց տալով որոշ ընդունակութիւն, գծերով իւղանկարներ և իրեւ ուսուցիչ ունենալով դիմանկարիչ Սիմոն Յակոբեանը, որ երկար տարիներ մնաց վարժարանի գծադրութեան և նկարչութեան դասատուն։

Իրեւ աշակերտ, Զէօկիւրեան եղած է սիրահար նաև սբօրի։ Այդ սպին իր մէջ միշտ կը մնար և ուսուցիչ աւենն աշ յաձախ կը մասնակցէր աղօց խաղերուն, երբեմն չափազանցուած եռանդով մը։

ՀԱՆՐԱՅԻՆ ԵՒ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՔ

Ցերեկեայ ուսուցչի կեանքը աւելի ազատ պայմաններ ստեղծելով իրեն, ստեղծեց տակաւ նիւթական համեմատաբար աւելի լայն միջացներ, որուն հետեւանքով ալ կոկեց վրան գլուխը: Այլևս նախկին թափթփած Զէօկիւրեանը չէր. դուրս եկած էր նաև թաղային վարժապետի համեստ պատեանէն, ու գործունէութեան աւելի լայն դաշտեր կ'որոնէր իր եռանդը արդիւնաւորելու համար:

Օսմանեան Սահմանադրութեան հոչակումով, հայ կեանքի հորիզոնը լայնցաւ, քակուեցան նաև մարդոց լեզուին ու հոգիին կապանքները: Ազատութեան լոյսը ուղղեց հոգին՝ բոլոր անոնց, որոնք աւելի լայն երկինքներու թաքուն կարօտը ունէին իրենց սրտին ու հոգիին մէջ:

Համիտեան վարչութիւնը խեղդած էր ամէն ազատ մտածում, հոգիի ամէն լայնարձակ թոփչք. դպրոցները կու տային միայն շուկայի մարդիկ, խոնարհ վարժապետներ, և սէրն ու սոխակը, ժանեակն ու մանիշակը միայն երգող տաղտկալի բանաստեղծներ...

Հանրային, ընկերային, քաղաքական կեանքի խօսքն իսկ չէր կրնար ըլլալ և մտաւորական նկատուած մարդիկ իսկ շատ քիչ բան կը հասկնային նման խնդիրներէ: Մասնաւորապէս նոր սերունդը բոլորովին տգէտ էր հասարակական հարցերու մտսին, որովհետեւ առիթը չունէր զբաղելու անոնցմով, հետեւաբար չէր կրնար ճանչնալ և ուսումնասիրել զանոնք:

1908ի Սահմանադրութիւնը նոր աշխարհի մը վրայ բացաւ երիտասարդ մտաւորականութեան նայուածքը, որ սկիզբը շլացաւ ու գինովութեան նոպաներ անցուց միայն, բայց տակաւ վարժուեցաւ պայծառ լոյսին ու սովորեցաւ դիտել իրերը իրենց հարազատ դոյնով:

Զէօկիւրեան մէկն էր այն ծաղիկներէն, որոնք ազատաւթեան բարերար անձրեւին ու նաև անկէ յետոյ շո-

ղացող մաքուր արեւին լոյսին տակ, կրցան բացուիր գունաւորիլ ու բուրումնաւեսել: Անիկա հանդիսացաւ ամէնէն տաղանդաւորներէն մին այն ներկայացուցիչներէն, որոնք կ'արեւէին մեր կեանքը՝ երէկ, և որ այսօր կոչուած պիտի ըլլային իրենց ձեռքն ունենալու հայ հանրային կեանքի ղեկը:

1908-1915, Սահմանադրութեան հոչակումէն մինչեւ եղեռնի թուականը, երբ՝ իր արեւն ալ պիտի խաւարէր, ինչպէս շատ շատերունը՝ ցեղին ընտրեալներէն, Տիգրան Զէօկիւրեան եռանդուն մասնակցութիւն բերաւ մեր հանրային, մշակութային կեանքին, չինած ըլլալով իրեն համար պատուաւոր աեղ մը, հայ երիտասարդ մտաւորականութեան դասուն մէջ: Անիկա՝ ամէն տեղ է. ամէն մշակութային ձեռնարկի մէջ կամ շուրջը, առ նուազն ջերմ հետաքրքրուող մ'է, իսկ յաձախ՝ գործօն մասնակցող մը:

1909ի Մարտ 31ին, Համիտի կողմէ փորձուած պետական հարուածին ատեն, Սկիւտար է, ու կը գործակցի յեղափոխական կուսակցութիւններուն: Այդ օրերու կեանքէն ու տիպարներէն քաղած է նիւթը իր Հերար անուն վիպակին, որ լոյս աեսաւ իր և Շամտանձեանի կողմէ հրատարակուող Ուսան եռամսեայ մեծ պարբերագրին մէջ:

Իր Սկիւտար բնակութեան ատեն, մեծապէս օժանդակած է Յառաջդիմական Միութեան գրական-գեղարուեստական ձեռնարկներուն: Բերած է եռանդուն մասնակցութիւն՝ Սահմանադրութեան քանի մը տարի յետոյ Պոլսոյ մէջ կազմուած Ուսուցչական Միութեան, որուն կեդր. Վարչութեան ալ անդամ էր, եթէ չեմ սխալիր:

1910ին և 1912ին, օգտուելով դպրոցական տարեվերջի արձակուրդներէն, շրջեցաւ եւրոպական գրեթէ բոլոր սստանները, մօտէն տեսնելու և ուսումնասիրելու համար արեւմտեան քաղաքակրթութիւնն ու ժողովուրդները, ծանօթանալու համար նաև անոնց արուեստի հանձարեղ ստեղծագործութիւններուն: Ան՝ շրջեցաւ Միքէլ Անձելոյի իտալիայէն ոկսած՝ մինչեւ Ռամպրանի Հոլան-

ատան, ու իր ապաւսրութիւնները հաղորդեց՝ հիացած ու
յափշտակուած:

Ահա քանի մը գիծեր՝ Ամսթերտամէն կրած իը ապա-
ւսրութիւններէն: (Տե՛ս Նաւասարդ տարեգիրք, Զէօկիւր-
եանի «Ճամբուս Վրայ» յօդուածը):

«Երէկի յետ կէսօրը Թյոկ Մuseumի մէջ անցուցի.
զի՞նքը գտայ առանց առաջնորդի, կարմիր կողքով գրքի
մը կամ ծալլուած քարտէսի:

«Կը սիրեմ երբեմն քաղքի մը անծանօթ ուղիներու-
քմայքին անձնատառը ըլլաւ մոլորիւ սրտնեղիւ քչիկ մը
ու ի վերջոյ բարեացակամ անցորդի մը ձեռքի ուղղու-
թեան հպատակիլ: Այս դեգերտամները աննպատակ չեն.
իրենց անակնկալն ու նորութիւններն ունին: Նշանաւոր
բաներու տեղ հասարակ, աննշան կարծուածներու կը
հանդիպիս, որոնք ժողովուրդի մը իւրայատուկ կեանքն
ու հոգեկան ինչ ինչ վիճակները կը մատնեն»:

Զէօկիւրեան Ամսթերտամի միւզեին մէջ է արդէն,
«բոլոր Հոլանտան հոն է», հոն են բոլոր կարեւոր նկա-
րիչներու գործերը, առնուած Հոլանտայի բնութենէն,
երկինք, ծով, դաշտ, ջրալաց, ջրանցք, հողմաղաց, ա-
րօտն ու հօտերը, հոն են նաև հոլանտական ներքին (ու-
terieur) կեանքի պատկերները: Այս նկարիչները խղճմառու-
թեամբ կը մրցին. յաղթող ու պարաւող չկայ հոս: Ման-
րամասնութեանց անանկ ուշագիր վերաբերում մը, որ
լուսանկարչութեան գիւտը կը կանխէ: Իրերու ու լոյսի
գոյներուն փոխյարաբերութեան, յոլացման խորսունկ
բանաստեղծները բոլորն ալ: Այս արուեստը չունի Ֆլա-
մանին հզօր թոփչքը, հեթանոսական մերկութիւնն ու ա-
ռատութիւնը, բայց հայրենասէր է իր դպրոցը ու ար-
ուեստը՝ գերազանցապէս ազգային»:

Ուամպրանի նկարներուն առջև է ու կը բացագանչէ,
տեսնելով մարդիկ որ նկարին կը նային ու ծանօթու-
թիւններ կը կարդան.

«Կարդալ պէտք չէ, ոչ ալ կարծիք հաւաքել, այլ դի-

տել, հիանալ, հիանալ ու արուեստի քիչ մը անսփոփ
սփոփանքն ունենալ:

«Հոլանտան Ուամպրանի նորէն ազգային ու անձ-
նական հանձարին մէջ կը տիեզերանայ:

«Ո՞ւր է այս նկարչին փառքն ու մեծութեան գաղա-
նիքը:

«Շատեր կան, որ գծելու արուեստին մէջ (technique)
իրմէ վեր են, գոյնի աւելի հզօր վարպետներ չեն պակ-
սիր, առարկաներու և կենդանի շարժումներու անառար-
կելի վիրթիւոզները կան նկարչութեան մէջ, բայց կայ
բան մը, որ Ուամպրանի յատուկ է:

«Անիկա խոր ներշնչման մը տակ կայլափոխէ իր
հպած է՛ն հասարակ նիւթերը: Համակրելի, բացատրական
ու խորապէս մարդկային կը դարձնէ կրօնական նկար-
ները. տեսէք իր նմանորինակ գործերը, դիմեցէք Էմիա-
ւոսի Ուխտաւորները կուվրի մէջ. բաւ է այդքանը: Յե-
տոյ ոչ ոք իրմէ առաջ զիջաւ գէպի մաւթ, լքուած խա-
ւերն իջնել խոնարհներուն նայիլ ու անոնց համեստ կե-
ցութեան քաղցրութիւնն զգալ: անոնց բանաստեղծն է
Ուամպրան, իր այնքան հարուստ ու բազմածիւղ ար-
ուեստին մէջ»:

«... Այս հանձարին արուած է արուեստին բոլոր
կարելիութիւնները: Եթէ խորհուրդներու նկարիչն է,
իշխանական ձխութիւնները չէ մերժած երբեք արուես-
տին: Իր գործը կեանքն ունի իրեն նպատակ, այլ միշտ
անոր գթութեամբն ու խորհուրդովը լեցուած:

«Ընդհանրապէս իր նկարները սառւերստ կամ մութ
խորք մը (font) ունին, բայց անոնց վրայ նարնջի, ոս-
կիի կամ քանարիկի երանդ մը կ'իյնայ, խորհուրդը
մերկացնելու կամ սաստակացնելու համար:

«Իբր թէ Ան ուզէր կուվրի իմաստասէրին նման
գթութեան լոյսովը լուսաւորել կեանքի մթին առեղծը-
ւածը»:

Տուինք իր Եւրոպա համբորդութենէն այս քանի մը

տապաւորութիւնները, ցոյց տալու համար թէ ինչքան խանդավառուած էր ան՝ ի տես լուսաւոր Արեւմուտքի քաղաքակրթական սաեղծագործութիւններուն։ Ռամպրանի արուեստին համար ըրած իր դատողութիւնները գաղափար մը կու տան նաև Զէօկիւրեանի՝ արուեստի նկատմամբ ունեցած հասկացողութեան չափին ու խորունկ սիրոյն մասին։

Եւրոպա իր այցելութիւններով, Զէօկիւրեան մեծապէս օգտուեցաւ իբրև արուեստագէտ, իբրև ուսուցիչ ու հանրային գործիչ։ Ան՝ վերագարձաւ արտասահմանէն միշտ աւելի խանդալառ և աւելի հաւատաւոր իր ազգային խեցաներուն մասին։ Վերագարձաւ, աւելի լայն մտաւոր հորիզոնով մը, բերելով նաև իրեն հետ, գիտակից ու սիստեմաթիկ աշխատանքի մը լծուելու անհրաժեշտութեան համոզմամբ։

Ան՝ Եւրոպայի մէջ տեսաւ խաղաղ և շինիչ աշխատանքին գործած հրաշքը, ինք՝ որ պատմութեան ուսուցիչ էր և գիտէր թէ այդ այսօրուան ծաղկեալ Եւրոպան ալ բարբառուներու արշաւանքներ տեսած էր, տեսած էր հարիւրամեայ քայքայիչ պատերազմներու հիւծող պայքարներ՝ ժաղավորդներու միջև և ազգերու ներքին կեանքին մէջ։

1913ին էր, երբ տօնուեցաւ հայ տառերու գիւտին 1500ամեակը և հայ տապագրութեան 400ամեակը, աննախընթաց հանդէսներով ու շուրջով։ Զէօկիւրեան ստքի էր ինքն ալ, ամբողջ եռանդով լծուած զոյդ յոբելեաններու աշխատանքին։ Այդ առթիւ խօսեցաւ խանդալառ ճառ մը Սկիւտարի մէջ, երեւան բերելով հոետորական աչքի ինչ կող յատկութիւն։

Պոլսահայ գրագէտ ու գրասէր շըշանակներուն համար հաճելի և օգտակար ձեռնարկ մը եղաւ Գրական Ասուլիսներու կազմակերպումը՝ Բերայի Էսական Սանուց Միութեան կողմէ, որուն ոգին կը հանդիսանար գրագէտ և բանաստեղծ Յ. Ճ. Սիրունի։

Առաջին գրական ասուլիսը տեղի ունեցաւ 1913 Մարտ 3ին, նուիրուած էեւոն Շանթի Հիմ Ասուածներուն։ Այս առթիւ թեր ու դէմ խօսեցան Տիգ. Զէօկիւրեան, Մարև և Ար. Բարսեղեան։ Ասուլիսին կը նախագահէր մեր տարբախա տրիբուն ընկերը՝ Գ. Խաժմակ։

Տիգ. Զէօկիւրեան, իբրև խօսող, իր մասնակցութիւնը ըերաւ նաև երրորդ ասուլիսին, նուիրուած Դանիէլ Վարսեմանի Հերանոս Երգերուն, և որ տեղի ունեցաւ 1913 Ապրիլ 16ին։ Բացի Զէօկիւրեանէ, խօսեցան նաև Եղ. Գոլանձեան, Ար. Բարսեղեան, Ո. Զարդարեան և Գ. Խաժմակ։ Նախագահեց Աղեք. Փանոսեան։

Նոյն տարուան, 1913ի ամառը, Էսական Սանուց Միութեան ամառնային գասընթացքին գասախօսեց Զէօկիւրեան, հայ մանրանկարչութեան, երաժշտութեան և ժողովրդական բանահիւսութեան մասին։

Իր այս հեւ ի հեւ վազքին մէջ, գպրոցէ գպրոց, թաղէ թաղ, բեմէ բեմ, երկրէ երկիր, սովորելու և սովորեցնելու անդէն բոնուած, Զէօկիւրեան նուիրուեցաւ նաև գրչի աշխատանքին։

1908էն առաջ, ինք չէ տուած ուէ գրական կարեւոր երկ. իր կեանքի նիւթական և բարոյական պայմաններն ալ ձեռնատու չէին նման աշխատանքի մը։ Դըպրոցին մէջ, ինչպէս կը հաւասարէ իր դպրոցական ընկերն ու պաշտօնակիցը Գ. Փիլիպպոսեան, գրած է արձակ քերթուածներ, որոնք կրած են Յոռեսեսի Երգեր վերնագիրը։ Այդ ձեռագիր տեսրակը ներկայացուած է Ռէթէսս Պէրակէրեանի, որ յառաջարան մը գրած է, գնահատելով հեղինակը և անոր մէջ տեսնելով Հայնէական շունչ մը։

Ձեռադիրը յետոյ ներկայացուեցաւ Կրթական նախարարութեան, տպագրուելու արտօնութիւն ստանալու համար։ Արտօնութիւնը ստացուած է, բայց քերթուածներուն վրայ կատարուած են յապաւումներ, որով, հեղինակը տատամասծ է գանոնք այդ ձեռով հրատարակութեան տալու։



ինչքան գիտենք, Զէօկիւրեան, գրքի ձևով ունէ առեն լոյս չե ընծայած Յոնեսեսի Երգերը: Շատ հաւանական է, որ աւելի վերջը, զանազան գրական հանդէսներու և առքեցոյցներու մէջ իր ստորագրութեամբ լոյս տեսած Արձակ Երգերը ուրիշ բան չեն, եթէ ոչ՝ Յոնեսեսի Երգերէն փրցուած էջեր, մանաւանդ որ այդ արձակ քերթը ածնածները լի են վշտով, արտմութեամբ և յունետեսութեամբ:

Օսմանեան Սահմանագրութենէն յետոյ, Զէօկիւրեան՝ Պոլսոյ Բիւզանդիին օրաթերթին մէջ հրատարակեց կարգ մը պատմուածքներ, որոնք յետոյ կազմեցին Հայենի Զայներ գրքոյնը:

1911ի Յունուարին, սղբացեալ Միք. Շամաննձեանի հետ հիմը գրաւ Ոսան եռամսեայ մեծ պարբերաթերթին, որ լոյս տեսաւ միայն վեց թիւ և ուր՝ Զէօկիւրեան հրատարակեց իր ինքնուրոյն և թարգմանածոյ կարգ մը գրութիւնները:

Իր ինքնուրոյն գրութիւններէն յիշենք Հերոսը վիպակը և Շիրվանզադէի գրական գործը. գրական-քննադատական ուսումնասիրութիւն մը՝ տաղանդաւոր վիպագիր-թատերագրին երեսնամեայ յոբելեանին առթիւ, որ տօնուեցաւ 1911ի Մայիս 21ին Թիֆլիսի մէջ:

Ոսաններուն մէջ, Գրական Շարժում վերնագրին տակ, գրած է բաղմաթիւ գրադատականներ, Մեհեկան ստորագրութեամբ:

Թարգմանած է յաշողապէս, կի աը Մոբասանի Պուլ ըր Սիւլֆը և Լէօնիտ Անտրէէլի Կարսիր Ծիծաղը՝ ֆրանսերէնէ: Նոյնպէս ֆրանսերէնէ թարգմանած է տեղագրական և պատմական ուսումնասիրութիւն մը Աֆրիկեան Տրիպոլոյ Ժասին, գրուած 亨ry Froidévauxի կողմէ:

Բայց ասոնցմէ, պոլսահայ զանազան օրաթերթերու, հանդէսներու և Թէսդիկի Տարեցոյցներուն մէջ, հրատարակած է արձակ և ոտանաւոր բանաստեղծութիւններ, գրադատականներ և այլն: Տաղիկ հանդէսին մէջ կը յի-

շեմ իր մէկ ուսումնասիրութիւնը Ումէտիկ Պէյզատ նկարիչի մասին, որուն նկարներէն լաւագսյնները կը գտնուին Սկիւտար, Նոր Թաղի Ս. Կարապետ Եկեղեցին:

Մինչև 1913, այս է Զէօկիւրեանի գրական պատուղը: 1914ին է որ լոյս ընծայեց իր վերջին և ամէնէն արժէքաւոր գրական աշխատութիւնը, Վանիք վէպը, ուր գըրագէտը երեւան կ'ելլէ իրեւ կազմուած արուեստագէտ մը:

Վանիք համակրանքով ողջունուեցաւ գրական ամէնէն բժաննդիր շրջանակներէն իսկ. հեղինակը խանգավագուուած էր եղած ընդունելութենէն և հրձուանքով կ'ըսէց թէ ծրագրած է մեծ վէպ մը՝ Վարժուհին:

Զեռնարկե՞ց արգեօք այդ գործին, թէ՝ ծրագիրը իրեւ ծրագիր միայն մնաց: — Զենք գիտեր...

* *

Զէօկիւրեան, ծնած ըլլալով գաւառի մէջ, մեծցաւ ու հսուունցաւ Պոլսոյ երկնքին տակ: Ան կրեց նաև եռարոպական մտքին աղղեցութիւնը ուղղակի և անուղղակի ձամբով:

1914ին այլեւս 30 տարեկան էր. Փիզիքապէս ու մաւորապէս կազմուած անհատականութիւն մը. այլեւս տատամսումներ չունէր: Իրեւ Պոլիս կրթուած երիատասրդ մը, որ սակայն գաւառէն իր հետ բերած հայեցի ողին միշտ անաղարտ կը պահէր իր մէջ, ունէր աղղային իտէալ մը, որուն նուիրուած էր այլեւս:

Ընդհանրապէս ըլլալով աղատ և անկախ մտածողութեան տէր, անիկա գիւրաւ կրցաւ թօթափել բրածոյ ամէն մտայնութիւն, որ հինէն կու գար, կու գար նաև իր շրջապատէն, բայց քանի մը տաղուան աղատ սահմանադրական կեանքը բաւ եղաւ, որպէսզի անիկա՝ իրեն համար ունենայ յատակ, աղղային, քաղաքական ու ընկերացին իտէալ մը: Ճիշտ է թէ, ան, մինչև վերջին ալ պաշտօնապէս ուեէ քաղաքական հոսանքի չանդամակցեցաւ, բայց հոգւով ու սրտով կեցած էր Դաշնակցական

ընկերներու կողքին, ու Դաշնակցական պաղամարտական մթնոլորտէն կ'առնէք իր ներչնչումները, իր խառնուածքին ու հոգեկան բնական մղումին իսկ բերումով։

Զէօկիւրեանի եղբայրը, տարաբախա Յովհաննէսը, երբ Սմերիկայէն դալով՝ Պոլիս հաստատուեցաւ, երբ Տիգրան, տեւապէս, սոյն յարկին տակ ապրեցաւ անոր հետ, ու եղբօր բերնով ծանօթացաւ Հ. Յ. Դաշնակցութեան ներքին կեանքին ու ձգառմներուն, միանդամ ընդ միշտ մաքրեց իր ուղեղէն ամէն վերապահութիւն կամ կասկած, որ գեռ կրնար մնացած ըլլալ հոն, իբրև հետեւանք հակադաշնակցական մամուլի ախտաւոր պայքարին, մամուլ մը, որուն ամէնէն հեղինակաւոր ներկայացուցիչին աշխատակիցն էր եղած Զէօկիւրեան՝ դեռ երէկ։

Իբրև մտածող ու հանրային գործիչ, Զէօկիւրեան կեցած էր ազատական-արմատական հստանքներուն մօտիկ։ Այս հաւաստումին իբրև ապացոյց տանք անոր կարծիքը, յետ սահմանադրական օրերուն հայ կեանքը փոթորկով կարդ մը խնդիրներու մասին։

Ընկերվարութիւնը, օրինակ, այն կարմիր լաթն էր, որմէ կը սարսափէին բոլորը և որուն անունով կազմակերպուեցաւ պահպանողական խաչակրութիւնը Հ. Յ. Դաշնակցութեան դէմ։

Վէճի ու վիճաբանութեան առիթ տուող այս կարեւոր հարցին՝ ընկերվարութեան շուրջ, անա թէ ի՛նչ կը գրէ Զէօկիւրեան Ուսանի (Ա. տարի, թիւ 3) Գրական նարծում բաժնին մէջ, երբ կը խօսի Միքայէլ Վարանդէանի Հոսանքներ հասարին մասին, տալով հինգէ աւելի սիւնակներու մէջ դրքին բովանդակութեան խտացումը։

«Վարանդեանի գործը շահեկան է, լուրջ։ Խմասասիրական ու ընկերային ուսումնասիրութիւններով զօրացած միտք մըն է, որ համոզումը ունի իր ըսածներուն, ու կատարեալ հմտութիւնը ընկերային խնդիրներուն, զորս կ'արտայայտէ բարձրաթոփէ լեզուով մը։ ։ ։ ։ Մանաւանդ կը յանձնարարեմ այս դիրքը կարդալ ընկերվա-

րութեան մասին անգիտորէն, իմաստակօրէն, անբարտաւանօրէն խօսողներուն, կը յանձնարարներուն»։

Ուսանի նոյն թիւին մէջ, խօսնլով Մաղաքիա Արք Օրմանեանի Հայ Եկեղեցին գրքի մասին, կ'ընէ կարդ մը նկատողութիւններ, պատմական և քաղաքական մաքով, որոնք իր քով կը մատնեն պատմական դէմքերն ու դէպէքերը աննախապաշտօրէն դատելու ողջամիտ եղանակ մը, առանց տարուելու աւանդական դարձած տեսակէտաներէ։

Օրմանեանի գրքի մասին ըրած նկատողութիւններուն վերջինը կը վերաբերի հայ եկեղեցւոյ կատարած անցեալ գերին ու անոր ապագայ արժէքին։ Զէօկիւրեանի այդ տողերը յստակօրէն ցոյց կու տան իր տեսակէտը կրօնքի ու եկեղեցիի մասին, որոնց շուրջ հայ պահպանողականութիւնը այնքան փոթորիկներ ստեղծեց «ի խաչ» հրաւիրելով Դաշնակցական «անհաւատներն» ու «եկեղեցւոյ, կրօնի թշնամիները»։

Օրմանեան Սրքեպիսկոպոս Հայ Եկեղեցիի վերջին էջին՝ վերջին տողերուն մէջ կ'ըսէ։ — «Հայն այն համոզումն ունի, թէ իւր Եկեղեցին, որ զինեն անցեալին մէջ պատահնեց, ապագային ալ պիտի պատահնի։»

Զէօկիւրեան, Օրմանեանի այս հաւաստումին առթիւ կ'ընէ հետեւեալ նկատողութիւնները.

«Անցեալին մէջ հայ եկեղեցին անուբանալի կապ մը եղած է ցրուած հայութեան համար, թէև ոչ անխողելի։ Շատ տեղեր, ինչպէս Թրանսիլվանիոյ, Բոլոնիոյ, Ռումանիոյ մէջ և ուրիշ տեղեր՝ եկեղեցական կապն ալ օգուտ չէ ունեցած ու օտարացած են, այլացած նոյն տեղի հայերը։ Ընդունինք նաև որ հայ եկեղեցին իր ոգիպէ, իր, բաղդատաբար օտար եկեղեցիներու, ներկայացուցած ներողամտութեան, ազատական-ժողովրդական ոգիով, որ արտայայտութիւնն է մեր ժողովրդին մտաւորական և բնախօսական-ընկերական կազմին, հիմա ալ ունենայ դեր մը ժողովուրդի կեանքին մէջ, բայց ո՞վ

կրնայ անոր ապագան երաշխաւորել, և հետեւաբար ապագային մէջ ալ ան ի՞նչպէս կրնայ հայ ազգը պաշտպանել։ Քանի որ մեր մտաւորական կեանքը կ'ընդլացի, քանի որ մեր ազգային ինքնուրովնորեանց մշակման կը ձեռնարկենք, քանի որ մեր լեզուն, մեր գրականուրիւնը հետզետէ բարձրացնելու կը հետամտինք, քանի որ բարձրացնելով մեր ազգային, ցեղական գեղեցիկ յատկանիշերը ամէն ուղղութեամբ՝ ունենալ կը ձգտինք ուրոյն հայ ժաղաքակրութիւն մը, ինչպէս եւրոպական ազգեր, պիտի գայ օր մը, և հեռու չի այդ օրը, երբ եկեղեցին հայութեան կապը պիտի չմնայ և ոչ ալ հայուն պաշտպանը։ Ան պիտի մնայ հաւատացեալներուն համար ազօթատեղի մը, ու մտաւորականութեան համար ազնիւ ծերունի մը, որ անցեալին մէջ, փոթորիկներէ փախող ժողովուրդի մը մասով մը օգներ է, իր ինքնութեան պահպանման համար։ Ապագայի հայ ցեղին պաշտպանը եկեղեցին պիտի չըլլայ, այլ հայ ուրոյն ինքնայատուկ քաղաքակրթութիւնը և այդ քաղաքակրթութեան հպարտութիւնը բաւական պիտի ըլլայ միացնելու, կապելու իւրաքանչիւր հայ անհատը իր Տոհմին։ Պահելով եկեղեցիի մասին մեր միամիտ հաւատաքը՝ իբր պաշտպանի՝ ապագային, մենք խորացուցած կ'ըլլանք այն անջրաբեալ, որ այսօր եկեղեցիներու չնորհիւ բացուած կը մնայ համացեղ, համարիւն եղբայրներու միջն, որոնք կը կոչուին Հայ-Լուսաւորչական, Հայ-Բողոքական, Հայ-Կաթոլիկ, որոնք իրարու հակոանեայ կեանքով կ'ապրին գրեթէ, չնորհիւ եկեղեցիներու, ո'չ քրիստոնէութեան, և անոնց պաշտօնեաներուն։

«Արդէն իսկ սկսած է բարերար հոսանքը, և պիտի գայ, եթէ քաղաքական պայմանները ներեն, այն օրը, երբ բոլոր հայութիւնը իր մտաւորական, զարդացական, քաղաքակրթական ինքնայատուկ տաղանդով բարձրացած, պիտի վերցնէ պատնէշները կրօնական արգելքներուն, պիտի ազօթէ, եթէ ուզէ, ինչպէս իւր խիզճը կը թելադրէ, բայց պիտի ապրի իբրեւ հայ։ Ու այն ատեն հայ եկե-

դիցին արդէն պատուաւուապէս կտառարած կ'ըլլայ իր գերը, որ է սիրոյ և եղբայրութեան տարածումը»։

Ընկերվարութիւն, կրօնք, հաւատք, եկեղեցի, ազգային մշակոյթ և քաղաքակրթութիւն, անա հարցեր, որոնց մասին Զէօկիւրեան իր ունեցած արմատական և արդիական գաղափարներուն համար, կը կտրէ իր բոլոր կապերը հայ պահպանողական-հակադաշնական տարրերուն հետ։

* *

Զէօկիւրեան սակայն միայն գաղափարներու և գեղեցիկ երազներու մարդը չէ։ ան՝ կը սիրէ գործը՝ որ պակումն է իտէալին։

1913-1914 տարին յոյսերու տարի էր։ Պալքանեան պատերազմի հաշուեյարդարին հետեւանքով, կրկին հրապարակ դրուած էր Հայկական բարենորդումներու հարցը, Ռուսաստանի ղեկավարութեամբ։ Ամենայն Հայոց կաթողիկոսը չօշափելէ յետոյ ոռու կառավարութեան կարծիքը, նշանակած էր յատուկ պատուիրակութիւն Պօղոս Նուպարի գլխաւորութեամբ, հետապնդելու համար Հայկական հարցը եւրոպական դահլիճներու մօտ։ Ի վերջոյ, դիւանագիտական բուլիսներու ետին կատարուած աշխատանքները տուած էին իրենց արդիւնքը։ Հայաստանի համար նախատեսուած էին երկու մարզպաններ՝ Հօփ և Վէսթէնէնկ։ Եւ ի՞նչ երազներ չէին հիւսուեր բարենորդումներու այս փորձին չուրջ։ Մամուլը կը յուսադրէր ժողովուրդը և դիպի երկիր քարոզը գարձած էր օրուան քաղաքականութեան առանցքը, թէեւ սկեպտիկներ ալ չէին պակսեր, հոդ չէ թէ մատի վրայ համբուելու չափ։ . . .

Խանդավառ էր մանաւանդ երիտասարդութիւնը և շատերուն աչքը գարձեր էր դէպի գաւառ, դէպի Տաճկահայաստան։

Այս ատեններն էր նաև, որ խումբ մը պոլսերնակ մտաւորականներ կը մտածեն միջնակարդ վարժարան մը

բանալ Հայաստանի մէջ, Մեծ Հայքի կամ Փոքր Հայքի հայաշատ կեդրոն մը: Այս գաղափարը մասնաւորապէս կը փայփայուի Տիգրան Զէօկիւրեանի, Գէորգ Մեսրոպի և օր. Պայծառ Տայեանի կողմէ, իրենց համամիտ ունենալով նաև Դանիէլ Վարուժանը: Ասով կը բացարէ ոլ Գէորգ Մեսրոպ, 1914ին իր գէտի Փոքր Հայք, և Զէօկիւրեանի ալ՝ Մեծ Հայք ճամբարդութիւնը:

Տ. Զէօկիւրեան՝ վան համանելուն կը սկսի համաշխարհային պատերազմը: Տեղւոյն աղղային իշխանութիւնները կ'առաջարկեն որպէսզի հոն մնայ և ընդունի կեդր. Վարժարանի անօրէնութիւնը: Զէօկիւրեան կը մերժէ և կ'անցնի Կովկաս ու Պաթումի վրայով կը վերադառնայ Պոլիս: Շատ չանցած, Պոլսոյ մթնոլորտը կը դառնայ ձնչիչ: Թուրքիա դուրս կ'ելլէ իր չէղոքութենէն և գիրք կը բռնէ Գերմանիոյ Կողքին: Զէօկիւրեան որոշ ատեն կ'ապրի կէս-փախստական, դասաւանդելով Դպրոցաւէր Տիկնանց վարժարանին մէջ և այլուր:

Կու գան ի վերջոյ Ապրիլեան չարաղէտ օրերը: Զէօկիւրեան այդ ատեն կը շարունակէր ապրիլ Բերա՝ եղբօրը հետ, թիւնէլին վրայի շէնքին մէջ, ուր Յովհաննէս Զէօկիւրեան բացած էր իր գերձակի գործարեղին՝ Միներվա:

Պատերազմէն առաջ, այսաեղ ժամադրավայրը դարձած էր շատ մը գրողներու, որոնք կու դային վայելելու երկու եղբայրներուն մտերմութիւնը և դերձակի խանութը վերածելու տեսակ մը գրական ակումբի:

1915 Ապրիլ 11/24ի գիշերը (ըստ պ. Գէորգ Մեսրոպի՝ յաջորդ կիրակի) դաւադրօրէն կը ձերբակալուի Տիգրան Զէօկիւրեանն ալ ու կ'աքսորուի Այաշ, հայ հանձարին քաւարանը... իր գրչի ու գաղափարի ընկերներուն հետ:

Մեր նիւթէն դուրս է տալ այն կեանքը, որ Այաշի դժոխքին մէջ բաժինն եղաւ Զարդարեաններուն, Ակնունիներուն, Խամակներուն, Շահրիկեաններուն, Կիւրճեաններուն, Սիամանթօներուն ու Զէօկիւրեաններուն:

Մեծ պատերազմի զինադադարէն յետոյ լոյս տեսած հայ թերթերուն մէջ բաւական բան գրուեցաւ այդ մասին, անոնց կողմէ՝ որոնք հրաշքով կրցած էին վերապրիլ Այաշէն ու Զանդրըէն:

Այաշի բանտին մէջ, մահը հոսոտելով հանդերձ, հայ մատարականութիւնը գիտցաւ ինքզինքը պահել արժանավայել կերպով: Իրենց յուսահատութեան մէջ իսկ անոնք հպարտ եղան և ոչ անձնասէր: Լալու տեղ՝ երբեմն խնդացին ալ, քաղցրացնել փորձելով լեղի բաժակ մը, զոր դատապարտուած էին ըմակելու, ամբողջ տաճկահայութեան հետ:

Տոքթ. Ա. Նագդաշեան, իր Ալաջի Բանիքը գրքոյկին մէջ, կը նկարագրէ բախտակից ընկերներուն զուարձութիւնները: Հետեւեալը հատուած մ'է այդ նկարագրականէն, ուր խօսք կ'ըլլայ նաև Տիգրանի մասին:

«Այաշի մեր բանտային կեանքը իր գուարձալի կողմերն ալ ունէր:

«Ընտրեալ անձերու հետ այնչափ սերտ ընկերակցութիւն ընել՝ ինքնին մեծ բարերախտութիւն մըն էր: «Կացութեան վտանգը և մանաւանդ լրջութիւնը կը զգայինք, սակայն իրարու հանդէպ բարոյական ոյժ և զուարթ ողի ցոյց կուտայինք:

«Ծատերը, զոր առաջուընէ կը ձանչնայի, աւելի սիրեցի, և անոնք որ նոր ձանցայ՝ աւելի բարձրացան աշքիս, քան ինչ որ էին անունով:

«Գրեթէ չեղաւ մէկը, որ իջնար այն բարոյական բարձրութեանէն, զոր գրաւած էր իր ամբողջ կեանքին մէջ:

«Կային այնպիսինէր, որ մինչեւ այն ատեն որոշ անուն մը շնած էին, սակայն Այաշի կապանքներուն մէջ ի յայտ բերին իրենց վեհ հոգիները:

Կը խտղայինք ու կ'երգէինք:

«Նարս բերել տուինք:

«Երբ նամակ գրելու և ընդունելու հրաման արուեցաւ, լրագիր ու գիրք բերել տուինք: Գեղեցիկ ժամեր կ'ունենայինք:

«Տոքթ. Տաղաւարեան նորէն իր սիրելի գրաբար լեզուն կը ճառէր, ան կը գամէր և ես կը գանգատէի թէ դիշերները ան գրաբար կը խոար՝ զոր չէի հասկնար:

«Վ. Մարտիկեանի զուարձախօսութիւնները, կիւր ձեանի Բալուի տեղական եղանակները, Համբարձումի երգերը, Զէօկիւրեանի Հայաստան մոոցնել կու տային մեր բանաւային նեղութիւնները, իսկ մեր շատ յարգելի ընկերներէն մին, ամէն առաւօտ, երկու թեւերը կողերուն դարնելով աքլորի պէս կը կանչէր և կ'արթնցնէր մեզ:

«Հապա Ենովլք Շահէնի մենախօսութիւնները, Յարգանի Քեզը»:

Զէօկիւրեան, ինքն ալ, մասնակից եղաւ այսպէս, իր ընկերներու ուրախ և տխուր պահերուն, ու մինչեւ վերջը, իրեն իրեկ երազ, երդ ու իտէալ ունեցաւ Հայաստանը, ա՛յն Հայաստանը, զոր նախ երազած էր, յետոյ գացած տեսած և ուսումնասիրած, օր մը Այաշի բանտին մէջ երգելու համար զայն, իրեկ կարապի երդ մը...

Ոչ մէկ մանրամասնութիւն գիտենք իր մահուան պարագաներուն և ստոյդ թուականի մասին:»

Ա՛ն ալ զանուեցաւ թրքական արիւնոտ երկնքին տակ, ձգելով անյայտ գերեզման մը, իր հայրենիքն նեռու և անոր անշէջ կարօտը սրտին մէջ...

ՄԱՐԴՆ ՈՒ ԴԱՍՏԻԱՐԱԿԸ

Իրեկ նկարագիր, Տիգրան Զէօկիւրեան, պարզ հոգի մ'էր, առանց խորունկ կնծիոներու, առանց ըարդ ծալքերու, որոնց տակ, դիտողի աչքերէն, պահուած ըլլար մարդկային երկրորդ դիմագծութիւն մը, տարբեր անկէ որ կ'երեւար առաջին ակնարկով:

Իր խոռնուածքին առաջին գիծը հաղորդականնութիւնն էր, յատկութիւն մը՝ որ սիրելի կը գարձնէր զինքը իր շրջապատին ու վստահութեան աղբիւր մը կը հանդիսանար:

Իտէալնէր ունէր, անձնական ու ընդհանրական իշակալնէր, որոնց իրականացման կը հաւատար և եռանդ չը ինայեր իր երազները մարմնաւորելու համար: Խանդավառուող ու խանդավառող էր, իտէալիստ էր իր հանրային գործունէութեան մէջ, առանց զուրկ ըլլալու իրականութեան զգացողութենէն, իրատեսութենէ:

Միւս կողմէ՝ կեանքին վրայ կը նայէր սկեպտիկ ակնարկով մը, հարցականի տակ դնելով բոլոր նիւթական ու բարոյական արժէքները, կեանքն ի'նքն իսկ: չէ՞ որ ան յաւիսենական չէր, չէ՞ որ մեր բոլոր փարթամ երազները կապուած էին գերեզմանի բուռ մը հոգին, ուր ամէն անհաւասար արժէք մէկ յայտարարի տակ կու գար, ի վերջոյ ոչնչի վերածուելու համար...

Այսպէս էր Զէօկիւրեան իր յոռեակոի պահերուն...

Ըսինք թէ ան՝ պարզ ու խանդավառ հոգի մ'էր, իր ընկերական անհատ, իր անձնական կեանքին մէջ. այդպէս էր նաև իրեկ ուսուցիչ ու դաստիարակ:

Աւարտած ըլլարով Պէրպէրեան վարժարանը, անկէ յետոյ ինքնաշխատութեամբ հասած էր մատոր դիրքի մը, որ իրեկ ուսուցիչ զինքը փնտուել կու տար Պոլոյ լաւագոյն կրթարաններէն:

Անիկա, բացի թաղային վարժարաններու իր դասերէն, Ընդհ. Ազգ. Պատմութեան, Աշխարհագրութեան և Օտար Մասկնագրութեան դասեր կ'աւանդէր Պէրպէրեան, Տայեան, Դպրոցաէր Տիկնանց, Կեդրոնական և այլ միջնակարգ վարժարաններու մէջ:

Գնահատուած ու սիրուած ուսուցիչ և դաստիարակ էր Զէօկիւրեան: Եթէ չունէր պատկանելի հմտութիւն, — բան մը, որուն տարիքն ալ թոյլատու չէր, — բայց ունէր այդ վարժարաններու աշակերտները լիուլի գոհացնելու չափ պաշար, իր աւանդած ձիւղերուն մէջ: Ան ուսուցիչ մ'էր որ գիտէր խանդավառել ու խանդավառուիլ իր նիւթով: Ան՝ գիտէր սիրցնել աւանդուած ուսման ատարկաները, գարձներով զանոնք աշակերտներու

աչքին համելի, հետաքրքիր և օդապակար:

Զէօկիւրեան չէր այն ուսուցիչներէն, որոնք իրենց աւանդած նիւթին շուրջ ծանօթութիւններ տալով կը բառականանային, դասը դարձնելով անշունչ մարմին մը, ծանձրալի, անկենդան, անհետաքրքիր: Ան՝ եղաւ ոչ միայն ուսուցանող մը, այլ նաև դասիարակ մը, մաքի ու հոգիի կրթիչ մը, առդորելավ իր աշակերտները ազգային ու համամարդկային խաչալներու առողջ շունչով:

Իրեն ուսուցիչ ու դասախարակ, իր ամբողջ ճիգը կ'ամփոփուէր միակ ձգառոմի մը մէջ. այն է՝ աշակերտներուն իւրացնել տալ աւանդուած նիւթը, և անոնցմէ պատրաստել հայեր, որոնք հպարտանան իրենց ազգային անցեալով, ու հայրենասիրութեամբ լեցուած՝ նուիրուին դարբնելու հայուն ապագան, աւելի լուսաւոր, աւելի երջանիկ: Ան՝ կը ջանար կերտել ապագայ հայ քաղաքացիներ, որոնց եսը ներդաշնակուէր հանրութեան եսին հետ, ու անձնական շահը՝ հանրութեան շահուն, ի հարկին գերակշռելու համար վերջինը:

Իր խօսքը խանդավառ էր ու անկեղծ, այդ պատճառով ալ վարակիչ, կրթիչ ու թելադրական:

Կարելի է ըսել թէ խիստ էր իրեն ուսուցիչ, բայց մինչև վերջն ալ մնաց սիրոյ ու յարդանքի առարկայ, ու փնտուեցաւ ամէնքին կողմէ:

Դ Բ Ա Խ Տ Ս Ի Ր Ո Ղ Բ

Յոռեսեսի Երգեր գրող Զէօկիւրեանը, իր որբական առանձնութեան մէջ շատ բնական էր որ ուժգին սիրով մը կապուէր այն էտկին, որ սէր խոստացած էր իրեն, որ զինքը հաներ էր հոգեկան մաշող մենակեցութենէ մը ու սրաին խաւարը հրդեհեր՝ սիրոյ բոցով:

Եւ Զէօկիւրեան սիրեց:

Այդ սէրն ալ սակայն ի վերջոյ տառապանք մը եղաւ իրեն համար, որովհետեւ սիրոյ առարկան հիւանդ

էր, կանխահաս լրջութիւն մը ունէր որ երկիրով կը մաղէր Տիգրանի հոգիին մէջ:

Երբ, ո՞ր թուականին բացուեցաւ իր սիրաը սիրոյ հրեշտակին. սառագապէս չենք գիտեր, ու աւելորդ պիտի ըլլար մօտաւոր ենթադրութիւններ ընել:

Զէօկիւրեան սրաի կապով կապուած էր Հալէպլեան ընտանիքին աղջկան՝ օր. Նոյեմբիի հետ, որուն մայրը մանկապարտիզպանուհի՝ Սկիւտարի Ս. Խաչ վարժարանին մէջ:

Թէ ի՞նչ ապրումներ ու մտահոգութիւններ ունէր սիրով սիրաը իր գուրգուրանքի առարկային համար, կ'երեւայ այն քանի մը նամակներէն, զորս Զէօկիւրեան ուղղած է 1908ին և 1910ին Հալէպլեան ընտանիքին*), երբ ինքը ճամբորդութեան մէջ էր, հեռու Սկիւտարէն, հեռու այն փափուկ ու երազային էտկին որ իր սիրաը կը լեցնէր:

1908ի դպրոցական արձակուրդին, այն ատեն ուսուցիչ Պէրպէրեանի մէջ, Զէօկիւրեան գիւղագնացութիւն մը կ'ընէ գէպի Սկլիվըրի, իրեն Պոլսոյ մօտիկ վայր մը, որ նիւթական մէծ զոհողութիւններ չի պարտադրեր իր համեստ քսակին:

Սկլիվըրէն գրուած երկու նամակներէ քաղուած հատուածներ են հետեւեալ պատառիկները, բարախուն բանսատեղծ ու սիրով սրաի մը ապրումներովը: Այդ նամակներուն մէջ, ամէն բանէ վեր կը կանդնի նոյեմբի հանդէպ տածած սէրն ու զայն աւելի կայտառ և նուազ մելամաղձոտ տեսնելու իդձը:

Սկլիվըրի, 6 Յուլիս, 1908

... «Զուարը զիւղագնացութիւն մը եղաւ ասիկա բայց բաժանումը տիրութիւն մը ունի. կարծես հեռաւոր տեղ մը կ'երբայի, ձեզմէ շատ հեռու, եւ պահ մը զղացի նաև նսելուս: Նաւը կը հեռանար ամեան դանդաղ որ շատ եր-

*) «Ամենուն Տարեցոյը» Թէոդիկի, 1921 տարի, էջ 103: Ա. Ս.

կար առիքն ունեցայ դիտելու Սկիւտարի բարձունեները: Ու ատեն ատեն կ'ընէ արդեօֆ Նոյեմին, ... Վեցապէս Հայտար Փաւայի հոյակապ տեները կը պղտորին ու Թանարի նոնիները կը սեղմուին իրարու մէջ: ա'լ բաց ծովն ենք. հանոյալի հով մը կ'անցնի օդէն: նաւը եզերները կը ժերէ ու կ'երայ միօրինակ աղմուկով մը. բնաւ չանապարեր, նոյնիսկ Թաղոս Աղբարէն անգամ կամաց կը բալէ: Ահա Եկտի Գուլէի ամուր պարխապները բիւզանդական, ահա Մազրի գիւղը. կ'երկարին կրկին նաւարանի մը վրայ, կը գոցեմ աշենքակ մը տարտամ զգացողուրիւներ զլխուս կը ժիրէն: Մեր Ետին ալ՝ ասիական եզերը հորիզոնին նետ կը նոյնանայ, ու մզկիրներու մինարէները նիհար ստուեներ կը դառնան: Կը նոսիմ նորէն, ու մօս խոկացող մոլլայի մը դիրք մատիտով ուրուազգելու կ'աշխատիմ: Բայց ի՞նչ բան կրնար հեռացնել ինձմէ բաժանումի խեղնուկ ցաւս: Պիղատուն վերջ, ահա Սիլիվրի խարակները կ'երեւան, ժիշ վերջ նաւահանգիստն ենք: Ծովեզրը գիւերով պտոյս մը զիս կազդուրէց: Զե՛ք գիւեր մուրին՝ այս անսամսան ջուրին գործած վախի տապուրիւներ. հովը ալիքները կը հրէ ու եզերի բարերուն վրայ անոնք կը մեռնին ծափելով. իսկ անհուն մրմունջ մը մրնուրտին մէջ անդադար կը շրջի. արդեօֆ կեա՞նք ունի ծովը... Նոյեմին պտոյտի երալու րող չվարանի»:

Դրագէտին ճամբորդութիւնը աննպատակ չէ. ան կը հետաքրքրուի իր նկարագեղ շրջապատով, կը սիրէ ծովը մանաւանդ: Կը հետաքրքրուի ու կ'ուսումնասիրէ գեղջուկ տիպարները, սրոնք իր շուրջը կը դառնան: Ծրագիրներ կը յօրինէ ու կը գանէ տիպարներ՝ աւելի յետոյ ձմրան հանգիստ իրիկուններուն՝ դրէլիք իր նորալէսկրուն համար:

Սիլիվրին մէջ, այդ ամառ, իրեն կը հասնի մեծ անսկալին լուրը, Օսմ. Սահմանադրութեան հոչակումը, սրուն մասին շատ սկեպտիկ է, ուստի այդ գէպքէն երկու օր յետոյ գրած իր նամակով խոհեմութիւն կը յանձնարքէ, գիտել տալով թէ՝ այս բանը դեռ շատ զուր կը վերցնէ:

Սահմանադրութեան հոչակման աւետիսին հետ կ'իւմանայ նաև Եղիայի մահուան բօթը: Լսենք սակայն գրագէտը՝ ի'նքը:

Սիլիվրի, 12 Յուլիս 1908

... «Վեպերուս համար թիվեր կան հոս. անո՞ր համար մանաւանդ կ'ուզեմ սփում ունենալ այս գեղջուկ մարդոց հետ, որպէսզի կարենամ մօտեն դիտել իրենց հոգին ու մածումները... Ամենին աւելի ծովն է որ լաւ տպաւորութիւն կ'ընէ վրաս. հորիզոնը շատ լայն է, ու վեցշալոյսները ջուրերուն մէջ, ալիքներուն վրայ կը նետեն այնպիսի գոյներ, որ ժամերով կը մնամ հիացած այս տեսարաններուն առջեւ... Միսկ գործելի չի դադրիր. բանի՝ նորավելերու նիւթ պատրասեցի մտիս մէջ, որպէսզի ձմեռը գրեմ: Տանկերէն թիրը մը սացանք պյուր, ուրկէ իմացանք Ն. Կայս. Վեհափառութեան ընորհները: Ուրախուրիսն կրնամ երեւակայել. ամենինս ալ ցնորած բաներ դարձանք, երբ թերքին պարունակութիւնը տեսանք. այդ խնդրին շատ ուսումնագում չեմ կրնար գոյացնել. ինչ որ է, խոհեմ ըլլանք, «պու այրան տահա չօգ սու գալսրըր», թերեւս տեսնալու օրեր ունինք... Նաև կը ցաւիմ Եղիայի եղերական մահուան վրայ. երե հոդ ըլլայի՝ բնական եր որ լաւ բան մը գրէի այդ հսկայ մացնորդին վրայ. մեր գրականուրեան ամենին նետարերաւած թիվն է, իր բազմազան հոգեկան եւ զիրար հակասող երեւոյներուն համար:

... «Վերադարձիս, պիտի ուզեմ նոյեմին ժիշ մը աւելի կայտառ տեսնալ ու նուազ սծզոյն, մելամաղձոս: Երկ միակ իտեալ մը ունիմ որ զիս կ'երշանկացնէ գրական աշխատութիւններուն նետ՝ ան ալ ի'նեն է. ամեն կերպով արժանի է իմ սիրոյս, միայն ք... ամժամանակ լրջութիւն չունենար»:

Սիրած աղջկան առողջութիւնը մտահոգութիւն կը պատճառէ իրեն. այդ բանը կ'երեւայ իր բոլոր նամակներուն մէջ, ուր՝ յանկերգէ մը նման կը կրկնէ, առանց երբեք մոռնալու, նոյեմին աւելի զուարք, աւելի կայտառ

և անժամանակ լրջութենք զերծ տեսնելու իր բաղձանքը։ Գրագէտը փայփայանքի երկու դլխաւոր առարկայ ունի, ու նաև երջանկութեան երկու աղբիւր։ մինչ իր գրական աշխատութիւնը, միւսը՝ նոյեմին, որ ամէն կերպով արժանի կը գտնէ իր սիրոյն։ Այդ բոլորը լաւէ գրագէտը երջանիկ է իր երկերով, իր գրական ծրագիրներով, ուրախ է բազմաթիւ նոր պատմուածքներունիւթեր պատրաստած ըլլալուն համար։ Երջանիկ է սիրողն ալ, որ գտեր է իր սիրոյն ամէն կերպով արժանի առարկան։ Բայց անխառն չէ սիրոյ երջանկութիւնը, քանի որ պաշտումին էակը տարիքին պահանջած զուարթութիւնը չունի, կանխահասօրէն լուրջ է, լրջութիւն մը՝ որ տիրութեամբ կը լցցնէ սիրահարին սիրոր, որ կը թեւառէ իր կապոյտ երազները, որ կեանքի մեղրին մէջ կասկածի լիղին կը խառնէ, ամէնէն քաղցր պահերուն խկ։

Նոյեմիի առողջական վիճակին մտահոգութիւնը, գրագէտը, իր ստուերին պէս անբաժան, միշտ կը պարտցնէ հետը, Սիլիվրիի գիւղական անդորրին մէջ ըլլայ, թէ՛ եւրոպական սոսաններու խաժամութիւն։

Ահա, 1910 Օգոստոս թուակիր բացիկի (քարտ) մը բովանդակութիւնը։ Ուրկէ դրուած ըլլալը չէ նշանակուած։ Հաւանական է որ Դանուբի ճամբով եւրոպա մեկնելու առեն Ռուսաւոքէն (Պուլկարիա) դրկած ըլլայ։

1910 Օգոստոս

... “Նոյեմիս,

“Սա պատկերազարդ բարտվագիր՝ մինչեւ որ երկար նամակ մը առնես։ Այս արձանը Ռուսնուքի մեկ պարտէկին մէջ կը գտնուի, նուիրուած 1883ին պուլկարեւերա պատերազմին մեռնող պուլկար զինուորներու։ Ուժի կանգնած զինուորը հիացումով կը դիտէ կարծես հեռուն կոռուղ իր եղբայրներ։ Հիմա կը հասկնամ թէ մենք ալ պիտի կրնայինք բան մը ըլլալ, երե մեզի տուած ըլլային ափ մը հող։ Այս

փոքր ժողովուրդները չափազանց ազգայնամոլ են. իրենց գոյութիւնը պահելու ձեւ մը բերեւս ամիկա։ ...Վասահ եմ որ առաջուրնե աւելի աղեկ պիտի նախս ինքզինքիդ։ Օդ, սնունեդ եւ զուարբութիւն. ահա եեզի յանձնարարելիք երրորդութիւնն։

Դարձեալ նոյն ամառը, 8 Օգոստոսին է որ կը գրէ, այս անգամ Մարսէյլէն։ Իր բաղձանքն է որ նոյեմին գրէ ամէն բանէ, առանց նկատի առնելու թէ իր դէմ եղողը գրագէտ ու գրական քննադատ է։ Սիրակցորդ զոյգին անհաւասար մտաւոր մակարդակը, երկչոտ կը դարձնէ տկար կողմը, ու աղատորէն, ինքնալստահօրէն չի կրնար արտայայառէիլ չուզեր արտայայառուիլ չհաւնուելու, վրիպելու շատ հասկնալի մտահոգութիւնէն։ Զէօկիւրեան կը զգայ այս բանը, առոր համար ալ թելադրութիւններ կ'ընէ նոյեմիին, բացատրելով թէ՝ նամակ մը գրականութիւն չէ և այս առթիւ վկայութեան կը կանչէ նոյն ինքն նամակներու գրափիտուիին՝ Մատամ աը Սէվինեէն։

Այս պարագան ձշմարիտ է, ի հարկէ, սիրող սրտին համար, որ ամէն բանէ առաջ, սիրածին անոյշ ձայնը կ'ուզէ լսել չօշափել ու զգալ՝ պաշտամունքի առարկան, երկրորդական նկատելով այն պարագան թէ, ի'նչ ձամբաներէ կու գայ ան՝ և ի'նչ արդուզարդով...

Տա՛նք նամակի այս հասուածն ալ քանի որ անմեզի կը պարզէ գրագէտին կեանքին ու ապրումներուն որոշ մէկ պահը։

Մարսէլ, 8 Օգոստոս 1910

... “Օդափոխութեան գացի՞ք թէ չէ. ի՞նչպէս կ'անցնես ժամանակդ, ինձի գրէ անպահառ, զոր օրինակ օրուան մէջ ձեզի պատահածներ, դուրսի երեւոյթներ, մեր ծանօթ մարդերուն վրայ, ու գացած զիւղիդ վրայ. վերջապէս ամենին շնչին բաները կրնաս գրել առանց բառուելու, որովհետեւ նամակ մը գրականութիւն չէ եւ Մատ. որ Սէվինեն բած է. “Եթի կարգը նամակին կուզայ, պէտք է ազա ձգել սահման”, այսինքն խելքին փշածը գրել. Լաւագոյն նամակներն անոնք

են, որոնք կարգ, գրականութիւն, որու ծրագիր չունին: Զիս
բննադատի տեղ մի՛ դնելու նամակը տարբեր սեռի կը վերա-
բերի, եւ ես անպատճառ ենց կարդալ կ'ուզեմ»:

Մարտէյլի մէջ կը բնակի իր մօրեղբայրը. Տիգրան
կ'այցելէ անոր ու պայտի կ'ելլէ Մարտէյլի չրջակայքը:
Հետեւեալը գրուած է Շաթօ տ'իփէն, վերսյիշեալ նամա-
կէն շաբաթ մը վերջ:

Նարօ ս'իֆ, 15 Օգոստու 1910

“Մօրեղբօրս հետ հիմա կը գտնուինք հոս, ուրկէ կը գրես
այս երկուղի ենցի:

Կղզեակի մը վրայ շինուած բան մըն է Մարտէյլի դի-
մաց, ուր բանարկուած են բաղաքական եւ այլ յանցաւոր-
ներ, որոնց կեանին ներւնչուած է Ալեքս. Տիւմա Հայր՝ գրե-
լու համար իր նեանաւոր գործը, Մօնքի Քրիստոն: Ճամբու
յոգնուրիւններես բաւական կազդուրուած եմ. յաջորդ Երկու-
աբբի համբալ կ'ելլեմ դեպի իտալիա: Նաև կարօցեր եմ ենց:

Քոյլ՝

ՏԻԳՐԱՆ ԶԵՂՈԿԻՒՐԵԱՆ

Տարաբախս գրագէտին մտերիմ նամակներէն քաղ-
ուած այս հատուածները, անհրաժեշտ նկատեցի առաջ՝ ո-
րավհետեւ անոնք ոչ միայն կու գան լրացնել անոր կեռն-
քին գծերը, այլ նախ կը պատկերացնեն որոշ չրջանի մը
մէջ Զէօկիւրեանի ներքին, հոգեկան ապրումները, գու-
նաւորուած անխարդախ սիրոյ մը յոյսերովը, երազնե-
րովն ու մաշող՝ բայց զուսպ մտահոգութիւններովը:

Զէօկիւրեան վերադարձաւ Եւրոպայէն նոր եռան-
դով ու նոր յոյսերով, մտքի աւելի լայն հորիզոնով մը,
որ կը բացուէր իր մէջ քաղաքակիրթ աշխարհի լոյսին
հետ անմիջական հաղորդակցութենէն:

Ճակատագիրը թոյլ չտուաւ սակայն որ տաղանդա-
ւոր այս Երիտասարդը, իր վերելքը կատարէ կեանքի
ժպտուն նայուածքներուն տակ: Որբացած փոքր հասա-

կէն անկէ վերջն ալ միշտ փուշեր նեառւեցան իր ձամ-
բուն վրայ, որոնց վերքերը չսպիացան երբեք: Այսպէս,
Եւրոպա ճամբորդութենէն վերադարձին, Նոյեմբիի վիճա-
կը բարելաւուած չգտաւ. միշտ նոյն տժգոյն աղջիկն էր,
իր վտանգաւոր լրջութեամբ ու օր մ'ալ նոյն տարին
իսկ, 1910ին, ճակատագրական հարուածը չուշացաւ: Այլին
նոյեմբին չկար...

Ու հիմա ալ, աչքիս առջևն է Զէօկիւրեանի այդ օ-
րերու պատկերը, չածիլուած երեսներով, վիզը կախ,
ընկճուած, ու շղարշ մը թեւին վրայ:

Դասի կու գար Պէրպէրեան, հոն՝ ուր կը մտնէր
միշտ իր տանը պէս, բայց չունէր նախկին զուար-
թութիւնը. խոցուած էր սիրաը, արիւնոտ, խորունկ
վէրքով մը:

Երիտասարդ էր. ուստի երբ տարիները սահեցան իր
սուգին վրայէն, կարծես այլես սիրոյ ցաւը չէր տրամեր
ու աչքերուն մէջ, բայց վստահաբար կուրծքին տակը
անթեղուած կը մնար կը պէս:

Այսպէս եղաւ Զէօկիւրեանի կեանքը: Մանկութեան
և պատանեկութեան տարիներուն քալեց կեանքի տատա-
կու ու անկարեկիր ճամբաներէն, ու Երիտասարդութեան՝
բարձրացաւ Գողգոթա՝ փշէ պսակը ճակախ...:

ԻՐ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Ցիկրան Զէօկիւրեան իր գրական կեանքը սկսուարձակ և ոտանաւոր բանաստեղծութիւններով, յետոյ տալու համար պատմուածք, վէպ, նկարագրական էջեր ու արուեստի քննադասականներ:

Գրագէտը Զէօկիւրեանի մօտ մէկէն ի մէկ երեւան չեկաւ, ինչպէս այդ բանը յատուկ է բացառիկ տաղանդներուն, որոնք իրենց առաջին գործովն իսկ դիմք մը կը դառնան, միջակէն բարձր երկ մը հրապարակ դնելով։ Այդ տաղանդաւոր գրողները կը նմանին այն ակին, որ մէկ հարուածով դուրս կը ժայթքէ դալարիքներու ծոցէն, իր մէջ ցոլացնելով արեւին պայծառութիւնը և իրեն քաշելով ծարաւի շրթունքները՝ լոյսի ու գեղեցկութեան կարու հոգիներուն։

Գրագէտը, Զէօկիւրեանի մօտ, ի սկզբան համեստ ու պղտոր բխում մ'էր, որ ժամանակի ընթացքին կոչուած էր լայնցնելու իր ակունքները, նոր երակներէ հոսող կենարար հեղուկով ողողելու համար մայր երակը, ակունքը՝ իր ներշնչումներուն և ստեղծագործութեան։ Ժամանակը կատարեց իր գերը, առանց դանդաղելու. աղբւրին ջրերը սկսան աւելի առատօրէն հոսիլ հայ դրականութեան աւազանին մէջ, և տակու պակսեցաւ այն առարը որ պղտորութիւն և մթութիւն կը բերէր։ Վերջին անդամ ակունքը ժայթքեց շինջ ու առողջարար ջրով, հող ու փոշի չկար, գուռին երեսը թափանցիկ էր, ու յատակը աւազի տժգոյն հատիկներ միայն, տեղ տեղ, կը ժամանէին իրենց ներկայութիւնը...

Այսպէ՛ս է այն ճամբան, որ կը սկսի Արձակ Երգերու, Հայրենի Զայներու հեղինակ Զէօկիւրեանէն և կը վերջանայ վաներին արուեստագէտովը։

Այն արձակ և ոտանաւոր բանաստեղծութիւնները,

որոնք լոյս տեսած են Զէօկիւրեանի ստորագրութեամբ, 1908էն առաջ և յետոյ զանազան գրական հանդէսներու և ատրեգրքերու մէջ, հեղինակին քով կը մատնեն զգայուն հոգիի մը խմբը՝ շաղուած Պէրպէրեանի կէս դասկան ու կէս ոռմանթիկ մթնոլորտին մէջ։

Այս վարժարանին մէջ, ուր իր կը թութիւնն ստացաւ Զէօկիւրեան, տիրող նշանաբանն էր բարին, հեմարին ու գեղեցիկը, երեք բառեր, որոնք կը կազմէին արուած դաստիարակութեան ամբողջ ձգտումն ու նպատակը։ Այս երեք բառերու հեղինեղումը ամէն առթիւ, դասարանին մէջ թէ հանդէսներու բեմէն, զգայուն և իտէապաշտ պատանեկութիւնը կը մղէր դէպի վերացական աշխարհ մը, հեռացնելով բիրտ կեանքէն ու պատցնելով բարիին, գեղեցիկն ու ձշմարտին, չքեղ, ըզձական, բայց անիրական պալատներուն մէջ։

Դպրոցին մէջ տիրող այս մթնոլորտը, դուրսը՝ բընութիւնը իր գերող գեղեցկութեամբ, Վասփորը՝ իր գեղածիծաղ կապոյտով, զուլալ երկինքը՝ խօսուն աշուրներով, գերեզմաններուն մթին խորհուրդը՝ իրենց ուղցիկ նոծիներուն մէջ, վերջապէս Սկիւտարի Սոխակին վարակիչ շուռնչը, որ կու գայ Պաղլար Պաշիի գերեզմաննացէն՝ գեփիւրին թեւերուն վրայ, չի կրնար անհաղորդ մել մատաղ հոգիներու, որոնցմէ ամէնէն անժառանգին սիրան խսկ բոպէի մը համար կը սարսույ անանուն երանութեամբ։

Եւ զարմանալի թող չժուի ուրեմն, երբ ըսեմ, թէ Պէրպէրեանի մէջ սովորական բան էր տեսնել բարձր դաստիանի աշակերտներ, որոնք ներքոլուրեան մրցում կը կատարէին, յաձախ ընդհանուր աշակերտութեան ներկայութեան։ Աւելորդ չէ ըսել թէ բալոր մրցորդ բանաստեղծներուն քնարին լարերը միշտ օծուած կ'ըլլային արցունքով ու մելամաղձութեամբ, ա'խ ու վախով, ժառանգ մը, որ կու գար առհաւեւութենէն ու նաև Դուրեանին նմանելու գիտակից կամ անդիտակից մղումէն։

Արաւասուքը պայմանն է, անխուսափելի տարրը՝ մեր բանաստեղծութեան, որովհետև չեմ յիշեր հայ քերթող մը, որ առաւել կամ նուազ չափով լացած չըլլայ:

Տիգրան Զէօկիւրեանի գրական առաջին փորձերը, ահա թէ ինչո՞ւ բացառութիւն չեն կազմեր այս տեսակէտէն, ու մենք իր Արձակ Երգերուն և ոտանաւոր քերթուածներուն մէջ կը գանենք արիւն-արցունք թափող, յունեան ու մելամաղձոտ հոգի մը, որ կանխահասօրէն յոգնած կը զգայ ինքզինքը, հիւանդ, որ՝ զարնուած է կեանին ու Յարութեան Երգի մը կը սպասէ...

Լսե՞նք իր Արձակ Երգերէն երդ մը, տեսնելու համար թէ, ինչքա՞ն մոալլ է երիտասարդ պուէտը, որքա՞ն անյոյս, որքա՞ն պաղատագին...

“Ելի՛ր կ'ըսես. Ելի՛ր տես, ծաղկեր է զարունք. հրնուէ ու խմէ նոր յոյսը Սիրոյ...

“Ա՛յս հիւանդ եմ նոյս, ինչպէ՞ս ըսեմ. կեանին նետահար. Թո՞ղ...

“Թո՞ղ. ձմերալին տամուկ ուղիներէն անցնող հոռոմ մահերգներուն ունկնդրեմ...

“Ելի՛ր կ'ըսես, այզն է զարնան վարդ, Ելի՛ր ու ազնիւ նոգերուն ժեփորները զարի, ծաղկեր է եղրեւանին մեղրաբաժակ...

“Աւա՞ղ նոյր, առտու մը զարնան երբ ծաղկեր էր եղրեւանին, երկունեներէ վերջ շատ, ես ծնա՞յ...

“Ծնա՞յ մանուկ մը հնիոյէ, ծածկեցի համբոյներովս անհամար:

“Արագ անեցաւ Ան ու ես դարձայ տրում:

“Քո՞յր կ'ապրի ան, եւ դեռ կը սրնի նեծիւներովն ու քերեւս ծպիտովը կեանինին....

“Կ'անի՛ ան ու կը սպասեմ ես....

“Եւ հիմա իբրեւ վիշապ մ'ահարկու, որ մոալլ անձաւն կ'ընէ ահալի,

Գանկիս խորն անյուսութիւնը կը հեղու...

Դի՛ր մասներդ իմ վրան, նոյր, դի՛ր, տես ալդ հրեւ բաղցրիկ... մելանգոլիխան:

“— Ելի՛ր, զարուն է ծաղկեր, եւ կը խնկէ արահետին եղրեւանին մեղրաբաժակ:

“— Ելի՛ր ու ազնիւ նոգերուն հնչեցուր ժեփորն մարտական. Ելի՛ր եւ խրմէ լոյսը Սիրոյ...:

“Յոզնա՞ծ եմ, ինչպէ՞ս ըսեմ նուրիկ, զարնուած եմ կեանին... Յարութեան Երգի մը կը սպասեմ.”.

Տարակոյս չկայ, թէ բանաստեղծին սիրաը վշտահար է, տիսուր, և բաղձանքն ունի աւելի արեւոտ օրուան մը: Եւ ո՞ր երիտասարդ սիրան է որ կեանքին առջև դժողովնայուածքով չէ կեցած, ու չէ տրտմած իր անկարելի երազներուն համար: Երազին ու իրականութեան, բաղձացուածին ու սացուածին միջն գոյութիւն ունեցող անջրպեսը — որ երբեք պիտի չեցուի — միշտ ալ քիչ մը մոխիր ցանած է մեր գլխուն, և դրած՝ տրտում ծաղիկ մը մեր աչուըներուն մէջ:

Երիտասարդ Զէօկիւրեանն ալ, անխուսափելիօրէն, ձաշակած է չիրականացած բաղձանքին լողի պտուղը, և անպայման խորքին մէջ իր տրտութիւնը անկեղծ է, բայց եթէ կայ բան մը, որ սրաին սուգը իր լրջութենէն կ'իջեցնէ, այդ ալ ցաւին արժանի լուրջ կեցուածքին պակասն է:

Այստեղ գործ ունի արդէն սովորամոլութիւնը (րօստու) և բառերը իրարսւ կը յաջորդեն ընդունուած կարգով, բրածոյ, ունեցուորած և հուետորական:

Այս ցաւը յատուկ է քիչ մը ամէն ժամանակներու: Խոչոր շարժուձեւեր, տարածուն հառաջանքներ, որոնք համակրելի վիշտ մը կը դարձնեն յաճախ ծիծակելի, ու սրտէ թափած ջինջ արցունք մը շփոթել կու տան եղերամայրերու վարձու կանչւընառութին հետ:

Իր առաջին ըրջանի գրութիւններուն մէջ, Զէօկիւրեան կը տառապի այդ թերութենէն և կը հրամցնէ մեզի սապիսի տողեր, ինչպէս տեսանք վերոյիշեալ «արձակ

Կրգ»ին մէջ: — «Եւ հիմա իբրեւ վիշտայ մահարկու, որ մոայլ անձաւն կ'ընէ ահալի, զանկիս խորն անյուսութիւնը կը հեղու...»

Սակայն, ինչպէս ըսինք, քերթողին վիշտը իրական է, ինչքան ալ համապատասխան չըլլայ անեկա իր զգեստումի պառող գոյներուն և ծաւալին:

Բանասաւեղծը, այլուր, աւելի զուսպ է և իր Արձակ Երգերը միշտ նոյն թերութիւններով չէ որ կը ներկայանան. անոնք յաճախ հանդուրժելի են, ու երբեմն՝ քնքոյչ և համելի: Ահա՝ այդպիսիներէն մին, ուր սիրոյ արտադրիւնը իր ազնուական խաղաղութիւնը կը պահէ: Կը տեսնեմ, ամէն օր, ամէն օր կարմիր ծաղիկ մը կուրծիդի վրայ... Կուրծիդի վրայ ձիւնաբոյր՝ ու մեղմաբախ, ծաղիկ մը շիկակարմիր կը տեսնեմ Որ կը խնդալ մեղմի՛ւ, ինչպէս հոգիդ անմեղ այդ աշխերուդ մէջ խորունկ:

Կը խորի՞ս հոգիս, վարդին վրայ բաքրանուր.... Թաքրանուր վարդին վրայ՝ կուրծիս տակ, մի՛ւս դալար, Որուն բերբերը կարմիր, կալլակներ են արիւնի....

Տիգրան Զէօկիւրեանի առաջին շրջանի ստանաւոր բանաստեղծութիւններն ալ իրենց վրայ կը կրեն Արձակ Երգերուն թերութիւնները, ըլլայ լեզուի, ըլլայ արտայայտութեան եղանակի՝ ու նաև խորքի անկեղծութեան, հարազատ ապրումներու տեսակէտէն:

Իրիկուան Զանգեր. սա բանաստեղծութիւնը գրուած է 1908ին և հրատարակուած 1910ի Ամենուն Տարեցոյցին մէջ:

Երեկոյին զանգերն ահա կը կանչեն,
Երեւն հազար հազար, բոյնէ վիրաւոր,
Կամ թէ ծնող մայրեր որոնի՝ լիմար են,
Երեկոյին զանգերն ահա՝ կը կանչեն:

Ի՞նչ երգի սոյլ, արտասուածոր, անսովոր
Կեղծիներու ու կիրեներու ծովուն վրայ

Կը սաւառնի, յետնալոյսին մէջ ոսկեայ, ի՞նչ երգի սոյլ արտասուածոր, անսովոր:

Մոլենքւագ որուն պողվաս են վանկեր.

Աղօքներու ու հաւատքին ոգեվար

Զրաւերգը կը պատգամէ ընդ երկար,

Մոլենքւագ, որուն պողվաս են վանկեր:

Վայրի համերգ, խուսած զանխուլ սիրտերէ Որ մարդուն չի բաւուքեան երգը մախուր, Այլ կրօնին տրմաբախիծ մահն անլուր, Վայրի համերգ, խուսած զանխուլ սիրտերէ:

Ակներւ է որ խոր ներշնչումը կը պակսի քերթուածին մէջ. թեթև հոգ մը կայ հոս, որ կը յիշեցնէ ինսարայի նոնասանին երգերը, իրենց բոնածիգ վերացումներով: Ու քերթուածը գրեթէ կը մեռնի, երբ զգայնութեան նիհար իրանի մը վրայ կու գան ծանրանալ՝ երգի արտասուածոր սոյլու, “պողվաս վանկերով մոլենքւագ”, “պատգամուող զրաւերգ”, զանխուլ սիրտերէ խուսած վայրի համերգ, նման արտայայտութիւններ՝ իրենց բրածոյ բառերով:

Դժբախտաբար, Զէօկիւրեանի հոս ու հոն ցրուած ոտանաւոր և արձակ քերթուածներուն ամբողջութիւնը չունինք մեր արամագդրութեան տակ, լաւագոյն ընտրութիւններ ընելու համար, երբ կը փորձենք ցոյց տալ բանաստեղծը իր դրական ու ժխտական կողմերուն մէջ, իր յաջողած կամ ձախող գործերով:

Զէօկիւրեան ստորագրած է համեմատաբար աւելի յաջող ստանաւոր բանաստեղծութիւններ ալ, որոնք ներշնչումի և արտայայտութեան, խորքի ու ձեւի աւելի անթերի ձակատով մը կը ներկայանան:

Յաւերժանալ քերթուածը մին է անոնցմէ և հաւանաբար գրուած է աւելի վերջը, երբ արուեստագէտը կազմուած էր արդէն:

Յաւերժանալ տառապանին մէջ սիրոյ...

Որոնել զինք լոյս օրն ի բուն, գիշերն ալ,

Եւ գտնելէ վերջ, լո՛ւռ իրմէ հեռանալ,
Արտասուելու համար մուրին մէջ յետոյ:

Յաւերժանալ տառապանքին մէջ սիրոյ...
Կասկածի խինդր չտեսնել մարդերուն:
Մօր զորովին խսկ զլանալ իր անուն,
Երազելով շիբն արցունքի մը անզոյ:

Յաւերժանալ տառապանքին մէջ սիրոյ...
Գերի, այլ միւս նուանողի պէս քալել,
Խնդալ, ու սիրով փութերով կերակրել,
Ապրիլ, բայց մահն հոտոնելով ըլլալ գոն:

Յաւերժանալ տառապանքին մէջ սիրոյ...

Բանաստեղծը՝ իր այս շրջանին մէջ դլխաւոր մէկ
լարի վրայ է որ կը նուազէ: Սիրոյ լարն է անիկա,
բոլոր երիտասարդներուն նախընարածը:

Սիրոյ բաղձանքը կը խոռվէ իր էութիւնը, բայց
այդ սէրը տառապանք ունի իրեն հետ: Քերթողը վշտա-
հար է, սիրոյ ցաւը առեր է հոգիին անդորրութիւնը,
այսու հանդերձ կը ցանկայ յաւերժանալ տառապանքին մէջ
սիրոյ, կ'ուղէ անվերջ որոնել զայն, ցայդ ու ցերեկ ու
գանելէ վերջն ալ լոին հեռանալ՝ մութին մէջ արտաս-
ռուելու համար:

Զէօկիւրեան կը տառապի երազուած սէրովը, կը
փնտոէ զայն, կը ձգտի անոր, ու գաած չըլլալու տխրու-
թիւնը իր քնարին վրայ կը ծաղկեցնէ յուսահատութեան
և մելամազութեան ծաղիկներ: Բանաստեղծը երջանիկ
չէ սակայն իր սէրը գտնելէն վերջ ալ. ան՝ դասապար-
տըւած է հեռանալու անկէ, իրեն արուած չէ վայելել սի-
րոյ առարկան, հոտոտել երազին բուրումնաւէտ ծաղիկը,
որուն ի խնդիր հոգին այնքան տուայտեցաւ:

Այսպէս եղաւ իր սէրը, նոյեմիին սէրը. բանաս-
տեղծը երջանիկ չեղաւ անով, որովհետեւ իրեն վիճակուե-
ցաւ զայն գտնելէ յետոյ լո՛ւռ իրմէ հեռանալ, աւելի
վերջը մութին մէջ արտասուելու համար:

Զէօկիւրեանի տխրութիւնը, ինչպէս ըսի՞նք, կու-
գայ մանաւանդ իր կեանքի պայմաններէն. որբի տըխ-
րութիւնն է, որուն վրայ կ'աւելնայ մինակ եղազ մար-
դու վիշաը, որ յետոյ կը մեծնայ ու կը գունաւորուի
սիրոյ բաղձանքով:

Վիշաը իրական է բանաստեղծին հոգիին մէջ, երի-
տասարդ բանաստեղծին, որ կը բաղձայ ու չի հասնիր,
որ կը հասնի ու չի կրնար վայելել: Անյուսութեան կան-
չիր կ'արձակէ երբեմն քերթողը, բայց հոգիին այդ վի-
ճակը կայուն չէ, որովհետեւ իր մէջ ամէն բանէ առաջ
ուժեղ է կեանքին սէրը, ապրելու կի՛րքը...

Այն տան, երբ յոգնած է, երբ զարնուած է կեան-
ին, այդ տան խսկ լսողութիւնը բացած է Յարութեան
երգի մը, ու կը սպասէ որ ան զայ ու լեցնէ հոգիին դա-
տարկութիւնը, ոտքի հանէ մեռած երազներն ու արիւ-
նին մէջէն քալեցնէ կեանքին բոցը:

Յաւերժանալ քերթուածին մէջ բիւրեղացած է սիրող
ու տառապրդ բանաստեղծին հոգերանութիւնն ու փիլի-
սոփայութիւնը կեանքի և սիրոյ մասին:

Տառապիւ, բայց՝ յաւերժանալ սիրոյ տառապանքին
մէջ: Գերի ըլլալ կեանքէն ու մարդերէն ըլլալ հար-
ուածուած, բայց վար չիջնել ազնուական բարձրութե-
նէն. ամուր բոնել փրկարար հպարտութեան երիվարին
սանձը և քալել նուածողի, յաղթականի պէս, երբ՝ պար-
տըւած ես ու գերի...

Վիշա ունենալ սրտին մէջ, զայն կերակրել փուշե-
րով, տառապիւ, բայց արցունքները ծածկել ու ժպիտը
երեսին՝ ներկայանալ բարեկամին ու թշնամիին:

Վերջապէս, ամէն բանէ վեր դասել կեանքը. ապ-
րի՛լ, ու գոհ ըլլալ մահը հոտոսելով, քանի որ ի վերջոյ
հոն՝ մահուան նաւահանդիսար խարսխելու կոչուած են,
խաղաղ թէ ալեկոծ ջրերու վրայ կուրծք բացած բոլոր
առազաստները, ամէնէն մեծերէն ու փարթամներէն ըս-
կած՝ մինչև ամէնէն խոնարհները:

Զէօկիւրեանի մօտ վիշտը, անյուսութիւնն ու հիսութափութիւնները կը մնան երկրորդական գծի վրայ, ու ան՝ իր ամէնէն յոռեան քերթուածներուն մէջ իսկ, միշտ բանով մը կապուած է կեանքին:

Բանաստեղծը իր քերթուածներուն մէջ առաւելապէս ու կարելի է ըսել նաև՝ բացարձակապէս անձնական է: Իր այդ կարգի գրութիւններուն բոլորին ալ առանցքը կը կազմէն սեփական եսին ցաւերն ու բաղձանքները: Աւելի վերջն է որ գրողը դուրս պիտի ելլէ իր նեղ շրջապատէն ու ակնարկը պիտի պատցնէ աւելի լայն հորիզոններու վրայ, գտնելու համար ներշնչման աւելի խոր, աւելի բազմազան, աւելի ժարդարային աղբիւրներ:

Այն առենն է որ մեր գէմ կը կանգնի Հայրենի Զայներու համեստ՝ այլ յուսասու պատմողը, որ շատ չանցած մեր առջև պիտի բանար իր Վանելըին արեւոտ դռները, ցուցադրելու համար կեանքի լուսաւոր և մթին պատկերները, գեղեցկացած՝ արուեստագէտ վրձինի մը ստեղծագործ հարուածներուն տակ:

«ՀԱՅ ՐԵՆԻ ԶԱՅՆԵՐ»

Տիգրան Զէօկիւրեանի՝ Սահմանադրութենէն յետոյ գրած ու լոյս ընծայած պատմուածքներէն եօթը՝ կը կազմէն Հայրենի Զայներ տնուն իր գրքոյկը, որ անձոռնի տպագրութեամբ մը և անթիւ սխալներով հրատարակուեցաւ 1910ին, Վաղինակ Բիւրատի կողմէ:

Գրքոյկը կազմող այդ եօթը պատմուածքներն են՝ Տերեկին Ոնիրը, Հարսին Վրեժը, Կաղընին Զոհը, Տկարին իւրաւունիրը, Լուռ Հերոսը, ի մարդիկ Հանուրիւն և Մեր Ուժը:

Այս պատմուածքներով, հեղինակին ձգտումն եղած է, տալ Հայաստանի գիւղին ու գիւղացուն կեանքը: Հայ տղամարդն ու կինը՝ իր թերութիւններով և առաքինութիւններով, հայ ճակատագիրը՝ իր անողորմ և անկարեկիր գիւմագծով, բռնութիւնը՝ որ կը ջլատէ ամէն ստեղ-

ծագործ աշխատանք, որ՝ խաւարի մէջ կը պահէ հոգիները, որ՝ մարդ արարածը կը վերածէ սարուկի, աւելի վերջը իբր անասուն նկատելու համար զայն:

Այս անսեթեւեթ, մերթ լրագրական ըսուելու չափ, պատմուածքներուն մէջ, հեղինակը մեր աչքին առջև կը ցոլացնէ ջարդի ու թալանի ենթարկուած հայ գիւղը, աւերուած հայրենի բոյներն, ու նաև այն հոգեբանութիւնը, որով յաւերթանալու կոչուած է տանջուած և անգիտակից բազմութիւններու տառապանքը:

Դլխաւոր քանի մը գաղափարներ կը կազմէն գըրքոյկին առանցքը:

Զարդ, աւերում ու բնեութիւն, որոնք ի գործ կը դրուին թուրք և քիւրդ ամբոխին կողմէ, վայելելով ուստապարտ կառավարութեան մը, մերթ ուղղակի, մերթ անուղղակի հովանաւորութիւնն ու մեղսակցութիւնը:

Զարիքին գէմ պայքարելու համար հայ տարրին անգիտակիցիւնը, ստիկամտութիւնը եւ հակատագրապատ ոգին:

Պանդխուորիւնը՝ իբրև հետեւանք տիրող անտեսական ու քաղաքական պայմաններուն:

Նախապաշարումներ՝ որոնք իբրև քայքայիչ տարր, կը գործակցին արտաքին, քաղաքական թշնամուն, հիւծելով հայ ընկերային ու ընտանեկան կազմը:

Եւ այս բոլոր ժխտական երեսներուն կը տեսնենք հակադրուած կարգ մը դրական կողմեր:

Ընտանեկան սեր, մախուր ընտանեկան բարոյական, հետզհետէ զարթնումը հայ տղամարդուն և կնոջ մէջ առնական առաքինութիւններու, այսպէս՝ արդար վրէժինդրութեան զգացում, մարտական ոգիի փայլատակումներ, աիրող մութին մէջ. աշխատութեան եւ իննավահութեան յամառ կամք մը, որ կը կազմէ ցեղին յարատեւութեան ու յաղթանակին գրաւականը:

Հայրենի Զայներու չէնքը կառուցուած է այս շաղախով, ու հեղինակը իր արուեստով ալ փորձած է հետեւի Ահարոննեանի գրական ճակատարապետութեան...:

Զէօկէւրեան գործածած է Ահարոնեանի նախանիւթը՝ առանց մեծ յաջողութեան, և իր պատմուածքները չունին իրենց նախատիպին ոչ վարակիչ շունչը, ոչ ճարտարապետական համաշափութիւնը — որ անհրաժեշտ է արուեստի ամէն գործի — և ոչ ալ այն գործիքը՝ լեզուն, որ պիտի ձեւ ու կեանք տար, նոյնիսկ անշունչ նիւթերուն։

Հայրենի Զայներու մասին լոկ որակումները ըրած չըլլալու և ցոյց առլու համար գրքին բաղկացուցիչ տարրերն ու էութիւնը, քանի մը տողով արձանագրենք պատմուածքներուն նիւթերը, տալով անոնց ամէն մէկին հիմնական ատաղձը։

Գրքոյկին գուռոը կը բացուի Տերեւին Ոնիրը գրուածքով, որ ամէնէն ընդարձակն է եօթը պատմուածքներէն, ու նաև ամէնէն յաջողը՝ առանց անթերի ըլլալու։

Գիւղը ջարդուած է ու թալանուած։ պղծեր ու կողապեր են եկեղեցին ալ ու տարեր՝ սրբազն բոլոր անօթները և ամէն ինչ՝ որ արծէք մը կրնար ներկայացնել։ Զարդէն ազատուած ժաղսվարդը անօթի է ու մերկ։ Ողջերուն մէջ է քահանան ալ գիւղին սրացաւ ու բարեպաշտ հալիւը։ Երբ անցեր է վտանգը, քահանան ժամ կ'երթայ։ Մեծ կ'ըլլայ վիշտն ու զարմանքը տեսնելով որ Ասոււծոյ տունին ալ չեն խնայեր։ Այս պարագան ջերմեռանդ կրօնաւորին մէջ կը ծնցնէ դժմդակ կասկածը, որով, ինքն իրեն կը հարցնէ։ — Ասուած ինչո՞ւ արդեօք բող տուաւ որ իր տունը բալլեն... Պայքարը կը սկսի գեղջուկ քահանային պարզ հոգիին մէջ։ կը խղճահարի Աստուծոյ գործերուն խառնուիլ փորձած ըլլալուն, ուստի չքմեղանքի խօսքը չուշանար։ — Ե՛ մեծ է Տիրոջը արդարութիւնը, ե՛ս մնացի իր գործերը բնեղը։

Կասկածը սակայն արմատախիլ չըլլար կրօնականին հոգիին մէջ ու կը տանջէ զայն։

Վշտահար, անզօր ու աղքատ է հայ քահանան։ Երէկի ոճրագործ ոստիկանները սովատանջ կիներուն հաց կը

բաշխեն։ «Միսիոնարները անգործածելի զգեստներ տուած են իրեն բաժնելու համար ժողովուրդին»։ «Իր հօտեն շատերն ալ օսարի փարախ կ'երբան պատուելի մը հաւատի կը բերէ հայ Տրիսոնեաները, բողոքական ընելով զանոնի»։

Այս պատկերին ականատես Տէր Բարթողի մէջ կը պայքարին կոյր հաւատքն ու տարակոյսը։ Միւս կողմէ ժողովուրդը իրեն կը գիմէ պատառ մը հաց ճարելու։ Քահանան ոչնչով չի կրնար օգնել, սովահար է ինքն ալ։ Իր մէջ կը ծնի միտքը, վար առնել Քրիստոսի արծաթշրջանակով պատկերը, որ կախուած է եկեղեցւոյ կամարին պատէն, և որ վրիպած է թալանողներուն աչքէն։ Խիղճը կ'ըմբոստանայ սակայն այս մատածումին դէմ։ այդպէսով ինք գործակցած պիտի չըլլա՞ր Աստուծոյ տունը կողսպատղներուն։

Միւս կողմէ՝ տարակոյսներու մէջէն գլուխ կը վերցնէ ուրիշ միաք մը չէ՞ որ այդ արծաթշրջանակը ծախսելով, մեծապէս պիտի կրնար օգնել իր սովահար հօտին։

Պայքարը Տէր Բարթողի հոգիին մէջ երկա՞ր կը շարունակուի։ Ի վերջոյ կ'որոշէ սանդուխ մը դնել ու վրան ելլելով վար առնել Քրիստոսի պատկերը՝ իր հօտէն գաղանի։

Որոշումը կը գործադրէ։ բայց պատկերը վար առնելու ատեն, արկածով կը կախուի ջահակալին կեռ երկաթէն։ Ժողովուրդը, սոված և յուսահատ, երբ կը տեսնէ զայն, հրճուանքով կը գոչէ։

— Վերջին թալանձին... չքահանան...

Այս պատմուածքով, հեղինակը կրցած է տալ գեղջուկ քահանային մէջ կասկածին յառաջ բերած պայքարն ու տառապանքը։ Տուած է նաև պայքարը հայ գեղին, իր նիւթական ու բարոյական թշուառութեանը մէջ, ենթակայ գիշատիչ կրօնական ախորժակներու՝ մարդասիրական ջնարակի տակ։

Երկրորդ պատմուածքն է Հարսին Վրէծը։

Համբոյի տղան՝ Պետօ, պանդուխտ է Պոլիս։ պիտի շուտով տուն դառնայ։ բարի լուրը Համբօ կ'իմացնէ նաև

իր հարս՝ Գոհարին, հակառակ անոր որ իր կնոջ՝ Բրտ-
եին հետ որոշած են չըսել հարսին ու անակնալի առջե-
դնել:

Տունին մէջ պատրաստութիւն կայ ընդունելու հա-
մար պանդուխտ զաւակն ու ամուսինը:

Գիշերը, երբ Համբոյի առն մէջ հազիւ քներ են,
մէկ մ'ալ գուռը կը զարնուի. առանց սպասելու որ բա-
նան, երկրորդ հարուածով մը դրան նիգը կը քակուի
ու ներս կը մտնէ քիւրդ Հասօն՝ սպառազէն: Տունը ամ-
բողջ ահ ու սարսափի մէջ է. աւազակը կուշտ ու կուռ
կ'ուտէ ինչ որ կայ տան մէջ, սեր, չորթան ևայլն: Բայց
անկուշտ է քիւրդին ախորժակը. կը պառկի հանգստանա-
լու. կը պատմէ թէ ճամբան հանդիսիր է երկու հայու,
և սպաներ է անոնցմէ մին, որուն վրայէն առեր է 50
ոսկի: Սպանուածը Պոլսէն կու գայ եղեր: Աւազակին
քսակը գետին կ'իյնայ. տնեցիները կը ճանչնան Պետոյի
քսակը: Հասօ Գոհարին կը ցանկայ, բռնանալ կը փորձէ.
Գոհար քիւրդին մէջքէն դաշոյնը քաշելով կը սպանէ զայն:

Այս է պատմուածքին նիւթը, որ հայ գիւղին մէկ
տիսուր երեսը ցոյց կու տայ: Պատմուածքին մէջ ակներե-
է աճապարանք, և տուամը աստիճանական եղանակով մը
չէ զարդացած:

Կաղընին Զոհիր նախալաշարումի զոհն է: Հսու կը
նկարագրուի հայ հարսին վիշտը, հայ նահապետական
կեանքի խստութիւնն ու աւելքրդապաշտութիւնը:

Պետոյի հարսը՝ Զարման, տարիներէ ի վեր կը սպա-
ռէ պանդուխտ ամուսինին որ չի գար սակայն. սիրաը
կը բանայ քահանային, որ խորհուրդ կու տայ համբերել
ու մանաւանդ ծոմ պահել ու նոր Տարիին առտուն, ա-
մէնէն առաջինը ըլլալով լրգանք առնել գեղին աղբիւրը:

Դժբախտ հարսը կը պահէ քահանային պատուէրը ու
ձիւն ձմեռին, նոր Տարիի առաւոտուն, աղբիւրին սա-
ռը կոտրելով կը լոգնայ: Հիւանդութիւնը չուշանար:
Զարման, ծանր վիճակի մէջ անկողին է ինկած ու ջերմի

նոպաներու մէջ կը զառանցէ, կանչելով իր Արութը՝ զոր
տեսնելու բախտը չունենար:

Նախալաշարեալ հայ գիւղին պատկերն է Կաղընին
Զոհիր, հայ գիւղը՝ ենթակայ ներքին հիւծող ցաւերու:

Այս պատմուածքն ու Տերերին Ոնիրը կ'ամփոփեն
գրքոյկին լաւագոյն էջերը, համեմատաբար նուազ թե-
րութիւններով:

Ցկարին Խրաւունիը շատ պարզ գէպքի մը նկարագրու-
թիւնն է անարուեստ կերպով: Երեք հայեր է որ կը կա-
զպտուին աւազակներէ. կը դիմեն գայլագոմին, որ
փոխանակ իրենց խնդիրը նկատի առնելու, կը բռնագրա-
ւէ անոնց վերջին սեփականութիւնն ալ (մէկ մէկ էշ) և
իրեւ ֆէտայի զրպարտելով կը բանտարկէ: Երկու ամիս
յեսոյ կ'արձակէ զանոնք «Ծնորհիւ Ն. Կ. Վեհափառու-
թեան անուն գթութեան» անոնց յանցանքը ներուած
ըլլալով: Բանտարկուածները իրեւ երեք սառւերներ կը
հեռանան փատիշահին երկար կեանք մաղթելով: Հայրենի
Զալներու պատմուածքներէն, կուռ Հերոսը գարձեալ ջար-
դի ու զուլումի արիւնոտ ոչժիմն է որ ունի իրեւ շրջա-
պատ, իսկ պատմուածքին առանցքը կը կազմէ հայ սրոշ
ափարշներու հակադրութիւնը, ջանալով վեր առներ ա-
նոնց հոգեբանութիւնը: *Joseph Romstöck*

Գիւղական սրձարանի մը մէջ նոտած են երեք ա-
ղաներ, տունի տեղի տէր՝ ջաջեր. հոն է գիւղին լամկեաց
վարժապեան ալ: Սրձեփը յարդանքով ու քծնանքով կը
սպասարկէ աղաներուն, իսկ գեղին պատուելիին վրայ
վերէն կը նայի, բանի տեղ չի գներ զայն:

Մօտալուտ ջարդի շշուկներ կան. վարժապեաը թախ-
ծու է և լուռ. Գրօնակի վերջին թիւերը հայուն ցաւը կը
նկարագրեն. կարգաւ ջարդեր կը կազմակերպուին Հա-
յաստանի մէջ: Գեղին աղաները կը ծալրեն վարժապե-
աը. վախկոս և աղջիկ կ'անուաննեն զայն: Մեծխօսիկու-
թիւն կ'ընեն, քաջ մարդու կերպարանք կ'առնեն,

Երեկոյեան կողմ ջարդը կը սկսի. աղաները լեզա-

պատառ՝ չեն գիտեր ընելիքնին. վարժապետը դէպի հրա-
պարակ կը վազէ. կասկածի տեղի չկայ. ջարդը սկսած է
իր աւերը. կը վերադառնայ սրճարան. կը գոցէ դուռը և
կը հրամայէ որ երկրորդ յարկը ելլեն շարժուն սանդու-
խէն: Զարդարաները կը փորձեն կոստել սրճարանին
փակ դուռը. վարժապետը իր հետ եղողներուն կը հրա-
մայէ լոել և ինք միս մինակ ատրճանակ ի ձեռին կը վա-
զէ դէպի թշնամին. կը կոռուի, կը սպանէ շատեր ու ինքն
ալ կը սպանուի: Վերնայարկի չորս հոգին լուր չունին
վարժապետէն. գիշեր է արդէն. ջարդը դադրած է. ա-
ռուօսուն մութն ու լուսուն վար կ'իշնեն իրենց թա-
քասացէն՝ խարխափերավ. վարժապետը փախեր է կը մատ-
ծեն: Սրճարանի գետնին վրայ իրենց ոտքը դիակներու
կը զարնուի. դիակներէն մին վարժապետինն է, մերկ ու
խոշանդուած: Աղաներն ու սրճեփը կը մեկնին սրճարա-
նէն՝ սուռերներու պէս:

Ի՞նչպէս Հայրենի Զայներու բոլոր պատմուածքները,
ի՞նուն Հերոսն ալ շատ պարզ յատակազծի մը վրայ կառուց-
ուած է և տիալարները հոգեքանօրէն կիստ են, տժոյն
և նիհար, իսկ պատմուածքներուն մեքենականութիւնը՝
նախնական:

Այս պատմուածքը մեզի չափով մը կը ներկայացնէ
մտքի աշխատաւորին նուասս գիրքը գիւղական միջա-
վայրին մէջ, միւս կողմէ պոռոտախօս մարդոց տիալար-
ները կը հակադրէ, լուս, համեստ, բայց արի և առաքի-
նի անձի մը՝ որպիսին է այդ վարժապետը՝ լուս հերոսը:

Ի՞նչ կը վերաբերի ի մարդիկ Համութիւնին, հոն տեղ
ունին գիւղական, ընտանեկան բարքերը, նախապաշտ-
րումները, կոյք հաւատքը ետքը:

Մարդոց կեանքին վրայ իշխողը, գիւղին մէջ, շատ
անդամ ոչ թէ դաստութիւնն է, այլ նախապաշտումը:

Մելիքենց Օհանջան թշնամացած է դրացի Սէթենց
ընտանիքին հետ, որովհետեւ վերջիններու մերժած են ի-
րենց աղջիկը կնութեան տալ Օհանջանի եղբօրը: Ա. Ծը-

նունդը կը մօտենայ. քրիստոնեայ մարդը պէտք է հա-
զորդ առնէ ու խստավանի, այլապէս՝ վայ իրեն. բայց
Օհանջան չի կրնար հաղորդուիլ քանի որ քէն է դրացի-
ին հետ: Այս պարագան ծանր վիշտ է Օհանջանի մօրը
համար:

Դիպուածը սակայն կը լուծէ հարցը: Երկրաչարժ
տեղի կ'ունենայ և հասարակաց վասնգը բոլորը իրարու-
կը մօտեցնէ: Մելիքենց Օհանջան և Սէթենց Գրիգոր կը
հաշուակն իրարու հետ. երջանիկ է Օհանջանի մայրը,
քանի որ իր տղան չպիտի զրկուի եկեղեցւոյ սուրբ խոր-
հուրդէն, պիտի հաղորդուի ու խստավանանք ըլլայ:

Ահա պատմուածքին խացած բովանդակութիւնը.
պատմուածք մը՝ գրուած անսնթեւեթ կերպով, առանց
հանգույցներու, առանց հոգեքանական մանրամասն վեր-
լուծումներու, առանց խորութիւններու և բարձունքնե-
րու, որուն հետեւանքով ալ, անոր տպառորութիւնը վա-
րակիչ չըլլար և ընթերցողը չի համակուիր ուեէ ուժեղ
զգայնութեամբ: Այս պարագան յատուկ է Հայրենի Զայ-
ներու բոլոր պատմուածքներուն:

Մեր Ովիք կը փակէ Զէօկիւրեանի գրքոյկը: Հսո, այ-
րիցած հայ կինն է որ կը նկարագրուի, հայ կինը՝ իր
վշաբն ու մինակութեանը մէջ: Հայ մայրը՝ որ կը ինա-
մէ իր որբերը, որուն սիրու կ'արիւնի երջանիկ անցեա-
լը յիշելով ու կը միիթարուի ապագայի յոյսերով ու ե-
րազներով:

Այսպիսի ապրումներով է, որ օրը իրիկուն կ'ընէ
Շուշանիկ և գիշեր ցորեկ կ'աշխատի, ապրելու համար
ճականի քրաբինքովը:

Զարդի ծանր յիշատակներ յաձախ կը Ակեն իր երե-
ւակայութիւնը, կը յիշէ կորուած հայտառութիւնը, բայց
հապրա է, որ այսօր ալ, հակառակ ամէն բանի, առաջին
մէջ գեռ հաց կայ:

Օր մալ աղքատ մը կը կը ներկայանայ, ցնցոտիա-
պատ, հաց կը խնդրէ պաղատագին, իր անօթի չորս զա-
պատ,

ւակներուն համար. Շուշան ներքին մղումով մը ետ կ'ընկրկի. հաց մը կը բերէ ու կը նետէ մուրացիկին՝ գոցելով դուռը: Հայ կինը յանձին մուրացիկին կը ճանչնայ երէկի թալանողը և դահիճը՝ իր ամուսնոյն...

Յոյս եւ աժատանի, — ահա թէ ո՛ւր է Մեր Ոյժը, հայուն ոյժը...

Հայրենի Զայները, իր բովանդակութեամբ, մեզի կուտայ միջակ արժէքով պատմուածքներ, որոնք սակայն, հակառակ իրենց բոլոր թերութիւններուն, խորքի թէ ձեւփ, ընդնշմարել կու առն ապագայ խոսամնալից պատմողն ու արուեստագէտը:

Զէօկիւրեան իր այս գործին մէջ իսկ, երեւան կը բերէ յատկութիւններ, որոնք զարդանալով, ապագային պիտի կերտէին տաղանդաւոր գրագէտը:

Նախ, Զէօկիւրեանի լեզուն զերծ է հիմնական թերութիւններէ, թէև աեղ աեղ անփութութիւն մը ինքնքին կը զգացնէ: Յստակ է գրողը իր մատման և արտայայտութեան ձեւերուն մէջ, ինչպէս նաև ոճը՝ կարուկ առանց մանուածապատ և երկարաշունչ նախադասութիւններու: Աւելին. իր ոճին գլխաւոր յատկութիւնը կը հանդիսանայ նկարչականութիւնը, բան մը, որ մինչև զերծը, գրագէտին գլխաւոր յատկութիւններէն մին կազմեց: Զէօկիւրեան աւելի նկարող մ'է և յաջող նկարիչ մը, քան՝ վերլուծող մը: Իր նկարչութիւնը, աւելցնենք, իրեն իբրև առարկայ ունի աւելի արտաքին երեւոյթներու պատկերացումը, քան թէ՝ ներքին: Այս ըսել չէ սուկայն թէ՝ Զէօկիւրեան չէ տուած մեզի հոգիի պատկերներ, ներքին ապրումներ, երբեմն ակնյայանի յաջողութեամբ: Վանելի ինքնին լաւագոյն ապացոյցն է, թէ անոր նեղինակը ի վերջոյ կոչուած էր ըլլալու նաև վարպետ նկարողը՝ մարդկային ներքնաշխարհին:

Հայրենի Զայները մեզի կը դնէ նաև գրողի մը առջե, որ գիտէ մշակելիք նիւթերու լաւագոյն ընարութիւն մը ընել: Այս գրքոյկին եօթը պատմուածքներն ալ կը ներ-

կայացնեն թրքանայ գաւառական կեանքի առանձնայատուկ կողմերը, որոնք արժանի են արուեստի մարդուն ուշադրութեան: Եթէ Զէօկիւրեան կատարեալ կամ անթերի չէ իր նիւթերու մշակման գործին մէջ, այդ բացարելի է իր ապրած միջավայրովն ու կեանքին պայմաններովը:

Զէօկիւրեան՝ Օսմ. Սահմանադրութեան հոչակումէն անմիջապէս յետոյ էր որ գրեց Հայրենի Զայները, երբ դեռ շատ երիտասարդ ըլլալով, չունէր արուեստին հիմնական և արդիական ըմբռնումը: Աւելի յետոյ, երբ լայնցաւ իր ընկերական շրջանակը, երբ տեւական շփման մէջ եղաւ տաղանդաւոր հայ գրագէտաներու և արուեստագէտներու հետ, երբ շրջեցաւ եւրոպան ու ծանօթացաւ արուեստի հրաշակերաներու, երբ նիւթապէս ալ հնարաւորութիւն ունեցաւ օգտուելու, ըստ արժանույն, օտար գրականութենէ, այն ատեն գրողին մէջ կազմուեցաւ արուեստագէտը, զերծ իր սկզբնական թերութիւններէն: Ի հարկէ տարիքն ու ժամանակն ալ կատարեցին իրենց բարերար զերը՝ Զէօկիւրեանի աստիճանական, այլ արագ բարձրացումի գործին մէջ:

Հակառակ իր բոլոր թերութիւններուն, Հայրենի Զայները կը բովանդակէ արդէն, նախնական վիճակի մէջ, այն հիմնական յատկութիւններն ու արժանիքները, որոնք յետոյ զարդանալով, աւելի կարկառուն և աւելի կատարեալ ձեւով մը երեւան եկան վանքին մէջ, որ կը հանդիսանայ գժբախտ գրագէտին երկերուն վերջինն՝ ու գլուխ գործոցը:

Վանիք լոյս ընծայելէն առաջ, Զէօկիւրեան իր Սահմանին մէջ հրատարակեց վիպակ մը՝ Հերոսը, որուն նիւթը առնուած է Մարտ 31ի Համիտեան պետական հարուածի օրերու կեանքէն: Միջավայրը Ակիւտարն է և ներկայացուած անձերը, նոյնինքն Հերոսը, իրենց հիմնական գծերով, այդ օրերուն ու այդ միջավայրին մէջ ապրած մարդիկ են:

Զէօկիւրեան, իր այս վիպակին մէջ երեւան կը բերէ դիտելու և նկարագրելու ակնյայտնի կարողութիւն, ինչպէս նաև հոգեկան վերլուծումներ տալու ընդունակութիւն: Ճիշտ է, թէ անթերի չէ ան՝ մանաւանդ հոգեբանական նրբութիւններու և վիճակներու պարզաբանման և տիպարները հարազատորէն կերտելու տեսակէտէն, բայց ըլլալիք դիտողութիւնները գործին խորքը չեն հարուծեր, այլ կը վերաբերին երկրորդական դժերու: Հերոսը՝ իրու վիպակ, իր գրական արժէքով կը հանդիսանայ գէպի առաջ առնուած մեծ քայլ մը, երբ նկատի ունենանք Հայրենի Զայները:

«Ե. Ա. Ն Ք Բ»

Այսօր, իր հրատարակութենէն աւելի քան տասնըլեց տարի յետոյ, երբ երկրորդ անգամ ըլլալով կը կարդամ Զէօկիւրեանի Վանին, աւելի յստակ ու անկատաձելի եղանակով մը աչքիս առջև կը պարզուին անոր արժանիքներն ու գեղեցկութիւնները:

Այն անպանոյն արուեստը, որ մարմին տուած է այս վէպին, այնքան ժուժկալ է, այնքան վերջնական, որ բոլոր ժամանակներու ընթերցողները, առանց ձանձրոյթի, հաճոյքով պիտի կարդան այդ գիրքը, ձանչնալու համար հարազատորէն պատկերացուած կեանքը հայ մենաստանի մը, որ ինքնին կը հանդիսանայ պատկերը բոլոր հայ վանքերու կետնքին, իր գրական ու ժիտական կողմերով:

Զէօկիւրեան, իր այս գործով, այս կամ այն վանքը չէ որ առւած է մեղի, այլ զետեղած է մեր աչքերուն առջև բարոյական ու նիւթական չէնքը հայ վանիին, Հայստանի հողին վրայ, զուտ հայկական շրջապատով, գեղեցկացած բնութեան շքեզութիւններովը:

Վանիը վէպ մըն է առանց վիպական իրադարձութիւններու: Երիտասարդ վարդապետ մ'է ինկած գաւա-

ռական վանքի մը մէջ. ինք տկար է ֆիզիքապէս, լուռ կը սիրահարի վանքին մէջ գտնուող աղջկան մը՝ Ծուշանին, առանց իր սէրը զգացնելու կամ յայտնելու անոր: Երիտասարդ վարդապետը ի վերջոյ թոքախտէ կը տառապի. իր սիրած աղջիկը կը նշանուի ուրիշի մը և աղջկան մայրը, լուրը ուրախութեամբ կը հազորդէ վարդապետին, առանց ծանօթ ըլլալու վիրջինիս տրամադրութեան: Ի վերջոյ երիտասարդ կրօնականին առողջական վիճակը կը ծանրանայ և կը սահպաւի թողուլ վանքը ու մեկնիլ Պոլիս:

Վէպը կը ներկայանայ իրու Արտակ վարդապետի օրագիրը, և ամէն ինչ պատմուած է անոր բերնով: Անա՛ վէպին ամբողջ «Վիպական» կառուցուածքը:

Ընթերցողը Վանիքին մէջ պիտի գտնէ հայ կրօնաւորի երկու դլխաւոր տիպար՝ հինը և նարը:

Առաջինը՝ տգէտ, սահմանափակ, պորտալոյծ ու եւստէր. աւելի իր միսին ու ոսկորին համար ապրող, քան՝ այն պարտքին, որ Արմաշի դպրեվանքին մէջ շաղուած իմորով, պիտի բխէր իր կոչումէն:

Երկրորդը՝ երիտասարդ վարդապետն է. աշակերտ՝ Օրումեան և Տուրինեան, այլ անունով՝ Օրմանեան և Դուրեան կրօնաւորներուն: Ուսման և գիտութեան լոյսը ծագած է այս երիտասարդ վարդապետին մաքին մէջ. գիտէ նաև թէ ի՞նչ է նոր ժամանակներու ոգին, նոյնիսկ իր դասակարգի հայեցակէտէն գիտուած. գիտէ նաև այն, որ կրօնաւորը, հայ կրօնաւորը մանաւանդ, հանրային գործիչ մ'է, որ կոչուած է գեր մը կատարելու իր ժողովուրդի կեանքին մէջ, կոչուած է առաջնորդելու զայն, հետեւաբար և մտածելու անոր նիւթական ու բարոյական շահերու մասին, արդիացնելու՝ աղգային հիմնարկութիւնները, որպիսին է վանք մը, և հսկելու այդ հաստատութեան նիւթական, բարոյական ու մտաւորական բարդաւածումին:

Օրումեանի և Տուրինեանի աշակերտ Արտակ վար-

դապետը, իր վրայ կրած է այդ երկու կրօնաւորներուն
ազգեցութիւնը: Ժառանգած է առաջնոյն փառափրու-
թիւնը, միշտ աւելի բարձրերը բազմելու տեսչն ու մը-
տասեւեռումը, չափով մը նաև դասակարգային շահու գի-
տակցութեան զգացողութիւնը, իսկ երկրորդէն՝ տարա-
կուսողի, իմաստափրողի, երազողի շունչը:

Վանքին հերսու գեռ վերջնականապէս կազմուած
անհատականութիւն մը չէ, որ ամբապնդուած ըլլար կա-
յուն հսկեբանութեամբ, կեանքի մէջ իր ձամբան լաւ
ձանցազի վսահութեամբ: Այսպէս ըլլալով հանդերձ, ան՝
կը մնայ արդիական կրօնաւորը, որ իր ներքին ապրում-
ներով, իր կեանքի ըմբռնումով, դատապարտուած է տառա-
պելու, որովհետեւ ստիպուած է հաշուի առնել իր աւան-
դապաշտ շրջապատն ու հանրային կարծիքը, որ գրեթէ
միշտ թթուած է իին խմորով:

Արտակ վարդապետի տիպարին մէջ, երեւան կու-
գան յաճախ մտածումի երկու ընդդիմամարտ անսակէտ-
ներ. մին՝ նոյնինքն երիտասարդ ու ազատամիտ կրօնակա-
նինը, միւսը՝ պահպանողական մտավորեան արտայալու-
թիւնը, իսկ այս երկու մտայնութեանց մէջ, յաճախ գլուխ
կը վերցնէ երրորդ մը. որ ողջմուրեան խօսին է, նօմարիտ
խօսքը, իր դիրէն, շահէն ու դասակարգին անկախորէն դա-
տողի խօսքը, կարծիքներ՝ որոնք հեղինակինն իսկ են, ո-
րոնք իր գլխաւոր տիպարին մէջ երեւան կու գան տարա-
կոյսի կամ ժտերիմ ինքնախռոսով անուրեան ձեւին տակ:

Զէօկիւրեանի արժանիքներէն մին ալ այն է, որ
շատ հետեւողական ձեւով, կրցած է անսայթաք կերպով,
դաղափարներու և անսակէտներու այս հակադրութիւնը
երեւան բերել միակ անձի մը մէջ, շատ յստակօրէն:

Վանքին մէջ պատկերացուած անձերը, իրենց հո-
գեբանութեամբ այնքան պարզ են ու նկարուած՝ այն-
քան յստակ գիծերով, որ աւելորդ կամ նոյնիսկ վնասա-
կար կրնար ըլլալ ընդարձակ վերլուծումի մը փորձը:
Դիտել տանք նաև այն, որ ամբողջ վէպին մէջ միայն

երիտասարդ վարդապետին տիպարն է որ կը ներկայանայ
ներքին հարուստ հոգեբանութեամբ մը, երեւան բերելով
դաղափարներու և զգացումներու պայքարի դաշտ մը,
ընդդիմամարտ ապրումներով:

Ինչքան ալ որ բարդ է տիպարը իր ներքին կեան-
քով, բայց նեղինակը այդ ներքին պայքարի երեւներն
ու հանդրուանները այնքան յստակ ու բացատրուած ձե-
ւով տուած է, որ անհասկնալի ոչինչ կը մնայ. չի մնար
ուեէ մութ անկիւն զոր պէտք ըլլար լուսաւորել: Այնքան
պայծառ է ամէն ինչ, որ շատ պարզ և գուցէ սովորական
նկատուելու մեղադրանքին տակ կրնար իյնար, բոլոր ա-
նոնց համար, որոնք գործի մը խորութիւնը սովոր են
փնտուել յաճախ անոր մութ, խորհրդաւոր ու անհասկնա-
լի ըլլալուն մէջ:

Հսկնք թէ աւելորդ ու նոյնիսկ վնասակար կրնայ
ըլլալ ընդարձակ վերլուծումի մը փորձը. արդարե, ի՞նչ
բանի կը ձգտի վերլուծում մը: Վերլուծողը, յաճախ ամ-
փոփող, կրծատող ու համադրող մէջ, երեւան հանելու
համար այն, ինչ որ ամէնէն արժէքաւորն է ար-
ուեստի գործի մը մէջ: Ան՝ կոչուած է, հնձուորի մը պէս,
մէկ ձեռքով ետ առնել աւելորդ խոտերը, միւս ձեռքով,
արծաթ մանդաղով, կարելու համար ատոք ու խարտեաշ
հասկերը:

Զէօկիւրեան, իր այս վէպով, այնքան լակոնական
է իր արտայայտութիւններուն մէջ, այնքան ժուժկալ՝
բայց ամբողջական, հոգիի պահեր պատկերացնելու ատեն
իր վրձինի հարուածները այնքան ձիշտ են, որ պէտքը
չի զգացուիր պարզացումի ու ամփոփումի աշխատանի մը:

Եթէ անհրաժեշտ չէ նման փորձ մը, բայց անկարե-
ւոր չէ նաև, խոշոր գծերու մէջ տալ այն տարբերը, ո-
րոնցմով շաղուած ու մարմին առած է այս վէպը:

Զէօկիւրեան՝ իր վանքին, ուզած է մեզի տալ տի-
պարներ, ու բացի երիտասարդ վարդապետին դիմագծու-
թինէն, միւսները չէ խորացուցած, այլ ուրուազծած է

Ժիայն։ Այդ ուրուագծումը սակայն կատարուած է ձարա-
տարութեամբ, որովհեաւ հեղինակը կրցած է իր տիպար-
ներուն հիմնական և յատկանչական գիծերը տեսնել և ճշշ-
տութեամբ, գրչի մէկ քանի խաղով, դնել ընթերցողին
տեսողութեան առջեւ։

Իր նկարած կամ ուրուագծած բոլոր տիպարներն ուլ
իրական են, ու կը պահեն իրենց բնականութեան շնորհն
ու թելադրականութիւնը, որուն շնորհիւ ալ Վանիքն կը
ներկայանայ իբրև կեանքով ու արեւով բարախուն գործ
մը, զերծ՝ արուեստակեալ աշխատութեան մը յատուկ
բազմապիսի ու անխուսափելի թերութիւններէն։

Յանձին Արտակ վարդապետի, ան, առւած է երի-
տասարդ և տուայտող վանականը, առուայտանքներ, ո-
րոնք իրենց իբրև աղբիւր ունին աշխարհիկ վայելքներէ
զրկումները, փառքի տեսչը, հոգեկան ու մարմնական
ցաւերը։

Հեղինակը, Արտակի լերնով, կը չօշափէ նաև ըն-
կերային, կրօնական, ազգային զանազան հարցեր, ու
այս կամ այն ձեւով կը թելադրէ իր տեսակէտն ու կար-
ծիքը։ Կուսակրօնութեան և սիրոյ խնդիր, յարանուա-
նական հարց, կաթոլիկ հայ միաբանութիւններ, կրօնք
ու կրօնաւորներ, որը ու որբանոց, յեղափոխութիւն,
վանական հաստատութիւններն ու անոնց նիւթական ու-
րարոյական մատակարարութիւնը, հայ հին արուեստի
նշխարները փրկելու հարց եւայլն, այս բոլորը չօշափ-
ուած են Վանիքին մէջ, այնպիսի ձեւով մը, որ վէպը իբ-
րև արուեստի գործ, երբեք չիյնար իր բարձրութենէն,
տարածուելու համար հրապարակադրութեան դաշտերուն
մէջ։

Արտակ վարդապետ տիպարն է, իր մասնումներով
ու զգացումներով դեռ անկազմ, գործելու և փառաւոր-
ուելու բաղձանքով լի, աւանդական տեսակէտներու թրշ-
նամի, բայց անոնց դէմ բացէ ի բաց պայքարելու քաջու-
թենէն զուրկ կրօնականի, որ մենաւոր վանքի մը պատ-

ճառած զրկանքներէն զատ, կը առուազի նաև սիրոյ ցա-
ւով, սէր մը՝ որ զի՞նքը կը քայքայէ, որ՝ մահուան առ-
ջեւ միայն չափով մը իր ոյժէն կը մերկանայ, կը զգաս-
տոնայ, կենալու համար երկրորդ գծի վրայ։

Արտակ արիւն կը թքնէ արդէն, որքի մը մահը մտա-
ծել կու տայ ի՛ր ալ մահուան մասին։ հիմա այլիս իրմէ
փախչելու վրայ եղող կեանքին է որ կ'ուզէ փարիլ։

Չէօկիւրեան վարպետի գրչով տուած է սիրոյ ըն-
թացքը (procès) երիտասարդ վանականին հոգիին մէջ ու-
գծած՝ պատկերներ, որոնք հոգեբանորէն անթերի են, ի-
րենց զգացումի երակով քննուց, և նկարչականորէն գու-
նագեղ ու արեւուս։

Երկրորդ տիպարը Վարդան վանահայրն է։ Մեծ տեղ
մը չի դրաւեր ան, որովհեաւ վէպին ամբողջ առանցքը
Արտակն է և ամէն ինչ անոր շուրջն է որ կը դառնայ։
Դրագէտը սակայն, քանի մը տողի մէջ կը գծէ արդէն
վանահօր հոգիին ու մարմնին պատկերը, ու մենք կ'ու-
նենանք մեր առջեւ միս ու սկսրով հարուստ, զուարձա-
խոս և անողոք կրօնականը, որուն զբաղումն է իր զոյգ մը
ծիրանեզոյն տարակներուն կեր տալ, անոնց ոնեներուն ուլունի-
ներ կապել կամ իր ձեռքով գտած օղին խմել։

“Այս մարդը ամեն բան կ'արհամարհէ, սկեպտիկ ծիծա-
դի մը հետ ուսերը ցնցելով։ Խրիմեանի վրայ կը խնդայ։

— “Ես անոր հետ տար տարի ապրած եմ, ինչ ըլլալը
զիտին”…

Պէտք է ըսել թէ՛ յեղափոխականներուն ալ հաւանող
չէ ու բոլորը կը նկատէ “իմաստներ եւ ազգաւերներ”։

Կաղանդի իրիկաւն է։ որբերը կը հաւաքուին վէ-
հարանին մէջ, վանահօր մօտ վերջինս կը զուարձացնէ
զանոնք անսունի ծայններ կեղծելով։

Անհոգ ու կենսուրախ մարդու տիպարն է վանա-
հայրը, պահպանողական և բութ, ու երբ մէկու մը հետ
կը խօսի խորունկ մը կը շնչէ, կը ֆեալ, կը հազար փոխին ի
փոխ ու կը թնէ մեծածաւալ կապոյց բաւկինակին մէջ։

«Վեհարան»ին մէջ կախուած է Խրիմեանի պատկերը. երկու կրօնականներն են որ իրարու հետ կը վիճին. երկու հոգեբանութիւն է որ կ'ուղէ պատկերացնել հեղինակը, երկու հոգեբանութիւն, որ այսօր ալ գոյութիւն ունի աւելի շեշտուած արտայայտութեամբ:

— «Սա մարդը անիծեց ազգին խերը...
— «Ինչու...»

— «Ան էր որ հերիսան երկաթէ շերեփով խառնել սորվեցուց հայ ազգին... հետեւա՞նքը...»

— «Յեղափոխութեա՞ն կ'ակնարկէք, Հայր Վարդան:
— «Հրամեր ես...»
— «Յեղափոխութիւնը անհրաժեշտ էր, եղաւ:
— «Անոնք նորահասներու բերնին ծամոց խօսքեր են:
— «Հիներն ալ հին միտքով կը դատեն:
— «Մեր ազգը թուրքին հողին վրայ կ'ապրի. առոր հպատակ, ծառայ է: Առած մը կայ, վարդապետ, հիները ըսած են. «Այն ձեռքը որ կտրել չես կրնար, պադու ճակտիդ դիր»:

— «Ազգերն առանց յեղափոխութեան չեն կրնար ազատի. ազատութիւնը նուէր չի տրուիր, կ'առնուի. բմբոսութիւնը նուիրական բան է:

— «Հայը անկարող ազգ է, տկար է, Քեռիին ազդական չէ, ոյժ չունեցողը տեղը կը նստի...»

— «Ազգը ստիպուած էր ընելու ինչ որ ըրաւ...»

— «Հիմա ալ միջոցը թող դանէ սրբերը պահելու. անոնց տէրաը մենք կը քաշենք: Ինչ որ է՝ թող սլորմիս սան մեռելներուդ, Վարդան. ևս փրկեցի այս Վանքն ու Քաղաքը թալանէ: «Զկտուելիք ձեռքը համբուրելու է», ևս ատանկ կ'ընեմ, այսչափ հերիսային շերեփով մեր գլուխը կոտրեցին... Դուն ալ հիմա ձեռքդ դլխիդ կը զարնես, Մկրտիչ, բայց անօդուտ»...

Այսպէս է Վարդան վանահայրը, ինքնազո՞ն ու տոգորուած պահպանողական իմաստութեամբ...

Որբերէն մին, իաչերը, ծանր հիւանդ է. երիտա-

սարդ վարդապետը բժիշկ բերել կ'առաջարկէ. Վարդան վանահայրը ատոր ալ ունի իր պատասխանը.

— «Տէ՛, որք ըսածդ դիմացկուն է, անհոգ եղիր, Սրաւկ, վազը սաքի կ'ելլէ»...

Որբը կը մեռնի, վանահայրը հազիւ մինչև եկեղեցի իջնելու սիրա կ'ընէ. ու քիչ վերջը երբ իր ատարակներէն մին վիրաւորուած կը գտնէ, աշենը կը դառնան իրենց նարպու ցջանակին մէջ, փեղյի նման կը հեւայ, կը պոռայ ու կ'ողբայ անդադար... կը հայնոյէ, յանկարծ կը փլի, դեմքին լայն միսերը դեպի վար կը կախուին, աշենը ալլանդակ երեւոյք մը կը սահնան բացուելով, ու կը սկսի տղու պէս լալ, հեծկլտալ, տարածուելով բազմոցին վրայ:

Ահա վանահօր տիպարը՝ դժուած ժուժկալ վրձինալ, բայց խօսուն գոյներով:

Ուրիշ դէմք մ'է Եղիազարը, լուռ և համեստ, որ խորասուզուած է մագաղաթներու փոշիին մէջ, որ ուրիշ աշխարհ չունի իրեն համար, բացի այդ գեղնած էջերէն, զորս մաքրելու, դասաւորելու և ուսումնասիրելու նուիրած է իր կեանքը, տեղաւորուած՝ վանքին մէկ համեստ անկիւնը:

Եղիազար, որ զաւակներն ու կինը կորսնցուցեր է և ոտքն ալ կը կաղայ, իբրև անկար վարժապետ մը, ինկեր է վանք: Օր մը, ժամուն պահարաններուն մէջ քանի մը ոնառուկ կը գտնէ. կը բանայ. խառն ի խուռն, փոշու ու քայլայտուած գրքեր են: կը մաքրէ զանոնք, կը կարդայ: Գեղազարդուած ձեռագրեր են, մագաղաթեայ ռաղմուսարաններ, աղուէսագրքեր, բժշկարաններ, աշուղական սիրոյ տաղարաններ: Պրատումները առաջ ատանելով կը զտնէ նուև նկարներ՝ հաղուագիւտ գեղեցկութեամբ:

Այսպէս են մեր վանքերը, թանկագին ու հարուստ հանքեր, որոնք սակայն յանձնուած են աղէտ վանականներու, և ինչ որ փրկուած է մեր վանքերու հութիւններէն, այդ ալ շատ անգամ կը պարտինք պատահականութեան և Եղիազարի նման խոնարհ տիպարներու համ-

բերատար աշխատանքին:

Զէօկիւրեան հետաքրքրուած է հայ հին արուեստի նշխարներով, հայ գրչագրերով, մանրանկարչութեամբ, ևայլն, ու իր գրքին մէջ յատկապէս տեղ տուած է անոնց:

Եղիազարի բնորնով նոյն ինքն հեղինակն է որ կը խօսի երբ կ'ըսէ.

«Մենք չենք ճանչնար պիտանին, կենսականը, մեծը՝ Հայ Արուեստը և զայն խաւարին մէջ թողած ենք. բորբոսող մութին մէջ լոյսի գանձեր ունինք. ո՞վ պիտի հանէր զանոնք մէջտեղ, կղերականութիւնը, որ պաշտօնի, հացի, դիրքի, անբարոյութեան անելին մէջ զիւրար կը բգկաէ ու կը մատնէ. մտաւորականութիւնը, որ բոնութեան տակ կը հիւծի և վասասերիլ կը սկսի:

«Գիտեմ թէ ի՞նչ ոժիրներ կը գործուին վանքերուն մէջ ամէն օր, ինչ գլուխ զործոցներ կը փճանան»:

Երրորդ գէմք մէ Աղեքսանդրը, որբանոցին ուսուցիչը: «Բնիկ Մշեցի է, ուսուցչական պաշտօնով շատ մը գոււառներ պատած: Դէպիքին կորսնցնելով ամէն բան, ծնողք, եղբայրն ու քոյրերը, իբրև ամուրի և մենաւոր աշխարհի վրայ՝ լաւ մեպած է վանքին մէջ պաշտօն առնել՝ նուիրուելու համար որբերուն: Կեանքը խոնեմ գարձուցած է զինքը, շատ չի խօսիր, յարդալիր է, չունի Պոլսոյ երիտասարդներուն անվասակառութիւնը»:

«Գաւառի ուսուցիչին տիպարն է իր հնոտի և կարձգած հագուստներով, աղաստ շապիկի մը վրայ առկախ, յաւէտ ծուռ, վեր ելած փողկապովը, սակայն ինչ որ կ'ելլէ անոր ներքին էութենէն՝ զինջ կ'երեւի: Հայերէնը շատ մաքուր է, գաղափարները հասուն են, նոյնիսկ երբեմն յանդկնութեան կը հասնին քօղարկուած բառերուն ետեւէն»:

Ահա Աղեքսանդր վարժապետը, նոյն ինքն Զէօկիւրեանի բառերով. Գաւառական վարժապետի պատկերն է ան. խոնարհ, խոնուն, հոգիով ու մտածումով յեղափոխական, անկեղծօրէն նուիրուած որբերու խնամքին ու

դաստիարակութեան:

Ու այս դէմքերէն դաս, Զէօկիւրեան կու տայ մեղի նաև քնքուշ պատկերը Շուշանիկին՝ վանքին մէջ ծառոյող տնտեսուհիի մը աղջկան՝ անմեղ ու միամիա, ինչպէս ժամուն բակն ու զանդակատան շուրջը թեւածող տատարակները: Արտակ վարդապետի հոգին լոնկած է անոր սիրովը, մինչ աղջիկը անտարբեր է ու անգիտակ:

Զէօկիւրեան Վանքին մէջ կարեւոր տեղ յատկացուցած է նաև որբ ու որբանոցի կեանքի նկարագրութեան, տալով մեղի հարազատ ու իրական պատկերը հայ որբութեան, որոնց շարքին գանուած է հեղինակը ինքն անհետաբար իր մորթին վրայ խկ զգացած որբի մը գըրկանքներն ու տառապանքները:

Կեանքի խլեակներն են անոնք. նօրէ ու մօրէ զուրկ, աղքատ ու թշուտո, ձականագրորէն հարուածուած՝ ու բախտէն հալածական: Եթէ կայ իրենց մէջ բան մը, որ ամէնէն իրականն է, անփոփոխելին ու անընկճելին, այդ ալ իրենց տառապանքին առընթեր գոյսութիւն ունեցող ապրելու և յարաւեւելու բնազդն է:

Տխուր է որբ մը, մոայլ ու նաև կոռուարար: Մոայլ է ու անմպիտ, որովհետեւ իր հոգիին նայուածքը սեւեռուած է միշտ կորսուած գեղեցկութիւններու, երազուած մօր մը անվերագրած ժպիտին ու փայփայանքներուն:

Այսպէս են Զէօկիւրեանի նկարագրուած որբերն ան որոնք ձիչտ է թէ թշուառութենէ, անօթութենէ, աղտէ ու կեղաէ ազատուած են՝ վանքին մէջ պատապարուելով, բայց ոչ ոք կրցած է որբանոցը անոնց աչքին վերածել ընտանեկան բոյնի մը:

Ճիշտ է, հանդիսաւոր առիթներու, կաղընտին կամ ծնունդին, որբերն ալ կ'ունենան իրենց ուրախ սլահերը, երբ հաւաքական եսը միայն կը խօսի, ու քիչ մը ամէն մարդ կը մոռնայ ինքզինքը, իր վիշտերն ու ցաւերը, բայց այդ ուրախ պահը վազանցուկ է և մակերեսային:

Ընկերային տեսակէտէ դիտելով, վանքի որբանոցներու մասին իր վերապահութերն ունի Զէօկիւրեան. առաջին թէ ի՞նչ կ'ըսէ ան, որբանոցի վարժապետին՝ Աղէքսանդրի բերնով:

«Ես վանքի որբանոցներու մասին լաւ կարծիք չեմ ունեցած, որովհետև վնասակար հաստատութիւններ են: Ի՞նչ կ'ուզէ պատրաստել վանքի որբանոց մը. մարդիկ՝ աշխարհի համար, բայց տղաքը ո՞ւր պիտի ճանչնան աշխարհը, որուն մէջ պիտի նետուին հայ ճարելու համար: Վանքը քիչ կամ շատ ուսում կու առ տղուն, տնօր մէջէն խլելով ինչ որ պիտի տային առւնը, փողոցը, շուկան, յարաբերական կեանք ըսուածը վերջապէս: Վանքը տղան հաղորդակցութենէ զրկելով կը վայրենացնէ, կը խեղդէ բարի ժպիտը՝ արթնցնելով խոհանքի և տրամութեան ընդունակութիւնը, մինչ եսը անհունօրէն կ'ընդլայնի սնունդի նիւթ գտնելով միայն ինքզինքը: Մեր բոլոր գուրգուրանքը, մայրական կամ քրոջ մը ապահին հաճոյքը, չեն կրնար տալ»:

Այսպէս, Զէօկիւրեանի Վանիըին մէջ մեր հանրային կեանքի բազմաթիւ կեսական խնդիրները խորհրդածութեան նիւթ կ'ըլլան, քննութեան առնելով մի քանի երեսներէ:

Առնք են Զէօկիւրեանի վէպին առանցքը կազմող գլխաւոր խնդիրներն ու գաղափարները, զորո յիշատակելով միայն բաւականացանք:

Բացի գաղափարներու մշակումէն ու պարզաբանումէն, բայց տեսակէտներու ընդգծումէն և հոգեկան վիճակներու պատկերացումէն, Վանիը վէպով, Զէօկիւրեան մեղի կը նկարէ գունագեղ պատկերներ, ըլլան անոնք քաղուած բնութեան տեսարաններէ թէ ներքին կեանքէ:

Մասնաւորապէս իր այսպիսի էջերուն մէջ է որ երեւան կու գայ նկարիչը, որ ժուժկալ վրձինի մը վրայ գիտէ առնել գոյներուն ամէնէն հաճելին, արեւստն ու դիմացկունը: Իր երանգապահակին վրայ է հայրենի ձիւ-

ներուն պայծառ ձերմակը, մեր երկինքին ու լիձերուն ջինջ կապոյտը, քնքուշ դեղինը Հայաստանի ծիրաններուն և տաքուկ արե մը, որ կը ցաթի բոլորին վրայ, կը շաղէ, հրաշագործ ձեռքքով մը, բոլոր ազնուական երանգները, փայփայելով մեր նայուածքը և քաղցրացնելով՝ հոգին:

Վանիքին մէջ, ընթերցողը պիտի հանդիպի Հայաստանի ձեռնորին, իր խստութիւններովն ու գեղեցկութիւններովը: Հոն՝ պիտի գտնէ առոտուան ցողին ու արեւին համբայրին առա սարսացող արտերուն ու պարաէզներուն կայտառ իրանը, ոսկի միջօրէններ ու վարդագեղ վերջալոյաներ, հօար՝ որ գաշտէն գոմ կը վերագանայ, սայլերը՝ որ կը ճռնչեն կալերէն ու արտերէն դէպի դիւղ երկարող համբաներուն վրայ, ոսկի հասկներուն կրակը ճառագայթելով ու լեցնելով ամէն գիի, չոր խոտերուն եղկ ու գրգոիչ բուրմունքովը: Հոն է երգիքը, ուր կրտկը կը ճարձափի «ու երբեմն հրաւեկ կրնդ մը փլչելով, իր կրակները կը տարածէ, կոռուփով կուրուած նուան մը նման: Օնախին շառագոյն լոյսն ալ յարատել բոնուուք մը կը խաղալ սենեակի ստուերին նետ, ումերուն վրայ»:

Վանիքին մէջ, Զէօկիւրեանի արուեստը մաքրուած է իր բոլոր աւելորդ զարգերէն, ու գգեցեր՝ հելլէն ճարտարապետութեան յատակութիւնը, պարզութիւնն ու վայելչութիւնը: *Ճօքի և Յուստան*

Այս վէպը իր կառուցուածքի տեսակէտէն կարելի է ըսել թէ անթերի է: Ճիշտ է, թէ ան չունի ուօմաններու մէջ փնտուած բարդ մեքենականութիւնը, հանդոյցներն ու անտկնկանները, բայց ունի այնպիսի առաելութիւններ, որ ընթերցողը հաճոյքով ու հետաքրքրութեամբ կը կարդայ զայն, առանց արուեստական հանգոյցներ կամ էնթրիկներ փնտուելու:

Կարդալով Վանիքն, սկզբի էջեն մինչեւ վերջինը, մարդ ինքզինքը կը գտնէ կենդանի իրականութեան հետ դէմ առ դէմ: Հոն՝ յարատե շիման մէջ կ'ըլլայ զարցումներու և գաղափարներու բխումի մը ու նաև բա-

խումներու, միշտ ինքզինքը զգալով թաւալող կեանքին ոչ թէ հանդիսանես, այլ մասնակից:

Այս գերքը օծուն է լոյտով գոյնով ու բուրումով և կ'արժէ սր նոր սերունդը կարդայ զայն՝ իրրե արուեատի գեղեցիկ գործ մը:

Այն թերութիւնները, որոնք կ'երեւան Զէօկիւրեանի անդրանիկ աշխատութիւններուն մէջ, հոս արդէն աեղ չունին: Մասնաւորապէս լեզուն գտած է իր մաքրութիւնը և ոճը՝ իր հաւասարակշռութիւնը: Բրածոյ բառերու մեռը նետուած է ու թեթեցած:

Զէօկիւրեան չունի, չէ ունեցած, գոնէ իր արձակին մէջ, խորհրդաւոր ու խորունկ երեւալու յետին մաքովը հիւսուած ոճի մեծութիւններն ու լեզուական անպարարութիւններ, որոնք պիտի ձգտէին նաև հեղինակին ապահովելու ինքնատպութեան համբաւ մը:

Զէօկիւրեանի ոճը, մասնաւորապէս Վանիրին մէջ, յատակ է, լուսաւոր, պարզ, բայց գեղեցիկ:

Այս գրքին մէջ, հեղինակին երեւակայութեան, ըղղացումի և մածողութեան երեք տարրերը — որոնցմէ պէտք չէ զուրկ ըլլայ ունէ գրող — այնքան ներդաշնակօրէն զիրար լրացուցած և հաւասարակշռուած են, որ գործը կը հասցնեն ձարտարապետական հոմաչափութեան մը:

Վանիրն իրաւունք կու տայ ըսելու, թէ յանձին Տիգրան Զէօկիւրեանի, հայ գեղեցիկ գրականութիւնը կորունցուց ընտիր խմորով արուեստագէտ մը, որ կոչուած էր ճախացնելու հայ արձակը, նոր ու արժէքաւոր գործերով և որ սակայն իր երեսուն գարուններու վարդերուն վրայ նահատկուեցաւ, նեռու երազած հայրենիքն, նեռու սիրելիններէ, թաղով անյայտ գերեզման մը...

Ք Ն Ե Ս Գ Ա Տ Ը Հ

Տիգրան Զէօկիւրեան, բացի արձակ ու չափուած բանաստեղծութիւններէ, պատմուածքներէ ու վէպէ, գրած է նաև արուեստի գործականութիւններ կամ առաջարկութիւններ ու առաջարկութիւններ:

Բիւզանդիան Զէօկիւրեանի մէջ է առաջարկութիւններ ու առաջարկութիւններ:

Նասիրութիւններ պոլսահայ կարդ մը նկարիչներու մասսին, իսկ մասնաւորաբար Ոստան եռամսեայ պարպերութիւններ մէջ, որուն հիմնալիքը խմբագիրներէն մին էր, գրած է բազմաթիւ գրադատականներ Մեհեկան սասրագրութեամբ, և գրական գննադատական ուսումնասիրութիւն մը Շիրվանղաղէի գրականութեան մասին:

Զէօկիւրեան, իբրև քննադատ, երեւան բերած է արժանիքներ: Ամէնէն առաջ, անիկա կրցած է հեղինակին անձը անջատել իր գործէն ու վերջինս գտաել իր իսկական արժէքին մէջ, երեւան հանելով անոր առաւելութիւնները ու թերութիւնները:

Իբրև քննադատ, Զէօկիւրեան կրցաւ միշտ նեռու մնալ ենթակայական տրամադրութիւններէ և ըստու իր խօսքը առարկայական կերպով, առանց կողմնակի նկատումներու:

Եթէ Զէօկիւրեան խսրունկ քննադատ մը չնդաւ — արդէն չէ ալ փորձած քննադատական ունէ երկարողի աշխատանք — բայց կրցաւ ըլլալ անոնցմէ, որոնք մէկ ակնարկով ու խտացած գծերու մէջ, ընդունակութիւնն ու նեցան տալու արուեստի գործի մը արդար ու ճիշտ բնուրոշումը:

Զէօկիւրեան օժառուած էր գիտելու կարողութիւնով յատկութիւն մը, որուն շատ բան կը պարաին մանաւանդ իր պատմուածքներն ու վէպը:


Հետազային, տարիքին հետ, շատ բնական է որ քննադատի երակն ալ մեծնար ու լայննար այս տաղանդաւոր գրողին քով, եթէ բոնութեան արիւնուաթաթը չդար վերջ գնելու անոր արեւստ կեանքին, իր ամէնէն չերժ ու ամէնէն պայծառ ճառագայթումի շրջանին:

Ու որքան շատ են անոնք, հայ բանին մշակները, որոնք Զէօկիւրեանի ճակատագիրը բաժնեցին, աղքատացնելով մեր գրական անդաստանը, որ այնուամենայնիւ ամայի չէ այսօր ալ, և նոր ծիլեր ու ծաղիկներ կը գունաւորեն ու կը բուրումնաւէտեն զայն:

ՈՂԻՔԵՆ ՍԵՒԱԿ

(Եր կեանին ու զործը)





(Բանասեղձը՝ 1913 ին)

H. Tumanyan

Այս երիտասարդ բանաստեղծն ալ կը պատկանի նաև հասակ զրողներու այն դասուն՝ որսնք, հայ գրականութեան անդաստանին մէջ իրեւ գեղեցիկ կոկոններ երեւացին, հաղիւ ցոյց տուած իրենց գրաւիչ գոյնը, հաղիւ զգացուցած իրենց էութեան մէջ ամբարուած քաղցր բռւրմունքը, ու օր մ'ալ ինկան բռնութեան արիւնոտ մանդաղին տակ:

Այսպէ՛ս եղաւ կեանքը Զէօկիւրեաններուն, Սեւակներուն, Գեղամ Բարսեղեաններուն, Արմէն Տօրեաններուն, Տիգրան Գասապեաններուն ևայլն, որոնք կը կտղմէին յետ-սահմանադրատկան շրջանի խոստմանալից գրական խմորները: Անոնք խամրեցան, առանց կարենալ իրենց զունագեղ ու անուշանոտ կալոնները բանալու արեւի լոյսին, հասուննալու և քաղցրանալու համար անոր հրաշէկ համբոյրին տակ:

Այս գրողները եթէ չկրցին տալ մեր գրականութեան այն՝ ինչ որ ապագային իրենց տաղանդը պիտի ստեղծագործէր, եթէ ձակատագիրը շատ անկարեկիր եղաւ անոնց հանդէպ, արեւելքի բարբարոս երկնակամարին տակ, այսու հանդերձ կ'արժէ որ մոռացութեան չտրուի համեստ պառողը իրենց մատաղատի կեանքին, պատու մը՝ խակ ու ժառ, որուն վրայ ժառա արև մը հաղիւ քիչ մը կարմիր է գրեր, և որ սակայն կեանքով կանաչ ըլլալուն և թարմատի՝ արհամարհելի չէ, ու արուեստագէտ քիմքը պիտի կրնայ ճաշակելու արժանի բան մը գտնել հնն:

Այս մտահոգութիւններով էր որ փորձեցի տալ Տիգրան Զէօկիւրեանի կեանքն ու գրականութիւնը, և նոյն նկատութիւնն է որ կը մզէ ուրուագելու Ու. Սեւակի գիմաստուերը, իրեւ բանաստեղծ մը, որուն քերթուածները, գրեթէ ամբողջութեամբ, դժբախտաբար կը մնան ցրուած հայ թերթերու մէջ, առանց հատորով մը լոյս տեսած ըլլալու: Ասիկա պատճառ մ'է, որպէսզի գրողը վերլուծելու և արուեստագէտը ներկայացնելու այս տշխատանքը գժուարանայ և կարելի չըլլայ տալ հեղինակէն հատուածներ, որոնք միշտ իր տաղանդին լուագոյն ծաղկները եղած ըլլան:

Ինչ որ կ'ընենք ուրեմն, ամէն բանէ առաջ, յարգանքի պարտք մ'է երիտասարդ ու խոստմանալից բանատեղծի մը յիշատակին:

Ի Պ Կ Ե Ա Ն Ք Բ

Ռուբէն Սեւակ, բուն անունով՝ Ռուբէն Զիլինկիրեան, ծնած է 1885 Փետրուար 15ին, Մարմարայի եւրոպական եզերքի գիւղաքաղաքներէն Սիլիվրիի մէջ։ Հայրը՝ Յովհաննէս աղա Զիլինկիրեան, արհեստով նախ երկաթագործ, ապա՝ երկաթեղէնի ռուեւարական, ունենալով նիւթական բարեկեցիկ վիճակ մը, ոչինչ չէ խնայած ազգային և օտար լաւագոյն վարժարաններու մէջ կրթելու համար իր զաւակները։

Այսպէս, Ռուբէն, իր ծննդավայրին՝ Սիլիվրիի մէջ աւարտելէ յետոյ աեղույն Ասքանազեան տարրական նախակրթարանը, իրեն ուսուցիչ ու դաստիարակ ունենալով Սարդիս Սրբնցը, երկու տարի ալ իրեն գիշերոթիկ յաճախած է Պարտիզակի ամերիկեան վարժարանը, անկէ, 1901ին անցնելով կ. Պոլիս, Պէրպէրեան վարժարան, զոր կ'աւարտէ 1905ին, փայլուն կերպով։

Ռուբէն, Պէրպէրեանի մէջ ցոյց կու տայ գրական և գիտական աշխատութիւններ, ուսուի շրջանաւարտ ըլլալէ յետոյ, Ռէթէսս Պէրպէրեանի թելադրութեամբ և օժանդակութեամբ, կը մեկնի Լօզան, հետեւելու համար բժշկական համալսարանին։ Աւելորդ չէ ըսել թէ, արտասահման ուսանողութեան շրջանին ալ գրեթէ բոլոր ծախսերը հոգացողը կ'ըլլայ հայրը։

Ռուբէն, Լօզանէն է որ կը սկսի երեւալ հայ մամուլին մէջ, ինքնաստիալ բանաստեղծութիւններով և քանի մը տարիէն, կը շահի գրական հրապարակի վրայ — այն ատեն այնքան ամայի — սիրուած անուն մը։

Իրեն բանաստեղծ, ինքղինքը կը վերամկրաէ Սեւակ անունով, որ հարազատօրէն կրնայ յատկանչել զինքը, իր

քիչ մը շատ թուրի դէմքով ու սև արտայայտիչ աչուըներով։

Ո. Սեւակ, Լօզանի մէջ, հետեւելով հանդերձ բժշկական համալսարանի դասերուն, դուրսը՝ հեռու չի մնար ընկերական, քաղաքական կեանքէ ու կը մտնէ Հ. Յ. Դաշնակցութեան ուսանողական միութեան մէջ։

Ո. Սեւակ, Պէրպէրեանի աշակերտած ատենն իսկ ունեցած է յեղափոխական արամադրութիւններ ու գործունէութիւն, հոգ չէ թէ սահմանափակ շրջանակի մը մէջ։

Այս պարագան կը հաւասարէ Պէրպէրեանական պ. Զ. Սուրէնեան, դրեւալ հետեւեալ տողերը Սեւակի մասին։ (Տե՛ս Վերածնունդ, Գ. Տարի, թիւ 31, Փարիզ)։

— «Զինքը ճանչցայ Պէրպէրեանի գրասեղաններուն վրայ, ուր 1901ին եկած էր Պարտիզակէն, Ամերիկեան վարժարանէն։ Ան կանուխէն արտայայտուեցաւ իրեն ավագայ բանաստեղծ՝ իր շարադրութիւններով, և իրեն գործիչ՝ իր սարքած ուսանողական և յեղափոխական միութիւններով, որոնց անկիւնաքարն էր և անոր կը գործակցէին Եղնիկ Քաջունի, Շահան Ո. Յ. Պէրպէրեան, Ա. Գարակէօղեան (Զաւէն), որ վերջէն ինքղինքը կազմուայրեց Պոլսոյ բանակերէն մէկուն մէջ, Տիգրան Զէօկիւրեան, Յակոբ Զպուգճեան, որ Թուրքոյի Յարութիւնը հայացուց, ան ալ մեռած ծաղիկ հստակի մէջ»։

Պ. Զ. Սուրէնեանի այս հաւասառումը, Սեւակի կողմէ Պէրպէրեանի մէջ «յեղափոխական միութիւններ» կաղմը բեկու և անոնց «անկիւնաքար»ը ըլլալու մասին, պէտք է ընդունիլ վերապահութեամբ։

Ճիշտ է, որ այդ թուականներուն Պէրպէրեանի մէջ գոյութիւն ունեցած է Դաշնակցական գաղանի կորիզ մը, որուն մաս կազմած են եղերաբախտ և հերոսական Արմենակ Գարակէօղեան (Զաւէն), բնիկ Շապին Գարանիստրցի, Եղնիկ Քաջունի (Արարկիրցի), Շնորհք Տէյիրմէննեան (Գընձըլարցի) ևայլն, բայց պէտք է ձշուել թէ, այդ կորիզին մասնակցած են Սուրէնեանի կողմէ յիշատկականին մասնակցած ու կը մտնէ յիշատկա-

ուած միւս անձնաւորութիւնները, և թէ՝ ի՞նչ եղած է Սեւակի դերը այդ խմբակին մէջ, եթէ երբեք մասնակցեր է անոր:

Հետաքրքրութենէ զաւրկ չէր ըլլար, և թէ այս կէտին և առ հասարակ Պէրպէրեանի մէջ զայութիւն ունեցած յեղափոխական կարիգի կեանքի մասին, իրազեկ և դողները գրէին ու լուսաբանէին:

Լօգանի բժշկական համալսարանին շրջանը Սեւակ կ'աւարտէ 1911ին՝ յաջաղապէս. անկէ յետոյ նոյն քաղաքի հիւանդանոցներուն և դարմանատուններուն մէջ կը ծառայէ իբրև օգնական բժիշկ, իր արուեստին զարժնապէս տէրանալու. և անոր նրբութիւնները իւրացնելու համար:

Ուսանողի կեանքը միշտ լի է երազներով ու անակնկալներով: Սեւակ, իբրև այդպիսին, կ'այցելէ գիրմանիս և չենք գիտեր ի՞նչ պայմաններու տակ, կը կապուի գիրման բարձր դասու ընտանիքի մը աղջկան հետ: Կ'որոշեն ամուսնանալ. աղջկան ծնողքը կը հակառակի, բայց ատիկա արգելք մը չըլլար որ սիրազ սրտերուն ուիստը չիրականանայ: Ամուսնութենէն յետոյ հաշտութիւնը չուշանար աղջկան ծնողքին հետ ալ, և վերջին տարիները, Լօգանի մէջ, Սեւակ ընտանիք կ'ապրի նիւթական ուրարոյական նախաճածնելի պայմաններու մէջ:

Սեւակ, կեանքին հանդէսի, միշտ եղած է սկեպտիկ, ու լաւագոյն պայմաններու մէջ իսկ, միշտ ունեցած է մանուան գաղափարին յահախանքը:

Այս պարագան աւելի վերջը պիտի տեսնենք յստակորէն, երբ ծանօթանանք իր բանաստեղծութեան ձգուումին ու բովանդակութեան: Այժմ, ցոյց տալու համար Սեւակի ներքին ապրումները, Լօգանի մէջ, համալսարանը աւարտելու նախօրեակին, կու տանք նամակ մը, որ գժրախտ բանաստեղծին կողմէ, այն առեն, ուղարկուած է իր բարեկամներէն Գ. Տիւրկէրեանի: (Նոր Շարժում, պրակ 7, Ա. տարի, 1923, Ապրիլ 21: Աւելի ընդարձակ նա-

մակ մը, դարձեալ Սեւակին, տեսնել նոյն քերին 8րդ պրակին մէջ):

“Լօգան, 4 Փետր. 1911

“Միւրելի Գարեգին,

“Զես գիտեր ո՛րքան ուրախ եղայ ստանալով նամակդ ժամանակին: “Ժամանակին”, կ'ըսեմ, որովհետեւ կը զգամ քե որքան ոււացուցի պատասխանս, ու անոր յանցանքը միայն ծովուրինս չէր, բայց նաեւ աշխատութիւններս, որովհետեւ գիտեսն որ միայն դու չէ որ նննուրեան կը պատրասուիս: Նամակդ ուրախացուց զիս նաեւ ուրիշ տեսակետով մը: Կարդալով ա՛յս աշխարհին խանդապառ նկարագրութիւնը՝ ուրախութիւնը մը զգացի ապրելով ճիշդ այդ հելվեդական սարերուն մէջ, որոնց ա՛խիք կը բաւես հիմա: Ու քերեւս իրաւունք ունիս... Ուրովհետեւ — դժբախտաբար — արեւելքը՝ մեր ոսկեզօծ արեւելքը հեռուեան միայն աղուոր է...

“Երկու աշխարհ կայ կ'ըսես՝ Լօգան ու Վենետիկ: Հաւատա՛ որ այդ խօսենվող հանգիստ մեծապէս խոռովիցիր: Պատուերդ գամի պէս ուղեղիս մէջ մտաւ: Որուեցի զարնան երեք ամիսներ ապրիլ կօնուներու բաղակին մէջ, ապրիլ սիրահարներու բաղակին մէջ, սիրահարի պէս... Ու այդ որուումս կը տանչէ կոր զիս հիմակունեան... Արովհետեւ, ի՞նչ բան — ու կը վախճան որ ապուուրիւն մը պիտի ըսեմ — կեանքը կրեան ինքնիրմով գեղեցիկ ըլլալ, բայց կեանքը ինքնիրմով կեանք չէ: Կեանքը և բնութիւնը իրար միանալով է որ կը կազմեն կեանքը:

“Երկ մի բանի տարի ամբողջ լիւար բաղայ մը ապրիմ, ապրիլս. չեմ զգար, ամիս մը միայն Շամփեյի սարերուն վրայ ապրիմ տարիի մը աւելի ապրած կ'ըլլալ, գոնի ինձ այդպէս կը բուի: Ու շատ կը վախճան որ — հակառակ Արեւելի սիրահար մը ըլլալուս — որ մը նեզի պէս յուսախաբութիւններ կրեմ: Անոր համար կը ցանկամ որ վերջնականապէս հարենիք վերադառնալի առաջ գոնի զարո՞ւն մը —

կեանիս հաշուուած գարուններին մին — Վենետիկ անցնեմ, ապրիլ, ապրիլս զգամ, մեռնիլս կանխազգալէ առաջ...

...“Միրելի Գարեզին, կը յուսամ որ քու բանկազին ժամերդ շատ չփողցալ: Անուուս զբաղումներդ խիս շատ են ու հանգիսի պահերդ հաշուուած: Սակայն երկ հանոյէ կը պատճառէ ենզ հեռաւոր ու անկերծ — անկերծ՝ հայառակ բաղական էիչ մը տարբեր ըմբոնումներու՝ ինչպէս շատ կերպով արտայայտեր եիր — բարեկամի մը հետ բդրակցիլ, բո՞ղ սա կիրառիդ անուու երգերը պահ մը, ու ձեռք առ սա պատճառ գրիչդ՝ ռոպէ մըն ալ բարեկամական զբաղումները բրոացնելու համար այն գեղեցիկ նամակներէդ մեկով՝ որպիսին եր քու անցեալ տաքրուան նամակդ:

Զերմագին բարեւներով՝

Քուկդ

Ռուբեն»

Կետնքի ու մահուան տոեղծուածը միշտ կը զբաղեցնէ Սեւակի հետախուզող միտքն ու զգայուն սիրաը: Ան կը գրէ իր քերթուածները գրեթէ միշտ, մահուան անորոշ զգայնութեան մը տպաւորութեանը տակ և այն տաեն իսկ՝ երբ կ'ուզէ վայելել կեանքն ու բնութիւնը, չի կրնար իրմէ վանմէ իր կեանքի գարուններուն հաշուրւած ըլլալու զաղափարը:

Ինչպէս ըսինք, Ռ. Սեւակ, սկսած է գրել 1905էն ասդին: իր առաջին տպագրուած ստանաւորն է, Պէրպէրեանէն շրջանաւարա ըլլալու տոթիւ գրած Բաժանման Խօսիերը, ձօնուած իր անօրէնին՝ Ռէթէսս Պէրպէրեանի, կարդացուած հեղինակին կողմէ, վկայուկաններու բաշխման հանդէսին: (Տե՛ս Մասիս, 54րդ տարի, Զ. Երջան, թիւ 24, 13 Օգոստու 1905, էջ 379-80):

Այս ստանաւորը երկար գրուածք մէկ, հրատարակուած Մասիս Նորերու Բաժնին մէջ և ուր՝ Սեւակ կը ցուցագրէ մեզի սկսնակի մը յատուկ բազմաթիւ թերութիւններ ու նաև արտայայտուելու և տաղաչափելու գիւրութիւն մը՝

Օսմանեան Սահմանադրութիւնէն յետոյ է, որ Սեւակ աւելի յաճախ կ'երեւայ գրական հրատարակի վրայ, գրեթէ բոլոր հայ գրական թերթերուն բերելով իր աշխատակցութիւնը: Սահմանադրութիւնէն առաջ, կանոնաւորապէս գրած է, Լողանէն, Լոյսին, Մասիսին և Արեւելեան Մալուլին, ստորագրելով բազմաթիւ քերթուածներ:

1908-1914, վեց տարուայ ընթացքին, Սեւակ լրյուրնեայած է շատ մը արձակ և ոտանաւոր գրութիւններ, հանդէսներու և օրաթերթերու մէջ: Յիշենք ասոնցմէ, Կ. Պոլիս հրատարակուածներէն՝ Սուրբանդակ, Ազատամար, Ազդակ, Շանք, Հայ Գրականութիւն (Խմբիր), Գեղունի (Վենետիկ), Բազմավէպ (Վենետիկ), Աստիկ (հրատ. Հայր Մկրտ. Պատութեանի), Արտագած (Նիւ Եսրք):

Բացի թերթերէ, Սեւակ իր աշխատակցութիւնները, իրած է նաև տարեցոյններու. ինչպէս՝ Ամենուն Տարեցոյը, Մեր Տարեցոյը ևայլն:

Իր բազմաթիւ բանաստեղծութիւնները, ինչպէս ըսինք, ամփոփուած չեն հատորի մը մէջ և կրնան մոռացութեան ու կրուստի մատնուիլ, եթէ խնամուած ձեռք մը զանանք չամփոփէ ու լրյա չընծայէ, տրամադրելով ընթերցաղ հասարակութեան:

Միւս կողմէ անհրաժեշտ է հետաքրքրուիլ ու գանել ամբողջական ձեռագրերը, իր անտախները, որոնցմայլ պիտի մարմին առնէին Միրոյ Գիրել, Քաօսը, Վերջին Հայերը:

1910ին էր որ Սեւակ հրատարակութեան տուալ իր կարմիր Գիրել, գրուած՝ կիլիկեան աղէտին աղղոցութեան տակ: Այս գրքոյին մէջ ամփոփուած են միայն երեք ընդարձակ քերթուածներ:

Սեւակ, տաւրատած ըլլալով իր ուսանողական շրջանը և ձեռք բերած ըլլալով բժշկական բաւարար փորձառութիւն, 1914ին, իր գերման կնոջը հետ հաստատուեցաւ կ. Պոլիս, բնակելով Եւրա, Բանկալթի, Մավրոբուլո տարբթըմանը:

Հատ Մերուժան Պարսամեանի, (Տե՛ս յիշեալին մէկ

յօդուածքը, Սեւակի մասին, Շանք հանդէսի 1918 նոյեմ. 23ի թիւին մէջ: — Ա. Ո.) տիկին Զիլինկիրեան երբ իր ամուսնին ու զաւկին հետ, սաք կոխայ է այս ոճարական սասանը, անմիջապէս Սեւակին գառնալով ըստ է.

— «Թուբէ՞ն, դառնանք այս չափենաւով, ես չառ չառնեցայ այս երկրին... սոսկում եկաւ վրաս. չէ՞ս տես-ներ, ոչ մէկուն դէմքը կը ժալիք»:

Ու երեւակայել թէ՝ քիչ վերջը, ընդհ. պատերազմն էր որ պիտի գար, ամենադաժան կերպով իրականացնելու համար այս վեհանձն օտարուհին տխուր նախազ-դացումը, զար ունեցած էր թրքական արիւնու հաղին վրայ սաք կոխելու առաջին բարձին իսկ:

Բայց կնոջմէն առաջ ինքը՝ Սեւակ նախազգացեր էր կարծես այն ճակատագիրը, որ իրը պիտի ըլլար կ. Պոլ-սոյ մէջ: Դժբախտ բանաստեղծը 1912ին, Հրանտ Նա-դարեանցի ուղղած իր հետեւեալ նամակով՝ յայտնելէ յե-տոյ իր խորշանքը բազմամրտի կեդրոններէն, խոսքը կը վերջացնէ տխուր գուշակութիւնով մը, յանձին թրքա-կան սատանին ակննելով Սպանի ու Գոմորը....

Լօգան, 29 Ապրիլ 1912

Հրանտ (Նազարեանց)

... Երկ բժիշկ եղած չրլայի, ամենամեծ փափախ էր երկրագործ ըլլալ. ու նոյնիսկ դեռ հիմա ամենավեցին փա-փախ է օր մը կարենալ զիւղ հառուիլ ու կեանիս վերջին տարիները դաշտերու ու հողերու վրայ անցընել լուս-թեան ու բնուրեան մէջ: Եկուր տե՛ս որ երթասարդները չեն հասկնար այս բաները. Եւրոպա նետուիլ կ'ուզեն խսկոյն, մինչդեռ հոն 7 տարի ապրող մը միայն կրնայ զիտեալ քէ ի՞նչ է լադուակրութիւնը. «զարգացած կեանիք», ամեն բան սուս ու կեղծիք, շայար ու ամօր: Ասիկա իմ համոզումն է:

... Կոան Սեն Պետեռու անուն վանք մը կայ Ալպեանց գագարը, ձիւներուն ու լուսութեան մէջ կորսուած, երկինքին

ու երկրին մէջ առկախ, ժամանակին պէս դարաւոր ու մահ-ուան պէս անխախտ: Քանի հանի անգամներ երազած են հոն հաւուիլ, հոն բաղուիլ, բանտարկուիլ իմ երջանկութեան հետ, դուրս նետուիլ այս զգուելի Օրենքն որ «կեանի պայ-քար» կը կոչուի, ապրիլ երազին ու խորհուրդին մէջ, ասուա-ծօրեն ապրիլ, յաւիտենութեան խարկանեն ունենալ, լուս-թիւնը խօսեցնել...: Ինձ այնպէս կուգայ որ հոն, բնուրեան մենութեան մէջ, ժամանակին ձայնը պիտի լսեի, եւ քէ հոգի-ները որոնք ողին մէջն են, այո՛, պիտի խօսեին ինձ հսկայա-կան բաներ, Մովսէսին լած պատգամներուն պէս: Եւ այն ատեն պիտի զգայի որ կ'ապրիլ, մինչդեռ հիմա՝ խաղախակր-րութեան ու խուժանին մէջ նետուած՝ աւելի կը տարուիմ, կը քուիմ, բան քէ կը քալեմ բնուրեան մէջ, հին հսկաներու քայլովը: Բայց պատանութիւնն ի՞նչ կը հասկնայ ասկէ. անի-կա ոսկեզօծ սուտերն ու աղմուկները կը սիրէ. ես ալ անանկ չի՞ ատենին:

... Ու այս բոլորին վրայ, աւելցո՞ւր նաև Պալոյ մըղ-ձաւանցը. այն հորիզոնը որ բանի մը տարիեն իմի՞նս պիտի ըլլայ, եւ ուր հեռուեն կը տեսնեմ արդեն Սովորի մուլիս ու Գումորի մեղքին բոզը: Եւ բաե՛լ քէ այս մենակեաց փիլիսո-փայութեան հասնելու յետոյ, գեռ պէտք պիտի ըլլայ ինձ ալդ զարհութելի ոստանին մէջ ապրիլ, ամենո՞ւն հետ, ամենո՞ւն պէս

Քոյդ՝ Առուբեն
(Ամեն. Տարեց. 1928, էջ՝ 368)

Սեւակ, գրականութենէն դուրս, բժշկական տապա-րէզին մէջ ալ յաջողելու ամէն հաւանականութիւն ու-նէր և սկսոծ էր արգէն ժողովրդականութիւն շահիւ, իր համագուստով բժշկական, առողջապահական գասախօսու-թիւններով: Իրեւ բժիշկ իր հմայքը աստիճանաբար ա-ճեցաւ մանաւանդ այն տաեն, երբ Ազատամարտ օդաթեր-թիւն մէջ սկսու հրատարակել յօդուածաշարք մը՝ Բժիշկին վիրտեն վրցուած էկեր ընդհանուր վերնադրին տակ, որով

գրական հրապրութիչ ձեւով մը ընթերցալին կը ներշնչէր հիւանդութեանց հանգէալ գարշանքի և վախի զգացում մը, առանց ձանձրալի և տափակ խրատականներու:

Եստ չանցած վրայ հասաւ աշխարհաւեր պատերազմ և քիչ յետոյ՝ թրքական զօրաշարժը: Սեւակ, իբրև բժիշկ, իր զինուորական պարտականութիւնը կատարելու կոչուեցաւ Մաքրի Գիւղի մէջ, ուրկէ, Ապրիլ 11ի չարաշուք օրերէն քիչ յետոյ, ձերբակալուելով աքսորուեցաւ Զանզրը, մասնակցելու համար դէպի Գողգոթա այն վերելքին, որուն բռնադասուած էր ամբողջ թրքահայութիւնը՝ մեծագոյն նահատակը՝ բոլոր ժամանակներուն...»


Այդ ատենէն երիտասարդ բանաստեղծին համար սկսու տանջանաց պատմութիւն մը, զոր նետեւեալ կերպով կը նկարագրէ իր աքսորի ընկերներէն հանդուցեալ դրագէա՝ Միքայէլ Շամանանձեան. —

ՍԵՒԱԿԻ Ա.ՔՍՈՐԻՆ ՈՒ ՄԱՀԻ

«1915ի Յունիսի վերջերը, առաջին կարաւանին մեկնելէն և տասն և ինը հոգիներու ալ Պոլիս վերադարձը արտօնուելէն յետոյ, մէկ ու կէս ամսի չափ միասին ապրեցայ Սեւակի հետ: Ես ուրիշ վեց հոգիներու հետ միասին կ'ապրէի: Բոլոր ընկերներս ալ առանց բացառութեան մաս կը կազմէին Պոլիս վերադառնալու արտօնուածներուն, Սեւակ ալ այդ օրերուն նոր հասած էր Զանզրը, ուրեմն անմիջապէս որոշեցինք մեր կենակցութիւնը:

«Պոլիսն ծանօթ էր ինձի իր գիւրահազորդ և զըւարժ հոգին: Տօնական զուարթախոհութեամբը լեցուած էր առևներնիս: Այդ ատեններուն, (Յուլիսի սկիզբները) տակաւին չէինք գիտեր առաջին կարաւանին վիճակուած բախտը, և անտեղեալ էինք տակաւին թուրքին եղեռնի կամքին:

«Իսլամին ծոմապահութիւնը սկսած էր արդէն, և ծայր տւած եղեռնի ապերասանութիւնը: Զարդերու չա-



Ա. ՍԵՎԱԿԻ

(Ուսանող Լօզանի մէջ)

ըաշուք զբոյցները սկսած էին մեր ականջը հասնիլ: Այդ
միջոցներուն էր, օր մը մեծ իրարանցումի մէջ տեսայ
զինքը: Այն տեսակ խօսք մը տարածուած էր աքսորա-
կաններուն. մէջ, թէ մահմետականութիւնը ընդունողը
ազատ պիտի արձակուէր: Այդ ատենները, առաջին կա-
րաւանը մեկնած էր արդէն և եօթանասուն հոգիի չափ
մնացած էինք: Այբողջ երկու օր, խեղճը աշխատեցաւ,
համոզելու համար տկար հոգիները, որ մահը մահմետա-
կանացումէն աւելի աղէկ է, և զատ զատ երդում ընել
առւտ ամէն անոնց, որոնց հոգիի ոյժին վրայ կասկած
ունէր, թէ հաւատարիմ պիտի միան իրենց լոյս հաւատաքին:

«Երբ մեր կարաւանը Զանդըրը հասաւ, մեր մէջը
ութը բժիշկներ կային, իսկ Զանդըրը մէջ բժիշկ չկար
բնաւ: Մեր բժիշկ ընկերները իրենց արուեստը, աեղւոյն
բնակիչներուն բարւոյն ի գործ դրին: Պոլիս մեկնում-
ներէ յետոյ երեք բժիշկ մնացած էին: Այդ երեքն ա-
մէնէն աւելի փնտուածն էր Սեւակ: Քաղաքին մէջ կտ-
նոնաւորապէս բժշկութեամբ կը զբաղէր: Տոքթ: Տինան-
եան, Պոլիս վերաբառնալուն առիթով, Սեւակին յանձ-
նըւած էր վերադարձանութիւնը (pansement) թուրք աղ-
ջրկան մը, որուն վրայ ինքը վերաբուժական գործողու-
թիւն մը կատարած էր: Այդ աղջկան հայրն էր Զէթէնի
Արապածի Խամայիլ: այս մարդը ակուայ ունէր Տոքթ: Տի-
նանեանին, որուն չէր կրցած իր ուզած գինովը կատա-
րել տալ վերաբուժական գործողութիւնը: Եւ Տոքթ: Տի-
նանեան, Պոլիս վերադարձի արտօնութիւնը գալուն, ա-
մէն նախազդուշութիւն ի գործ դրած էր, վերսյիշեալին
իր մեկնումի օրն ու ժամը չփայնելու համար: Տոքթ:
Տինանեանի մեկնումէն յետոյ, Սեւակ կանոնաւոր կեր-
պով կը շարունակէր իր բժշկական այցելութիւնները
այդ աղջկան:

«Օր մը, կէսօրէն բաւական վերջը, տակաւին ճաշի
չէր եկած: Ճիշտ կէսօրին ճաշի համար տունը կը գտնը-
ւէինք իրարու չսպասելու համար: Տրուած ըլլալով իր

Ճշտապահութիւնը, արտասովսր բան մըն էր եղածը: Ես, դրեթէ մտահագ իրեն կը սպասէի ճաշասեղանին գլուխը:
«Վերջապէս եկաւ, բոլորովին անովոր կերպով իրեն համար, անխօս էր. աքնութենէ դեռ նոր դուրս եկողի մը յագնածութիւնը ունէր դէմքին արտայատութիւնը: Յայտնապէս չարչարուած էր: Սեղանի վրայ բան մը չխօսեցաւ, երրորդ մը կար մեղի սեղանակից: Երրորդին մեկնելէն յետոյ, երբ առանձին մնացինք, խոստովանելու պէտքէն ճնշուած մէկու մը երկչոտութեամբ, սկսաւ պատմել ինծի թէ՝ ի՞նչպէս դարմանուող թուրք աղջկան հօրը կողմէ տուն կանչուելով երկու ժամ վար դրուած էր: Ազիբրաաը նկարագրած էր թէ ի՞նչպէս հայկական ջարդերը մոլուցքավ մը կատարուելու վրայ էին, թէ ամէն օր նմանօրինակ հրամաններու կը սպասուէր Զանղըրըի հայերն համար, հետեւաբար իր խանդալատանքի զգացումները պարզելով Տոքթորին, կը համոզէր զինքը, ընդունիլ մահմեատկանութիւնը քանի աւշ չէր: Պարացուցած էր զինքը իր տանը բոլոր մութ անկիւնները և խորհրդաւոր նկուզները, ջատուկ մօրը Տոքթորին ձակատը համբուրել տուած էր, և յետոյ դրեթէ արտօնած զինքը, որ մեկնի, հրամիրելով որ մինչև 24 ժամ զինուորագրութեան ձիւղի նախագահին դիմէ, իր կրօնափոխ եղած ըլլալը յայտնելու համար:

«Հետեւեալ օրը Պայրամ էր: Սեւակ, ձականի պարկեատինքով մը պատմեց ինծի թէ ի՞նչպէս սոգորած էր համոզելու համար այդ անողոքը, թէ այդպիսի պահանջում մը չներկայացուի իրեն, թէ ինքը որքա՛ն կը սիրէր կեանքը՝ իր զաւակներուն համար, ուստի չէր ուզէր մեռնիլ: Մեկնած ատենը, հեթանոսը նորէն չեշտած էր թէ սպասուած հրամանը կրնար նոյնիսկ քսան և չորս ժամէն առաջ հառնիլ, հետեւաբար պէտք էր աճտպարել պաշտօնական դիմումը ընելու համար զինուորագրութեան ձիւղի պետին: Սպասնալիքին դէմ կարելի չէր անտարբեր մնալ. որովհետեւ տեղեակ էինք եղեռնին համա-

տարած թաւալումին, որուն երեք չորս օր առաջ, էնկիւրի իր երկու հազարէ աւելի լաւագոյն այրերը զոհ արւած էր: Մենք որոշումը տալու համար չմտածեցինք իսկ, որովհետեւ մէկ հատիկ էր ան: Սեւակ, երբեք իրմէ ըսպասուած դիմումը չըրաւ զինուորագրութեան ձիւղի պետին: Մեր ընկերները խուճապի չմտանելու համար, դադար նի պահեցինք միջադէպը, մեղի գաղանակից առնելով միայն Տիրան Քէլէկեանը:

«Բայց մեր հոգիները սկսած էին արդէն, դաժանութեան մթնոլորտին մէջ թեւածող մահուան սարսափը ծծել: Մեր տունը քաղքին եզրն էր, գրեթէ դուրսը: Որուսեցինք քաղքին մէջ փոխադրուիլ, և գացինք տեղաւորուիլ դժբախտ մեկնող ընկերներէն թափուր մնացած տուն մը:

«Այս զերջիններէն մէկուն ժառանգը մնացած էր Սեւակին՝ տեսակ մը տարաշխարհիկ թռչուն, որուն տեսքը չարագուշակ կը թուէր ինծի: Երբեք չեմ տեսած թըռչուն մը, որ այնքան եղերականութիւն արաւանչէ իր փետուրներէն, որքան այդ անհամեմատորէն փոքր գլխով թռչունը: Մանաւանդ զգացած էինք արդէն իր առաջին եղեռնին նշաւակ ըլլալը, ան՝ առաջին կարտանին հետ մեկնած էր:

«Զանղըրըի իթթիհատի պատասխանառ քարտուզարկերով, տեղոյն միւթէսարբքը Ասափ պէյ, (Տէօթ նօլի Ասափը, որ Ատանայի ջարդէն յետոյ, իբր նոխազ քաւութեան, հինգ տարի անպաշտօն մնացած էր, և անկից յետոյ իր առաջին պաշտօնն էր Զանղըրըի միւթէսարբքութիւնը) ուրիշ տեղ փոխադրուեցաւ, որովհետեւ յայտնապէս հայերու հանդէպ բարեացակամ վարմունք մը ցոյց կուտար: Ասափէն վերջ, փոխանորդաբար Զանղըրըի միւթէսարբքութիւնը կը վարէր Քասթէմունիի վիլայէթին սոտիկան զինուորներուն ընդհանուր հրամանատարը: Ռէշիտ փաշա տակաւին կուսակալութենէ չէր հեռացուած:

«Սեւակ, միւթէսարքի փոխանորդին հետ շատ մը տերիմ յարաբերութեան մէջ էր: Շատ անգամ, իրիկուն ները, կառավարչատան մէջ անոր մասնաւոր սենեակը կ'երթար օղի խմելու համար: Չարագուշակ թոշունին նկատմամբ իմ թելադրութիւններուս վրայ, իրիկուն մը գլխատեց զայն, իր անձին չարաբախտութիւնը գլխատելու դոհունակութեամբ, և խորովել տալով միասին տարաւ, և կառավարիչի փոխանորդին հետ իրենց օղիին աղանդեր ըրին զայն: Որքա՞ն խղճալի են մարդուն՝ իր չարաբախտութեան դէմ մաքառելու միջոցները: Արդէն հոդ էր բուն անօդնականութիւնը մարդուն:

«Երկրորդ կարաւանն ալ տուինք մենէ, անօրէնութեան ձամբաններուն, և անոր յաւզարկ երթալէ մեր զերադրին, կառավարչատառն հաւախուեցանք զեկոյցի մը տեղեկանալու համար: Երեսուն և եօթը հոդի մնացած էինք, մեր մէջ հաշմուելով Սեւակը, Վարուժանն ու Քէլէկեանը: Երեսուն և եօթը հոդիներու ցանկ մը եկած էր: Ասոնք ազատ պիտի ձգուէին և Պոլսէ զատ ուզած տեղերնին երթալու ազատ պիտի ըլլային: Այդ ցանկին անուններէն հինգին տէրերը կամ Պոլիս վերադարձած էին, կամ թէ մենէ մեկնող կարաւաններէն մէկին կամ միւսին մաս կազմած: Ասոր փոխարէն, մեր ընկերներէն հինգին անունները կը պահսէին ցանկին մէջ: Այդ հինգ մեր սիրելիներուն մէջ էին նաև մեր սիրելագոյն Վարուժանն ու Սեւակը: Ասոնք՝ Պոլիս, թէ իրենց ընտանիքներուն և թէ ներքին Գործոց նախարարութեան դիմումը ըրին հետադրով, որպէսզի իրենք ալ մեզի պէս նըկատուին, առանց չարաբախտութեան կամքին, արդէն սրբիչ պատճառ մը չկար, որ անոնք տարբեր նկատուէին:

«Մինչ այն, իթթինատի պատասխանատու քարտուղարին ջանքերով, որոշուեցաւ որ այդ հինգը մեր Այտշի ընկերներուն քոլ փոխադրուին: Որոշում մը կայացած էր, Զանզլը մէջ հայ աքսորական չթողուլ: Քարաքային և զինուորական գերիներ սկսած էին հասնի

քաղաք: Շատ նշանակալից պարագայ մըն է վերջէն տեղեկացածս, թէ մեր հինգ ընկերները Այտշ փոխադրելու որոշումը տրուած թուականին Այտշի մեր ընկերները ալ չկային յաւիտենապէս:

«Սեւակ, օգտուելով կառավարիչի փոխանորդին հետ ունեցած իր մտերմական յարաբերութիւններէն, իրենց մեկնումի օրը երկու երեք անգամ յետաձգել տուաւ, եղած դիմումներու վրայ Պոլսէն գալիք պատասխանի մը սպասելով: Ոչ մէկ պատասխան:

«Լերջապէս Օգոստոս 13/26 1915, Հինգշաբթի առաւօտ մը, նախորդ գիշերը Սեւակ հրամեշտ առած էր կառավարիչի փոխանորդէն, հինգ հոգին երկու կառավով ձամբայ ելան, մէկ հեծեալ սատիկան զինուորով և մէկ ոստիկանով: Միւթէսարքի փոխանորդը ամէն բարեացամ կարգադրութիւն ըրած էր Սեւակը և իր ընկերները ողջամբ Այտշ հասցնելու համար: Սեւակի կառապանն ալ, կառավարիչի փոխանորդին Քասթէմունիի ամէնօրեայ կառապանն էր, որ գիպուածով Զանզլը եկած էր, և որուն՝ իր տիրոջը կողմէ յանձնուեցաւ Սեւակ, անոր ազատովութեանը մտախն ամենախիստ հրամաններով:

«Մեկնումի գիշերը, մեր տանը մէջ, բաղդասաբար ոչ մոռայլ անցաւ: Երկուքս ալ այն իրիկունը, օգտուելով մեր խոհարարուհիին կարողութիւններէն, Այտշի մեր ընկերներուն համար քաղցրաւենիք պատրաստելու զբաղեցանք: Մասնաւորապէս Սիամանթօ բարեկամիս պատուոյ կառուներ սահմանեցի, շատ մօտէն ծանօթ ըլլալով ինծի՝ ամէնազդիք քաղցրութիւններու համար իր հոգիին անպատճմ տկարութիւնը: Շատ ուշ պառկեցանք գիշերը և շատ քիչ քնացանք: Օրուան լոյսը տակաւին հեռու էր մենէ, երբ մենք արդէն ոտքի վրայ էինք: Զարաքախտութեան ցուցմունքն էր որ նորէն վրդոված էր մեզ: Երազին մէջ Սեւակ տեսած էր կինը բոլորովին նիշարցած ու տղեղցած, իսկ անդրանիկ մանչ զաւակը անօրինակ կերպով մեծցած ու գեղեցկացած: Երազի հա-

ւատացողներ, միայն մէկ տեսակ մեկնութիւն կուտան այս երազին, այսինքն՝ ենթակացին համար մէծ չարբախութիւն մը կը պատահ:

«Կառապանը եկած էր արդէն, շատ ժամանակ չունէինք խորհելու, և ճամբար ելանք, մեկնողներու ժամադրավայրը, քաղաքին կամուրջը փութալու: Անլուսին, օգոստոսեան պայծառ երկնքի մը տակ, դեռ չնեղքուած մութին յանձնեցինք մեր ընկերները:

«Նոյն իրիկունը, ժամը 12ին, անոնց սպանման լուրը, Թիւնէյէն հեռածայնով եկեր էր Զանդըրը: Տեղոյն սատիկան զինուորներու հրամանատար նուրէտին և իթթիատի պատասխանառու քարտուղարը Օղուզ, հեռածայնի տեղը գտնուելով, քրքիչով ընդուներ էին գոյժը: Դիշերը՝ կառավարիչի փոխանորդը, եղեռնէն կատղած, մասւանդ իր սիրելի բարեկամին սպանութիւնէն այլայլած, ներկայութեանը կը կանչէ նուրէտինը և իր ծանր կասկածները կը յայտնէ: Այդ միջոցին, Ռէշիտ փաշա տակաւին կը շարունակէր կուսակալ միալ վիլայէթին, և ձեւական հետապնդումներ կատարելով, իբր սպանիչ, տասն և մէկ խեղճուկ գիւղացիներ բերուեցան Զանդըրը բանտը:

«Հետեւեալ օրը, Ուրբաթ, կառավարիչի փոխանորդին մօտ մեր գիմումին, տեղեկացանք այս մանրամասնութիւններուն, ու տեղեկացանք նաև, մահէն դառնագոյն իրողութեան, այն թէ այդ առողուն իսկ, հինգ զաներուն մեկնէին 24 ժամ վերջ, Պոլսէն հեռագիր մը եկած էր, արտօնող որ այդ հինգն ալ միւս 32ին պէս նըկատուին: Տրուած չէ երբեք մարդուն, չարաբախտութեան անողոք անիւը կասեցնել:

«Յետոյ ստուդապէս տեղեկացայ, որ չէթէ Արապանի իսմայիլ (որուն հիւանդ աղջիկը խնամած էր Սեւակ, և որ վերջինիս առաջարկած էր խոլամանալ: Ա. Ա.) մեր հինգ ընկերներուն ժամանելէն երկու ժամ առաջ, երեւցած է թիւնէյ, գիւղացիները գլուխը հաւաքած, բանի մը հա-

յոզելու աշխատելով, ու յետոյ իր ձամբան շարսւնակած է դէպի էնկիւրի»:*)

Ծամտանձեանի այս յաւշագրութիւնը, Սեւակի աքսորի կեանքի մասին կը լրացուի Կառապանի մը պատմութիւնըը: (Հայկակեն Տարեգիրք, 1922, էջ 319): Ականատեսի վկայութիւն մ'է ան, որով կը պարզուի մեր առջև Սեւակի ու Վարուժանի եղերական մահուան քստմիեցուցիչ պատկերը:

Պատմողն է Հասան անուն կառապան մը, որ հայերու Զանդըրը աքսորուած միջոցին, նոյն քաղաքին մէջ կը գանուի: Իրիկուն մը, երբ նստած է ախոռին դրան առջև, անծանօթ և դաժան դէմքով ձիաւոր մը, առանց ասպնջականութիւն խնդրելու, կու գայ իր ձին կը կապէ Հասանի ախոռին մէջ, ու հեռանալէ առաջ, յիշեալին կը հրամայէ խնամել իր ձին ու պատրաստել յաջորդ առաջըան համար: Հասան գաղանի կը հետեւի անծանօթին, որ կը մանէ քաղաքին՝ ծանօթ իթթիատականներէն մէկուն տունը, ուր քանի մը օրէ ի վեր ժողովներ կը գումարուին եղեր:

Այժմ, թողունք որ թուրք կառապանը ինքը խօսի: — «Հետեւեալ օրը, արեւածագէն առաջ, ուրիշ անձ մը եկաւ ձին առնելու: Այս մարդը ինծի միաժամանակ աղդարարեց թէ՝ պարաւար էի կառքսկս միասին երթալ գիւղէն քառորդ ժամ հեռու տեղ մը և ինքզինքս դնել ոստիկանութեան արամագրութեան տակ: Հրաման մըն էր որ ինծի կը հաղորդէր: Հարկադրուեցայ հնազանդիլ: Առաջադրուած տեղին մէջ ուրիշ կառք մը կեցած էր: Հոն կը գանուէին ոստիկանական պաշտօնեայ մը՝ ոստիկան վինուրի մը ընկերակցութեամբ, ինչպէս նաև Պոլսէն Զանդըրը աքսորուած հինգ էֆէնտիներ: Անոնցմէ մէկը երիտասարդ մըն էր, և մօրուքով ու վառվուն աչքերով: Անոնց ալէնքին ալ քաղաքին պէյերուն պէս լաւ

*) «Ցուօւան Ապրիլ Տարեգիրքին», էջ 113, «Զանդըրըն Վերյառմաններ» յօդուածէն, հեղ. Ա., Շամաննեամի: Ա. Ա.

հաղուած էին։ Զեռքերնին կապուած էր։ Մտահոգ ու ընկնուած երեւոյթ մը ունէին։ Ոստիկանական պաշտօնեան զանոնք առաջնորդեց իմ կառքս և ինքն ալ մտաւ միւսին մէջ՝ ոստիկան զինուորն ալ միասին։ Մեզի հրաման արուեցաւ ճամբայելլել թիւնէյ գիւղի ուղղութեամբ, որ Զանդըրըէն վեց ժամ հեռու է։

«Ժամ մը յառաջացած էինք, երբ ճամբու դարձած մէկ կէտին վրայ անոնուեցաւ իրիկուան ձիաւորը, որ մեր ճամբան խաչաձեւեց և առաջ անցաւ առանց բառ մը արտասանելու։ Քիչ վերջ կրկին ու երրորդ անդամ խաչաձեւեց մեր ճամբան՝ մեր շուրջը գեգերելու երեւոյթով մը։ Թիւնէյի կէս ժամ մօտեցած էինք, երբ յանկարծ միւսոյն անձը մեր առջև անկուեցաւ։ Շիտակ կառքիս վրայ եկաւ, իջաւ ձիէն և իմ ձիերու սանձերէն բռնելով, ուզեց կառքը առաջնորդել ճամբէն դուրս, բլուրին տակը, հեղեղատէ գոյացած խորունկ ձորամէջը։ Գետին ցատկեցի. նոյնը ըրաւ նաև ոստիկան զինուորը, կարծեցինք որ աւազակներէ յարձակում պիտի կրենք և ինքնապաշտանութեան կը պատրաստուէինք, բայց վրայ հասու ոստիկանութեան պաշտօնեան և մեզի հրամայեց քաշուիլ և միաժամանակ մէծ ակնածանքով անծանօթը բարեւեց։ Այդ բոպէին մեր առջև ցցուեցան չորս հոգիներ՝ մինչեւ իրենց ակուաները զինուած։

«Անձանօթը, որ կը թուէր թէ անոնց պետն էր, նշան մը տուաւ։ Այս մարդիկը բռնեցին զիս և միւս կառապանը, և, մեր ձեռքերը կապելէ վերջ՝ կառքէն վար իջեցուցին հինդ աքսորականները, որոնց հրամայեցին իրենց ունեցած գրամները յանձնել։ Եւ որովհետև ձեռքերնին կապուած էր, զանոնք խուզարկելու գործը ըստանձնեցին ոստիկանները, որոնք անոնցմէ կողոպաւեցին ինչ որ ունէին — դրամ, զանազան առարկաներ, սիկառնիկ, թղթապանակ, համբէչ։ Ոստիկանը քանի մը բառեր փափսաց չէթէներու պետին ականջին։ Կ'երեւայ թէ վերջինէս խնդրեց կողոպուար իրեն և ոստիկան զինուա-

րին թողուլ։ Այս գործողութիւնն ալ աւարտելէն վերջ, ոստիկանը և ոստիկան զինուորը միւս կառքը նստելով մեկնեցան։ Իմ ձեռքերու ալ քակելով արտօնեցին որ քաղաք վերադառնամ։ Գալով աքսորականներուն, չորս չէղաք վերադառնամ։ Գալով աքսորականներուն, չորս չէ-

դաք հետեւուեցաւ իրենց միւսուն և անոնց պետին կողմէ հրամայուեցաւ իրենց հետեւիլ։

«Ճանոնք հեռուէն կը դիտէի. հետաքրքրութիւնը զիս անհանդիսա կ'ընէր… արդեօք այդ էֆէնաները ուր կը տանէին։ Զորամէջը կտրելով անցան միւս եզրը, ուր փոքր անտառիկ մը բլուրը կը զարդարէ։ Քիչ մը աւելի առաջանալով, անոնց պետը արտասանեց քանի մը բառեր որոնք չկրցի հասկնաւ, ինչու որ ես անոնցմէ բաւական հեռու էի։ Սոկէ ետք, մարդիկը յարձակեցան էֆէնաներուն վրայ, անոնց զգեստները հանեցին և բոլորվին մերկացուցին… չեմ կրնար նկարագրել այն աեսարանը՝ որուն ներկայ եղայ… Այս խեղճ զոհերը մէկիկ մէկիկ ծառերուն կապուեցան։ Իրենց ձեռքերը կապուած ըլլալով չէին կրնար ինքզինքնին պաշտպանել։ Յետոյ չէթէապեար և իր մարդիկը իրենց դաշոյնները մերկացուցին և ոկան դանդաղօրէն և հանդարտ կերպով զանոնք մորթուել։ Դատապարտեալներու աղաղակիը և անոնց յուսահատ կատալութիւնը սիրտս կը ձմէին»…

Ահա տանջանաց պատմութիւնը Սեւակին և ընկերներուն։ Ահա ամէնէն հրէշային ոժիրը, պատմուած ամէնէն պարզ լեզուով, իրականութեան լեզուովը, որ միաժամանակ ամէնէն պերձախօսն է բոլոր բարբառներէն։

Մեր առջևն է դարասուր պատկերը ոճրածին ցեղի մը ու ոճրածործներու պետութեան մը, որ իրեն իրբենուի բական առաքելութիւն ու պարտք ունի, աւելի և աւելի ձոխացնել իր ոճիրներուն հաշտեւմատեանը, այն հաւատագույն իր ոճիրներուն հաշտեւմատեանը, այն հաւատագույն իր այս աշխարհի վրայ Քրիստոսի քաղաքակերթ քով թէ՝ երբ այս աշխարհի վրայ Քրիստոսի քաղաքակերթ և իմաստուն հետեւորդներն իսկ կը որբացնեն իր ոճիրները, Մուհամմէտին կը մուայ վարձահասոյց ըլլալ հանգերձեալին մէջ, լայն բանալով դոները դրախտին՝ իր հուրիներով ու հրեշտակներով…

ԻՐ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒԹԻՒՅՑ

Բանաստեղծը, որուն գործը վերլուծելու և ներկայացնելու աշխատանքին ձեռք կը գարնենք, ապրեցաւ մը տաւոր ու բարոյական այնպիսի նպաստաւոր պայմաններու մէջ, որ բնական կը դառնար ասախճանական փթթումը իր յատկութիւններուն, իր տաղանդին, որուն ներկայութիւնը աներկացյօրէն կը հասատենք իր գործին մէջ:

Ծննդավայր քաղաքէն սկսած մինչեւ Պարտիզակ, Պուլիս ու Լօգան, ուր անցուց իր մատաղ պատանութիւնն ու առոյգ երիտասարդութիւնը, Սեւակ ըրջապատուած գատա ինքզինքը ոչ միայն լուագոյն ուսուցիչներով, որոնք իր մաքին սնունդ պիտի տային, այլ անոնցմէ աւելի բան մը եկաւ լիցնել իր էութիւնը ու պատուհաններ բանալ անսովութեան սահմանափակ հորիզոնին վրայ, անկէ անդին նշմարելու համար նորանոր երկինքներ՝ այլպան աւ գունագեղ:

Այս երկրորդ աղդամակը, այս մեծագոյն ուսուցիչը՝ նոյնինքն բնութիւնն էր, իր ամէնէն հարուստ, ամէնէն մեծվայելուչ և ամէնէն չքեղ ու զարմանաղան ձեւերուն տակ: Ու բանաստեղծը, դեռ մանուկ, վախկոտ աչերով չափեց Մարմարայի անսաման կապոյաը և ունկնդիր եղաւ անոր ջուրերուն յաւիտենական երաժշտութեանը, որոնք բոլորն ալ կը փշուէին ի վերջոյ Սիլիվրի հնամենի խարակներուն ծեր կուրծքին վրայ...

Ծովը մեծագոյն երաժիշտն է, ու իր երգը ամէնէն խորը, ամէնէն տպաւարիչ ու գերող երաժշտութիւնը: Ան' նուազ մ'է դաշնաթաւալ, երբեմն հեծեծանք մ'է, սիրոյ քաղցր մրմունջ մը, որ քիչ յեասյ կը դառնայ մեծառքնչ ու պայծառ երդ մը, ուրիշ պահու մը պայթելու համար իբրև զայրոյթի աղաղակ մը՝ Աստուծոյ և մարդոց երեսին նետելով իր անսաման ցասումին թուքը...

Ալիքներու ծփանքը, ունկնդրուած ծննդավայրի ծովափունքէն, և ըմբուխնուած Վասփորի անձառելի կապոյտին գիրկը. ջուրին աստուածային մրմունջը՝ լեզու ելած Պարտիզակի Յատկան Ջուրին երջանիկ վազքին մէջ ու լէմանի հէքեաթային ափերուն վրայ, իրենց դրոշմը դրին Սեւակի հոգիին մէջ, անոր քերթուածներուն նոյն խոկ լեզուին վրայ, ուր երաժշտականութիւնը ամէնէն առաջ ինքզինքը յայտնող տարրն է:

Եւ ո՞վ չէ դիամած արեւմուտքի պահը ծովաւն վրայ, ուր գոյներն ու գիծերը կաթիլ կաթիլ կը մեռնին, ուր ի վերջոյ խորհրդաւոր ձեռք մը գիշերուան մութ քօղը կ'անցնէ աշխարհի գլխուն ու ծովը սպաւոր հարս մը կը դառնայ, որուն վրայ լուսինը հազիւ գեղին չող մը կը նեաէ, իբրև երջանիկ օրերու արաւում մպիս մը հոգիին սուգէն նշուլած:

Գեղեցիկ է մթնշաղը ծովին վրայ, ու գեղեցիկ մանաւանդ լեռներուն ճակտին, ուր ծիածանին բուրու գոյները կը խառնուին, կը տարանջատուին, գոյնի ու լոյսի անձրեւ մը կ'ըլլան ու կը մաղուին կապոյտէն վար:

Այդպէ՛ս է պահը լեռներուն վրայ, որոնց Պարտիզակը կռնակ է տուեր. այդպէ՛ս է Մարմարայի կուրծքին, իշխանաց կղզիներու դրախտին մէջ, որոնց, հեռուէն, կը հոկէ Զամլըճան, ուրիշ բանաստեղծը յաճախ պէտք է ունկնդրած ըլլայ բնութեան անաւարտ խօսքը, բարբառ՝ անծանօթին, որ կը շարունակուի խորհուրդին ու երազին մութ երկինքներուն մէջ:

Այսպէ՛ս է յաճախ բանաստեղծին խօսքն ալ, որուն վերջակէտը լոյսի տակ չիյնար:

Բանաստեղծը, գրեթէ միշտ, տպաւորութիւններու մարդն է. ահա թէ ինչո՞ւ ամէն զգայնութիւն իր արձագանքը կը գտնէ անոր քնարին վրայ ու կը ջանայ ըլլալ համայնական գեղեցկին թարգմանը: Այս չի նշանակը, թէ ամէն զգոյնութիւն հաւասար ոյժով կրնայ բոնկիլ բանաստեղծին հոգիին մէջ. ինչ խօսք որ նախա-

սիրութիւնները, նախատրամադրութիւններն ու հոգեկան որոշ վիճակներ, ծնունդ կեանքի անմիջական, նիւթական ու բարոյական պայմաններուն, կ'երթան հաստատուիլ բանաստեղծի հոգեկան աշխարհին մէջ, գրաւելով համեմատաբար աւելի մեծ աեղ մը, որուն համաձայն կը գունաւորուի բանաստեղծին գիմագծութիւնը:

Ո. Սեւակ, այն բանաստեղծներէն է, որոնց քնարը զգայուն է բազմազան ապաւորութիւններու և ապրումներու համար: Բայց ձիշաւ է նաև այն, որ իր հոգեկան ու մաւոր աշխարհին հիմնական մտահոգութիւնը կեանքն է, իր վաղանցուկ երջանկութեամբ և իր յաւիաենական թափիծով, որ մահուան գերազօր իրականութենէն կը ծնի:

Այս բանաստեղծը, որ տաղանդէ զուրկ չէ, կը պատկանի գրողներու գասակարդի մը, որոնք տարիներուն հետ կը մեծնան, կը սրբագրուին, կը կատարելագործըւին, որ մ'ալ իրենց լիուլիր գեղեցկութեանը մէջ փայլելու համար:

Եթէ այս պարագան վիճելի է հայ իրականութեան համար, այդ պէտք է բացատրել մեր միջավայրին առանձնայատուկ պայմաններովը. միջավայրը մը, որ հնարաւորութիւն չի աար աաղանդներու մշակումին, և գրողներէն շատեր, կարձ փայլատակումէ մը յետոյ, կը նուազին, ոյժէ կ'իյնան, մեղոնելով իրենց մէջ այն բողբոջները, որոնք կրնային տարբեր պայմաններու տակ՝ ուռանալ, աւիշով յորդիլ և ծաղիկ ու պտուղ տալ:

Այս պատճառով է որ մենք գրագեներ քիչ ենք ունեցիր, բայց հարուստ ենք գրականութեան սիրողներով, առաւել կամ նուազ տաղանդաւոր: Ասով պէտք է բացատրել նաև մեր գրականութեան մէջ կատարեալ և անթերի գրական երկերու բացակայութիւնը:

Մեր գրականութիւնը մեծ մասով կաղմաւած է երիսաւրդ տարիի ստեղծագործութիւններէ, որոնց մէջ կը հաստատուի գրելու անվիճելի չնորհք, աաղանդի տարբեր, մտքի ու զգացումի կայծեր, մէկ խօսքով՝ այն հիմնական

արժանիքները, որոնց զարդացումովը պիտի երեւան գար կատարեալ երկ մը:

Երիտասարդ գրողը, որ իր բնածին յատկութիւններուն առաջին արդիւնքները տուած է, մեր մէջ, գրեթէ միշտ, կը մնայ խոստում մը միայն և մարդիկ ի զուր կը սպասեն այն գործին, որ պատկումը պիտի ըլլար տաղանդին:

Ո. Սեւակ ալ փայլուն խոստում մը միայն եղաւ. ձակատագրին ձեռքը այդպէս անօրինեց: Ան՝ գրող մ'էր, որ ընդգծուած արժանիքի մը հասնելու համար պէտք ունէր ապրելու և մշակուելու: Եթէ աչքի առջև ունենանք իր գրական համեստ գործը, աստիճանական կատարելագործումի այդ ընթացքը պիտի չվրեպի մեր աեսողութենէն:

Քիչերուն արուած է ըլլալ Պետրոս Գուրեան, Մեծարենց կամ Վարուժան, որոնք կեանքի մեծ երգին խառնեցին իրենց ձայնը, առաջին բազէին իսկ, միջակէն շատ վեր չեշտով մը, ստեղծելով վաւերական ու տեւական արժէքներ:

Բայց պէտք է ըսել թէ, ամէն ժաղավորդի մէջ ալ մտաի վրայ կը համրուին նման հզօր տաղանդները. եթէ վիճելի ալ նկատուի այս հաստատումը, ամէն պարագայի այդպիսիներէ չէ որ կազմուած են միջազգային գրականութեան ցուցափեղկերը լեցնող ու զարդարող բոլոր քիչ ու շատ փայլուն անունները, անոնց մէջ հաշուելով նաև ակագէմիներու անմանները...

Հայ գրագէտը միջաց չունի ապրելու բնականոն պայմաններու մէջ և կատարելագործուելու. ահա թէ ինչո՞ւ հայ գրականութիւնը այնքան աղքատ է հասուն գործերով:

Բացառիկ տաղանդները գիսաւորներու նման են. անոնք չեն կրնար հայ գրականութեան տատեղագործկ երկնքին պարապը լեցնել ու լուսաւորել անհուն խաւարը, ինչքան ալ անոյշ ըլլայ անոնց նշողիւնը անսահմանին մէկ մենաւոր անկիւնէն:

Այս չափանիշով է, որ ձեռք կ'առնենք գմբախտ Մե-

ւակի գրական գործը, խոչոր գծերու մէջ ցոյց առաջ առաջ հաւ մար այն երանգները, որոնցմով կը զատորոշուի իր ըստ աեղծագործութիւնը շատ մը ոստանաւորի սպասարկուներէ, որոնց գործը դուրկ է ինքնասապութիւնէ, զուրկ՝ իրական ապրումներէ, և որոնք յաւիտենօրէն մեռելի միս կը ծամեն, առանց խնայելու ընթերցողներու ջիղերուն, քիմքին ու լսողութեան...

Ի Բ Ք Ն Ա Ր Բ

Իննսունական թուականներէն մինչև 1908, մասնաւորապէս պլասանայ քերթողներու քնարը թրթացուցած է միայն երկու գլխաւոր լար, բնութեան և սիրոյ լարը:

Ո. Սեւակի քերթուածներուն նիւթ կ'ըլլան ոչ միայն սիրոյ և բնութեան ստեղծած ապրումները, այլ նաև ազգային ու համամարդկային զգայնութիւններ, ցեղին անցեալը, ներկան ու ապագան, մարդկային ընկերութեան ցուցադրած անհաւասարութիւններն ու անարդարութիւնները, ինչպէս նաև կեանքի ու մահուան առեղծըւածը, որ ի վերջոյ կը տիրապետէ բոլորին:

Պոլսէն մեկնելով Լէմտնի աղասի ափերը, Սեւակ իր հետ կը տանի քնար մը նախնական, որ իր վրայ կը կրէ 1895էն ասդին պլասանայ քերթողութեան ցուցադրած արատներն ու մելքերը: Ան՝ մեղի կու տայ սիրոյ երդեր ու այլ քերթուածներ — սկզբնական օրերուն — որոնք քիչ բանով կը տարբերին այդ օրերու սին համբաւներու դորձերէն. համբաւներ, որոնք այսօր մոռացութեան վիճին մէջ ստիպուած ենք փնտուել:

Ազատ Զաւիցերիան, ազատ կեանքը, կ'ընդարձակեն բանաստեղծին մաքի ու հոգիի հորիզոնները և աւելի յետոյ մենք կ'ողջունենք դրսղ մը, որ դուրս եկած է մինչ այդ զինքը կապաղ նեղ ու սահմանափակ շրջանակէն և կը փորձէ արտայատիչը ըլլալ իր դարուն և միջավայրին սղին, որ տակաւ իր ձայնը կը խառնէ կեանքի պայշ-

քարներուն մեծ համանուագին, դուրս գալով անձնական վիշտերու և նոսկան սիրոյ մը ծնուցած յուզումներուն և երազներուն գաղջ մթնոլորտէն:

Զգացումնաւոր գրականութեան մը նախասիրութեան խօսքը չէ որ կ'ընենք հոս. ընդհակառակը, գեղեցիկը առ մէն տեղ փնտուելու և գանելու մզումն է, որ կ'ուզենք վեր առնել: Կ'ուզենք տեսնել արուեստագէտի հոգին խորացած և ձիւզաւորուած. կ'ուզենք տեսնել զայն գոնէ այնքան մը ինքնավասահ, որ նկրաի դուրս ելնել հասարակաց արանեաէն, անկոխ գետիններու վրայ գեղեցկութեան ծաղիկներ փնտուելու համար, հոգ չէ թէ իր ձեռքերը պանէ վայրի ծաղիկներու փունջով մը, ուր յաճախ գոյներու կայցկլառուք մը կայ, առանց զգիլիէ բուրումներու քաղցրութեան:

Պէտք կայ վերջապէս ըսելու, թէ կ'ապրինք դարու մէջ, երբ մարդկի այլես իրենց շունչը կը բոնեն վարդերու հինցած բուրումներուն դէմ ու կը խցեն իրենց ականջները՝ սոխակի երգին:

Նոր սերունդը ձանձրոյթ ունի գրնթէ բոլոր նուիրագործուած հաճոյքներուն և գեղեցկութիւններուն հանդէպէլ և կը փնտոէ նոր բոյրեր ու գոյներ, քիմքին ու աեսողութեան համար:

Այդ ուղղութեամբ, այս սերունդին ձիգը գուցէ անպատղ է մեծ չափով մը, բայց որոնումին կիրքը, որուն բոցին մէջ հոգին կը տապկուի, ինքնարաւ կ'ընէ զինքը:

Գարուժանով է որ հայ քերթողութեան հորիզոնը լայնցաւ ու ընդարձակեցաւ անոր դաշտը, բայց ողբերդական է հաստատել թէ այդ ապահուած արածութեան վրայ Վարուժանի հեթանոս, իմաստուն և քաղցր ստուերը կը տարմի ու պեղուած ձանապարհները թափուր են անցորդներէ...

Սեւակ չունէր Հերանոս Երգերու քուրմին տաղանդի ոյժն ու բազմազունութիւնը, բայց անոր քնարն ալ չափով մը դուրս եկած էր սովորական, հինցած ու մաշած

ձամբաներէն ու քաղել կը փորձէր, որոշ ինքնավստահութեամբ ու յաջողութեամբ, նոր գետիններու վրայ: Այդքանն իսկ բաւական է որպէսզի հայ գրականութիւնը աւաղէ՛ անոր կորուսաը, իրբւ տունկ մատաղատունկ, որ փոթորիկէն արմատախիլ եղած է մեր քերթողութեան տերեւաթափ այգիին մէջ:

Ս Ի Բ Ե Բ Գ Ա Կ Բ

Գրականութեան եղեմին մէջ ալ սէրը այն անդրանիկ պատուղն եղաւ, զոր փորձեցին քաղել երկու սեռէն բոլոր քնարաւորներն ալ:

Այդ սէրը սակայն ամէն բանաստեղծի չներկայացանոյն էութեամբ, զոյնով ու բոյրով, ոչ ալ գիւթանքը միշտ հաւասար ոյժով մը արտայայտուեցաւ սիրող սիրակուն մէջ: Երբեմն երազային հուրին եղաւ ան, ամբողջ ստուեր և մշուշ, հոգի ու երազ, տեսակ մը կըկներեւոյթ (mirage) կեանքի անապատին մէջ:

Մերթ եղաւ աստուածային կրակ, որ յանկարծ ինկաւ ու հրդեհ վառեց երիտասարդ սրտերուն մէջ, և որուն բոցը եթէ լուսապատճով մը փայլեցուց ենթակային դէմքը, բայց հոգին ձենձերեցաւ յամբ կամ արագ դնացքով մը, գէպի մահուան յաւիտենական հանգիստը...

Ու եղան սիրոյ հուրիներ ալ, որոնք իրենց բարախուն ձերմակ մարմինով պառկեցան աենչացող սրտին առջև, իրենց երակներուն ջերմ սարսուռ և կեանքով տրսիսն միսերուն թրթոումը տարածելով չորս դին: Այստեղ, սիրող սիրաը կրցու գտնել իր յագուրդը, թէև գրեթէ միշտ սիրոյ հաճոյքը պղտոր եղաւ անոր ընկերացող և անբաժան ցաւով մը, որ մեր յաւիտենական չըլլալուն ցաւն է...

Այսպէս, Մեծարենցի սէրը միայն երազ է, զոյն ու մշուշ, ու իր արդիանքի առարկան — եթէ ներելի է ասրաֆանք բառը գործածել հոս — իր խօսքով իսկ, ուրիշ բան

չէ, եթէ ոչ «երազներու պերձուհի» մը միայն:

Դուրեանի սէրը Աստուծոյ ձեռքով հրդեհուած կրակնէ, որուն ծիրանի բոցերուն մէջէն կը լուս բանաստեղծին ահեղ աղաղակն ու ձենձերումը, բաղձացուած էակի մը ի ինդիբ:

Սեւակ կը պատկանի սիրողներու այն դասուն, ուրոնց հաճելի է իրենց սէրը պարուրել և գեղեցկացնել լուսնի լոյսով, մէգ ու մշուշով, հոսաւէա ծաղիկներով և իրենց ձեռքը գրեթէ միշտ ներկայ՝ չօշափելու համար սիրածին մսեղէն գծերը, ու նայուածքը պատրաստ՝ ընկղմելու համար հեշտանքէ գինով աչուրներու մէջ:

Իր խորքին մէջ իրապաշտ, հոգին լի՛ կեանքը վայելու անսահման տենչով, Սեւակ վշատար է, թախծամ՝ նաև անոր համար, որ անզօր է յաւիտենականացնելու կեանքն ու իր հաճոյքները, հետեւաբար, սէրը, որ կոչուած էր երջանկացնելու զինքը, իր վաղանցութեամբ կը դառնայ վշտի ու տրամաթեան աղբիւր մը:

Բայց թողունք որ բանաստեղծը ինքը բնորոշէ սիրոյ էութիւնը, այն սէր՝ զոր ոչ միայն երազած է պատանութեան օրերուն, այլ նաև այն՝ որ այժմ կը ձանչնայ իր հաւասր խորհրդաւորութեամբն ու ընկնդով չօշափելի ներկայութեամբը:

Իր սիրոյ գաւանանքը բիւրեղացնող հետեւեալ քերթուածը՝ Սերը, որ կու տանք ամբողջութեամբ, հրատարակուած է Պարտամեանի Շանքին 1912ի Բ. ատրուայ 27րդ թիւին մէջ:

Քնարիս հօ՛րն աղիբներէն կանացի

եօրք որբուկ հառաջանեներ հանեցի.

Եւ միօտ ժամփի կը կարծէի, մի՛շ լացի....

Սերն հերանոս երջանկուրի՛ւնն և խաչուա՛ծ,

Սերն ա՛յն կուրեն և որուն առջեւ ծերաբրած

Որբի՛ մը պէս պիտի ողբար ի՛նքն Աստուած....

Սերբ ներմակ անհունին մէջ կոյր ա'չն է.
Սերբ՝ սիրոյ ովասնան չէ, իր խա'չն է,
Իր ցաւերուն ընդդիմացող ո՞ր տաջն է....:

Սերբ սէր չէ, մահր մահ չէ, սէրն է մահ,
Սէրն անդունդին մէջ ընկլուզումն է անվա'ի.
Սէրն աշէր գոց ցալգաւերշիկն է անահ....:

Երջանկուրեան սեղանին վրայ խրախնան'
Բնինեղ, կարմիր ծածկոյթին տակ պատմունան'
Սերբ կրմա'խ կոչնականն է դաւանան....

Սիրե'լ, սիրուել.— ոսկեղենիկ սո'ւս աղուոր.
Սիրե'լ առանց սիրուելու.— Սո'ւգ ահաւոր.
Սակայն աւա'դ անսէր կեանին — կեա'նի է որ....:

Կը տեսնե՞ս սա վիհին վրայ Սէր-ակը.
Հազարնե՞ր կուլ է տուեր այդ սե'ւ ակը.
Իր ջուրեն օր մը խենքեցաւ Սեւակը.

Այսպէս, սէրը խաչուած երջանկութիւնն է. կուոք
մ'է ան, որուն ոյժին առջև Աստուած իսկ ծնրադրած,
որբի նման պիսի ողբար. սէրը մահն իսկ է. իսկ սիրելը՝
դէպի անդունդը անվախ ընկլուզում մը, ոսկեղենիկ սո'ւս
մը: Այսպէս ըլլալով հանդերձ, կ'արժէ՛ սիրել, որովհեան
առանց սիրոյ կեանքը կեա'նանք է որ....

Բանաստեղծը գիտէ թէ սիրոյ մթին ակը հազարներ
կուլ է տուեր, ու խենթնցեր է ի'նք աւ, անոր ջուրէն,
բայց կը զգայ թէ այդ բոլորէն վեր կայ անհրաժեշտու-
թիւնը սիրոյն, որ կեանքի իմաստն իսկ է, անոր սկիզբն
ու վախճանը:

Ուրիշ քերթուածի մը մէջ աւ, Սիրոյ Ծարաւ, (Նանք,
Ա. Տարի, թիւ 3) նոյն վճիռը կայ սիրոյ էութեան
մասին:

... Ծարաւի եր: Նուրբերն անան
Հովան ծծել նեկտարն ակեն....:
Տեսէ՛, Սիրոյ սուրբ բաժակէն
Պարմանն հիւանդ կ'ըմպէ իր Մահ....:

Սիրոյ և մահուան գաղափարները անբաժան են բո-
նսասեղծին մտածողութեանը մէջ. ամէնէն երջանիկ պա-
հու մ'իսկ, մահուան սև շուքը իր ներկայութիւնը կը
զգացնէ և քերթողը տեւապէս կ'ասլրի անոր մզաւանջին
տակ: Բայց սէրը, կեանքի տիրութեան մէջ նաև այն
տարրն է, որ կու գայ լուսաւորել հոգիին մթութիւնը,
քիչ մը ճառադայթ հիւսել կեանքի սև պաստառին վրայ,
քիչ մը ճառադայթ հիւսել կեանքի սև պաստառին վիշ-
լուսաւորել ներաշխարհին աւերակները, սրբացնել վիշ-
տերուն ժանգովը բեռնաւոր սիրար, ոսկեղօծել ու օր-
նել անոր խաւարներն և վիճերը:

Այս զգայնութիւններն են, որ կը բերէ մեզի Սի-
րոյ եւ Մահուան երգը. (Նանք, Ա. Տարի, թիւ 5), քեր-
թուած մը, որով բանաստեղծը կը գծէ իր հոգիին խա-
ւարը, չի տրանջար ոսկայն կեանքի դառնութենէն և
նոյնիսկ կը սիրէ իր տրամաւթիւնը:

Իմ կեանքս բող աղաչաւոր երգ մ'ըլլայ,
Եղերական ու միամիտ, սե'ւ ողբերգ,
Իմ սիրոյ բող անհունին մէջ վեր մ'ըլլայ,
Հսկայական ու տիրուն բաղց վեր,
Իմ կեանքս բող աղաչաւոր երգ մ'ըլլայ....:

Ես կը սիրեմ իմ տրամուրիւնս դիւրական,
Իմ տրամուրիւնս Աստուածներուն ցաւին պէս,
Քո՛յր, սրբի մէջ ի'նչ խաւարներ, վիհեր կան,
Զոր նայուածնովդ կ'ոսկեզօծես ու կ'օրինես.
Ես կը սիրեմ իմ տրամուրիւնս դիւրական....:

Եկո՛ւր ինձի, լուսնակին պէս գեղեցիկ.

Եկո՛ւր ինծի, լոյս ու ցնծում հեւալով
Քու արծաք է ողերուդ մեջ սլացիկ
Լուսաւորէ՝ աւերակները լալո՛վ.
Ես Մահն եմ. եկ ինձ կեանին պէս գեղեցիկ...:

Իմ կեանքրս բող առուին երգին պէս ըլլայ.
Ու երգս անուանդ կրկնումն բլլայ բող յաւերժ,
Իմ կեանքրս բող մուր ջրվեժին պէս ըլլայ,
Ու դեայի եեզ անկում մ' բլլայ գահավեժ.
Իմ կեանքրս բող առուին երգին պէս ըլլայ...:

Ես կը սիրեմ երկու աչերդ վիճի՛ պէս,
Ուր խաւարեները կը փորորկին մոլեզի՛ն.
Երկու աչերդ՝ ատուածներու սկիճին պէս,
Տո՛ւր ինձ անոնց մեջ սրբացնել իմ հոգին.
Ես կը սիրեմ երկու աչերդ վիճի՛ պէս...:

Եկո՛ւր ինծի. եեզ կ' բդայ ոււնչս անզօր.
Եկո՛ւր, ես մուր բաներ պիշի եեզ ըսեմ
Սիրոյ պէս քաղցր ու Մահուան պէս հըզօր.
Գերեզմանին լացող սիւին պէս նըսեմ,
Եկո՛ւր ինծի, եեզ կ' բդայ ոււնչըս անզօր...:

Իմ կեանքրս բող կորած նաւուն պէս ըլլայ,
Շունչդ ուլուեցնէ ծեր առագասս անա՞ն.
Մի՛, մի՛ լսեր յոգնած հոգիս որ կուլայ,
Տա՛ր զիս Սիրոյ կղզիներէն դեայի Մահ,
Իմ կեանքրս բող կորած նաւուն պէս ըլլայ...:

Յատակալէս տուինք այս քերթուածը ամբողջու-
թեամբ, ընթերցողը հաղորդ ընկլու համար անոր մէջ
բարախող զգայնութեան և ցոյց տալու համար թէ ի՛նչ
աեղ կը բոնէ սէրը բանաստեղծին կեանքին մէջ:

Այս Սիրոյ եւ Մահուան երգը կու գայ ըսելու նաև

թէ՝ Սեւակի արուեստը կը ապոապի հայ շատ մը գրողնե-
րու հասարակաց եղագ հիւանդութենէ մը, որ է՝ սեղմ
չկրնալ ըլլալու, անհրաժեշտն ու կարեւորը միայն ըսել
չկրնալու մեղքը: Բայց այս մասին այն ասեն՝ երբ քըն-
նութեան պիտի առնենք Սեւակի արուեստը:

Սեւակի առաջին բանաստեղծութիւնները նուիրուած
են Սիրոյ երազին, սէր մը, որ նախ վիպական է, շղար-
շային, կէս գոյ՝ կէս անգոյ: Այս չըջանին ակներև է իր
վրայ ազդեցութիւնը ժամանակին կեղծ համ բաներուն,
որոնցմէ ոմանք հազիւ հանդուրժելի, ուրիշներ՝ ոտանա-
ռորի հասարակ ատաղձաղործներ են, ու չեն յոգնիր քըր-
տինք թափելէ աժան աեսակի յաւիտենական տախտակի
մը վրայ...:

Պատասխանը վերնադրով ստանաւորը (Լոյս, 1908,
թիւ 14) այդ աշխատանոցին մէջ չափուած ձեւուած ապ-
րանք մըն է, սիրոյ մաշած թղթակցութիւն մը, ապա-
հովաբար անգոյ էակի մը հետ, հագուտած՝ շինծու ցաւով մը,
որ «չստացուած» պատասխանին անխուսափելի ընկերն է:

Այս չըջանին Սեւակ առւած է կարգ մը քերթուած-
ներ ալ որոնք աւելի իրական յուզումի մը դրոշմը ու-
նին իրենց վրայ ու ձեւով ալ աւելի ժուժկալ են, աւելի
տանելի, առանց ստկայն բաւարար չափով ինքնատիպ
ըլլալու:

Հոս նկատելի է ազդեցութիւնը մերթ Արտաշէս Յա-
րութիւնեանի (Երկունիք), երբեմն ալ Մ. Սեծարենցի (Ծի-
ածան):

Այսպէս, Երկունիքի բանաստեղծը կը յիշեցնեն Սիրոյ
աղբիւր (Լոյս, 1908, թիւ 5), Երեկի ջուր (Լոյս, 1908, թիւ
23) և այլ քերթուածները: Սիրոյ Մրմունչ բանաստեղծու-
թիւնը (Լոյս, 1908, թիւ 7) իր վրայ կը կըէ Ծիածանի
պատանի երազողին գոյներն ու զգայնութիւնները անոր
բառամթերքովն իսկ, թէս ամէն ինչ մեղմացած ասաի-
ճանով մը:

Անոնք գացի՞ն խորհուրդով ու գաղտնիքով բեռնաւոր,
Գացի՞ն նաւերը սիրոյ իմ աշենքուս առջեւեն,
Յըռուկնին վեր, դէպի մուր եզերեները հեռաւոր,
Առազասնե՞րը զինով մայրամուտի գաղց հովեն:

Ու տեսայ որ, հինաւուց դիցուհիի մը պէս աղուոր,
Իրենց ձիւնի անարաս սրբութեան մէջ համօրեն,
Թեւերենին վեր, անձանօ՞ք ափունեներու ուխտաւո՞ր,
Անցանենիս կարապները սահեցան յամրօրեն...

Երիկուն է: Կը դիտեմ ես լոյծ անհունը ջուրի.
Հովը լոիկ կը պատմէ ինձի յուշեր երջանիկ.
Ու անպատում խորհուրդով անսահման ջուրը կ'ուռի:

Քար ու փրփուր ափին վրայ կը համբուրուին իմ առջիս...
Ես կը դիտեմ նեռաւոր հորիզոններն ուր լրոի կ'
Գացին նաւերը սիրոյ ու կարապներն անուրջիս:

Անոնք գացին խորհուրդո՞վ ու գաղտնիքով բեռնաւոր...:

Ի հարկէ, ոչ մէկ նմանութեան գիծ կայ Պատասխանը
շարադրող Սեւակին և այս քերթուածի հեղինակին միջև:
Անդին՝ Ռւղուրլեան և ընկերութեան «շունչն» ու «ար-
ուեստ»ն է, ասդին՝ կը թրթուայ Մեծարենցի հոգին ու
անոր երանգապնակին գոյնը՝ քիչ մը տժունած:

Արդէն ըստինք, թէ բանաստեղծը որ լոյսով, գոյնավ
ու խորհուրդով կը սիրէ պարուրել գրեթէ միշտ, իր սի-
րոյ քերթուածները ու նաև սիրոյ առարկան, խորքին
մէջ իրազաշտ մ'է սակայն և աչքը լուսունկային սեւե-
ռած առենն իսկ, մաքին աչքը չի գաղրիր յառելէ սար-
սուռն և հեշտագին էակի մը, չափելով անոր ստինքնե-
րուն բոլորակ գիծերը, զգալով ջերմութիւնը՝ բարախուն
սրախն, հրայրքը՝ փղուկրէ սրունքներուն և դողալով ա-
նոր մարմին անանուն բուրումներուն գինովութենէն:

Սիրոյ հեշտութեան գրգիռին աակ երբեմն Սեւակ
թոյլ տուած է որ երազն ու խորհուրդը ծալեն իրենց կա-
պոյտ շպարշները և սիրուհին մարմինը տարածուի հեշ-
տասէր աչքերուն առջև, հեթանոս մերկութեամբ, առիթ
տալով, որ վայրկեան մը, պաշտօնսական և անպաշտօն
բարոյախօսները, բոլոր գարերու ֆարիսեցիները, ամօթ-
խածութեամբ, ձեռքերով աչքերնին փակեն, ու բերան-
նին լայն բանան, յանուն ընկերային բարոյականի,
ի կարգ հրաւիրելու համար ամբարիշաները, անոնք որ
համարձակութիւնը ունեցած են տանիքներու խորհուր-
դին ու պաշտպանութեան տակ ներելի բաներուն ամէնէն
անմեղը ցուցադրել քերթուածին մը մերկութեան մէջ:

Որ Սեւակի քանի մը քերթուածները, Գինով Սեր,
Արգասաւորում, Զղջում, Պոռնիկը, ևայլն, վրդովեցին իր
ժամանակին բարոյախօսներու ժանդոս խղճատանքը:

Եւ ինչո՞ւ զարմանալ, երբ գիտենք թէ նոյն վայ-
նասունը փրթաւ, աւելի յմասյ, աւելի ազատ պայման-
ներու մէջ, նոյնիսկ վարուժանի ազնուական և հզօր տա-
ղանդին դէմ, Շիրվանզադէի պէս մէկու մը կողմէ, որ
ամէնէն քիչ իրաւունք պիտի ունենար բարոյականի մա-
սին խօսելու:

Ու ցաւալին նաև այն է, որ Ո՞վ լալազէ բանաստեղ-
ծութեան ոգին, ու այստեղ քաղցրացող գեղեցկութիւնը
չըմբռնելու չափ գժբախտ եղաւ Շիրվանզադէ, ու վայր-
կեան մը, ատղանդաւոր արուեստագէտի պատուանդանէն
վար իջնելով, խառնուեցաւ պատուելիներու համեստ հո-
տին՝ կեանքի մարգագետիններուն մէջ...

Այս չեղումը ըրինք, ոչ թէ Սեւակի համեստ աթոռը
զետեղելու համար վարուժանի սոկեդրուագ գանին մօտ,
անդամ մը ևս ստորագծելու համար դաս մը մար-
շլի, անդամ մը ևս ստորագծելու կեանքին, որ
կեղծ կամ իրական կուրութիւնը, կեանքի գեղեց-
կութիւններուն առջև, հանդէպ նոյնինքն կեանքին, որ
կը սիրէ մարդիկը ողջունել պայծառ նայուածքով, մէր-
կացած իրենց կեղծիքի հանդերձանքէն, հպարտ ու եղ-
բայրորէն բազկատարած:

ՄԵՐԿՈՒԹԻՒՆԸ ԱՐՈՒԵՍՏԻՆ ՄՀԶ

Խնդիրը նոր չէ և գրեթէ լուծուած է մեծ ժողովուրդներու և արուեստի մտահոգութիւնն ունեցող գրական օտար շրջանակներու մօտ։ Այդ խնդրով այլեւս գրեթէ զբաղող չկայ այսօր։

Հարցը նոր չէ հայ գրականութեան համար ալ։ և Եղիա Տէմիրճիպաշեան, որ ամէնէն արուեստագէտ խառնը ըստ քններէն մին է մեր մէջ, զբաղած է արուեստին մէջ մերկին գրաւելիք դիրքովն, ու հաստատած անոր բարոյական եռլիւնը։

— «Արուեստն ալ բարզական գործ մը կը կատարէ ու թերեւս ամենեն բարոյականը՝ գեղեցիկը արտարելով կամ ցոլացնելով։ Երէ տիպարը կամ յդացման առարկան մերկ կամ կիսամերկ է, Արուեստագէտին համար պատճառ մը չէ վշաճնը կամ ունէ գործի նետելու, ընդիակառակն, հանդեպ մերկին՝ արուեստագէտն ինքզինքն աւելի կ'ամփոփէ, զի մերկն այն վիճակն է, ուր մարդս՝ հրաշակերտն Արարշութեան՝ Արարշին ձեռնին կ'ելնէ։ Արուեստագիտական ա՛յն անհամենա փառաւրագոյն ցրանն, որ կը կոչովի վերածնուրիւն, մերկին ուսումնասիրութեան արդիւնքն եղաւ՝ ամեն ո՛վ գիտ։»

Այս՝ կարծիքն է բանաստեղծին՝ գեղեցկապաշտ և աշխարհիկ հսկի մը։ Լսենք ուրիշ գրող մ'ալ Ատրուշանը, հայ կաթողիկ կրօնաւոր մը, որ Եղիայի մասին ուսումնասիրութեան մը մէջ, (Հայ Գրականութիւն, Իգիր, Ա. Տարի, թիւ 119) յիշեալ մէջքերումը ընելէ յետոյ, իր կողմէն կ'աւելցնէ, ի միջի այլոց հետեւեալ տողերը։

— «Գեղարուեստի հրաշակերտը մերկութեան մէջն ծնաւ, մեծ ու սիեզիւրանչակ նելլին եւ հուզմայեցի արձանագործ եւ նկարիչ՝ մերկին մէջ ցուցադրեցին գեղարուեստին կախադիչ ուժը։ Եւ ներանոսական ցրանն, գեղարուեստական մերկութիւնը՝ Կապիտոլիոնի Արամազդի տաճարէն, Քիստոնեական տաճարը Ս. Պետրոս, ու պապական բանգարան գալուական վատիկանի մէջ առաջաւած է։

մենելու խղճման ու վարանում չունեցաւ։ Գեղարուեստի առջեւ գալքակղուրիւն զգացողներուն կարելի է Սդրառուսի այս հարցը բնել։ — «Ո՞վ կը հրաւիրէ զձեզ, ո՞վ կը հարկադրէ որ գեղարուեստից բանգարանը մենի։ Ինն իրեւն եկեղեցի մը պիտի է մեն մարդս։» Արուեստի մէջ գեղեցիկը ներքնչել՝ մտի ազնուացումի եւրականութիւնը սովորի է։»

Երբ գրականութեան և արուեստի մէջ ընդհանրապէս, մերկութեան մասին կը խօսուի, հարցը չի վերաբերի ի հարկէ մարմնական լողիրչ պատկերներու վաճառքին և գունդիկ ցուցադրութեան մը, որ պիտի գրգիռ տարգանը խառնուածքի մը և բութ մաքերու, այլ՝ խօսվածու խառնուածքի մը, որ կը գեղեցկանայ մարգը այն արուեստի մասին է, որ կը գեղեցկացած է արուեստով։

Պէտք չկայ ըսելու թէ, հոն ուր գեղեցիկը կը յայտնըւի, այլևս ոչ մէկ ախտաւոր միտք կրնայ սոսուեր ածել անոր վրայ։ Ճշմարտապէս գեղեցիկին հետ չփում մը, նայուածք նայուածքի հանդիպում մը անոր հետ, ամէնէն նախնական էակն իսկ յարգանքի ու հիացումի պիտի կեցնէր, պայմանաւ որ ենթակային քով չըցագայի հոգիի պարկեշտ խորք մը, զերծ կեղծիքի և պայմանագրական շուկայիկ նկատումներու կապանքներէն։

Վերադառնալով Սեւակի մէջ ի յայտ եկող մարմնական պաշտամունքի և փառաբանութեան, պէտք է ըսել պարագաներէ վարուժանի Ներաթէ ան՝ շատ հեռու է մեզի յիշեցնելէ Վարուժանի Ներաթէ ան մերկ մարդիները, բուրումնաւէտ, զգլիսին լուսաւոր, պայծառ, արիւնին ու երազին տարփածու, գեղեցկացած հեթանոս նուրիումով, ինքնամասոյց և զեղուն, օծուած՝ մեհեաններու նուրիարական իւղերով և յոդնած ու քաղցրացած արու համբոյրի մը բացին մէջ։

Ու Սեւակի «բաց» նկատուած քերթուածները չեն առա մեզի հեթանոս, ազատ ու արեւոս կեանքի մը գըրգիուր, որ ծաւալէր ընութեան կանաչ անկողնին վրայ։ Խոնարհ տաղեր են անոնք, նման՝ այն միւս պարկեշտ և «ընդունելի» քերթուածներուն՝ քանի մը «արգիլուած»

բառերու և պատկերներու բացառութեամբ:

Ահա քանի մը պատառ, Սեւակի «վրան բաց» նկատ-
ուած գրութիւններէն:

Գինով Մերին մէջ, գրուած՝ 1907ին, իր առավանքի
առարկային ըսելէ յետոյ թէ՝

Դուն Հրաբն ես, դուն Երազն ես, դուն Սերն ես,
ու նաև «Մսեղէն խենթեցնող տաճարը», ու հրափրելէ
յետոյ զայն, որ սիրէ՛ զինքը, կը շարունակէ. —

Տղու մը պէս հանգչեցուր զիս կուրծիդ վրայ,
Հանգչեցուր զիս, ու այներս կրակի
Քու ձիւնեղէն բազուկներուդ մէջ գրկէ,
Ու քող մարմինդ մարմինս վրայ սարսրոայ,
Տղու մը պէս հանգչեցուր զիս կուրծիդ վրայ:

Ահա ըրբներս կարօսովդ կ'այրին,
Ու կը լայննայ արտասուժի շիբ մը տաֆ
Իմ մրասուեր բարիչներուս ուլէին տակ.
Անոնց վրայ դուն ցողը դիր համբոյրին,
Ահա ըրբներս կարօսովդ կ'այրին:

Ու այս ձեւով կը շարունակուի քերթուածը գրեթէ
նոյն բանները կրկնելու համար:

Ու այս բոլորը շատ չի տարբերիր այն սիրերգու-
թիւններէն որոնց ունկնդիր եղած ենք 1900էն մինչև
Օսմ. Սահմանադրութիւնը, երբ թրքանայ գրականութեան
պարտէզին մէջ, իրենց աղնուական հասակը կը ցցեն Վա-
րուժանն ու Սիսմանթօն, վերիվայր շրջելով ձաշակնե-
րը և գերեզման գնելով բռում բերու, մերկ թեւերու, ժան-
եակներու և ժապաւէններու անհոգին անարիւն փառքերը:

Նոյն խորքով և նոյն արժանիքներով ուրիշ քեր-
ւած մ'է Երգ Երգոյը (Լոյս, թիւ 17, 1908), ուր բանաս-
տեղծը գովքը կ'ընէ սիրած աղջկան և պատմելէ յետոյ
անոր «մշտչոտ գիծերը», «լճիտ կապոյտը աչուըներուն»,
«գինով շունչը», «տարփոտ ձայնը» և «մարմնէն ծորող
խունկը մեղաւոր», «Բանանու գինին աւելի քաղցր» կը

հասնի բիւրեղէ անդրիին, ըսելու համար շատ «ամչկոտ»
մարդիկ կարմրցնելու սահմանուած կարգ մը իօսքեր:

Հրաբնով... Ոն քու անդրիդ բիւրեղէ,
Մոռւնեներուդ սարսւացող ձիւնն իրաւեկի,
Ու անանուն ցոլքը որ ենց կ'ողողէ,
Մորդիդ բաքուն զանցուրներուն խուրձը տեկ...
Հրաբնով... Ոն քու իրանդ բիւրեղէ:

Յետոյ, բանաստեղծը, ըսելէ վերջ թէ՝

Տեցներուս վրայ պիտի հսկես այս զիւեր
Որ բազուկներս չփնտուն ենց իմ քով.

Միւս կողմէ կը զգայ թէ անկարելին է որ կը խս-
տանայ:

Ի զուր: Հոգիս բաղուի՛լ կ'ուզէ յուլօրէն
Սիհնեներուդ մերմուրեանը մէջ կոյս.
Ու անութիդ որու մէկ ծալքը նորէն
Գիտես որ զիս պիտի կանչէ մինչեւ լոյս...
Քու մ'ջդ հոգիս բաղուիլ կ'ուզէ յուլօրէն:

Ու քերթուածը կ'երկարի տո՛ւն մ'ալ, ըսելու հա-
մար իր սիրուհին թէ՝

Ո՛չ մէկ արգանդ ենց պէս իրա՛ց չը ծնաւ.

Ահա՝ «հեթանոս» Սեւակը. տարակոյս չկայ թէ իր
մօտ իրաւաշտի վրձինը աւելի ձիշտ հարուածներ ունի և
զգացումի տարրը աւելի անկեղծ ակէ մը կու գայ, որով՝
հանդուրժելի կ'ըլլայ, ու աւելի վեր կը կանգնի քան
իր նախորդները՝ Վոսփորի եղերքին:

Ինչ կը վերաբերի Արգասաւորում և Պունիկը ոտա-
նուորներուն, անոնք հեռու են, ուէ չափով, տափական
խորքէ:

Առաջինը ցոյց կու տայ տառապանքին ձակատագրա-
կանութիւնը, նկարագրելով զոյդ մը ծեր ձիեր, որոնք
մտրակի հարուածներու տակ դատապարտուած են քաշե-

լու ծանր անիւը. անոնց սերունդն ալ նախառահմանուած է նման բախտի մը:

Երկրորդ բանաստեղծութիւնը կը բարձրանայ ընկերային խորքի մը վրայ, նկարագրելով վաճառուած սիրոյ, ծախու հանուած մարմնոյ ողբերգութիւնը:

Սիրոյ լարը Սեւակի մօս ունի իր նրբերանգներն ալ:

Այն քերթուածները, որոնք ցրուած են հայ մամուլին մէջ և կը կազմեն թերթերը Սիրոյ Գիրքին, կը ներկայացնեն խորքի ու ձեւի այլազանութեամբ պատառիկներ, երբեք քանթերի, բայց որոնք, կը կարդացուին հաճոյքով, բան մը՝ զար կը պարտինք, կարեւոր չափով մը, հեղինակին ոմի յատկութիւններուն:

Սիրոյ Գիրքը անտիպ հատորը ունի խորհրդապաշտուութով շարք մը քերթուածներ, ինչպէս, Ասպետին Երգը, Գացող Մարգը (Արագած շաբաթաթերթ, Նիւ Եսրք, Ա. Տարի, 1911, թիւ 12), Լուսնակ Լոյսով (Արագած, Ա. Տարի, 1911, թիւ 15) ևայն, որոնք սակայն կը մնան Սեւակի ամէնէն չյաջողած գրութիւնները, և որոնց կը պակսի իրական ներշնչումի մը ցոլքը: Անյաջող են նաև Խապրիկը, Բոյրը (Շանք, Ա. Տարի, թիւ 20), անհարկիօրէն երկարածուած, առանց բաւարար տոկուն կմախքի, որով քերթուածը կը տառապի ոսկրաթեքութիւնէ...

Ասոր հակառակն ըլլալով, Սեւակ ստեղծագործած է նաև կարդ մը ժուժկալ և սեղմ սիրային քերթուածներ, ուր գաղափարի մը հետ կը խանայ նաև իրական զգացում մը, արտայայտուած՝ լակոնական, երկաթէ տարագներու մէջ: Այսպէս է Խնչուն, (Շանք, Ա. Տարի, թիւ 3):

Խնչուն, ինչո՞ւ զիս սերեցիր,
Փոքրիկ աղջիկ, եեզի մեղի էր.
Փոքրիկ ծոցիդ բիբե՛ռ պէս էր,
Դուն ծեր արծիւ մը բանեցիր....

Կապոյլ աշուիդ երբ որ բացիր,
Կապոյլ աղջիկ՝ պլառուն երգի՛ր.

Քե՛զ ալ սիրոյ մրմունջ պէս էր
Դուն գուծկան մռունջ ընտեցիր....

Ես կ'երամ մի՛տ, անձայրածի՛ր,
Դամբաններ են ոսկիս հետեւ.
Քեզ սիրոյ մեղմ սիւէ մը պէս էր,
Դուն փոքրուկի՛ն կուրծքը բացիր....

Կ'այրի՛ն աշերը սեւածիր,
Պիսի մեռնիս, ալբակս մերգե՛ր.
Քեզի փոքրիկ սեր մը պէս էր,
Դուն Սիր-Աստուածը պիրեցիր....

Բանաստեղծը սակայն միայն յաւիտենական աղերսարկուն չէ. ոչ ալ ան՝ որ սիրոյ առարկան թիթեռնիկի արժանի պիտի նկատէր, ինքն ըլլալու համար ծերացած արծիւ: Սիրաղը, իր անսահման նուիրումին առընթեր, ունի իր քէներն ալ, որոնք սոյնքան անտեղիտի են, անողոքիկ՝ ինչքան սիրոյ փոթորիկները: Վերջին Կոչը (Ամենուն Տարեցոյը, 1911) մէկ ուժգին և հասու արտայայտութիւնն է վիրաւորուած ու քէն ըրած սիրող սրտին:

Երեկոնի դժխոս երեւցաւ ինծի,
Վար հաւեց դիմէկս՝ թեւեր պղնձի.
“Կ'արտասուն՞ս, Ասպետ,” — Ո՛չ, հեծկլտացի:

Ինչո՞ւ եկեր ես նորէն խռովել զիս.
Դրեւեն դիմ, օրն անիծելու պէս.
— “Գիտե՞ս ուր,” ըստ. — Ո՛չ, հեծկլտացի:

Սուրացի՞ն, նետերն արձակելով վէս
Արեւուն դիմ, օրն անիծելու պէս.
“Կը դառնա՞ն, ըստ. — Ո՛չ, հեծկլտացի:
Ահա մինակս եմ, անզին, յուսահա՛ս,
Ու ահա դեմս ես, ուս է արդին, վա՛ս.
“Սիրէ՛ զիս,” ըստ. — Ո՛չ, հեծկլտացի....”

Ահա, համառօտակի, այն գլխաւոր երանդները, ըզգացումի և մտածման, որոնցմով կը ներկայանայ սիրեցակ բանաստեղծը Ռ. Սեւակի գրականութեան մէջ:

Այժմ քննենք իր քնարին միւս լարերը, որոնք նըւիրուած են ազգային ու համամարդկային ցաւերուն:

ԱԶԳԱՅԻՆ ՑԱՀԵՐՈՒ ԵՐԳԻՉԸ

Սեւակի, սիրոյ երգերէն նուա՛ղ բախտաւոր են, ազգային ցաւին ու տառապանքին նուիրուած իր բանաստեղծութիւնները, թէև հոս ալ տեղ տեղ, տաղանդին ցոլքերը կու դան իշնալ, իմաստով, զգայնութեամբ և արուեստով ընդհանրապէս սովորական տողերու դորչ պատկերին վրայ, չափով մը հանդուրժելի ընելով զանոնք:

Օմանեան Սահմանադրութենէն յետոյ, չմնաց գրիչը ձեռքը բռնելու չափ ոյժ ունեցող մարդ, որ հայրենասէր բանաստեղծի պարաք մը զգացած չըլլար իր մէջ: Աղ. Փանոսեանէն ու Մկրտիչ Աձէմեանէն սկսած, մինչև Սիամանթոյի ու Վարուժանի դժբախտ հետեւորդները, լացին ցեղին սուգը, անձունի, ապսպառւած արցունքով մը, և չմուցան նաև դռաւլու նահատակ ազգին վրէժը, ամէնէն զռնչական եղանակավ մը, որուն հանդէպ մեր ջիղերը բութ էին ու մեր հոգին անարձագանգ:

Մասնաւորապէս Կիլիկեան ազէտէն յետոյ, Սեւակ, ի՞նքն ալ, գրի առաւ կարգ մը քերթուածներ, հրատարակելով, մեծ մասով, Ազդակ շաբաթաթերթին մէջ:

Այս հայրենասիրական քերթուածներուն մէջ, բանաստեղծը կ'ոգեկոչէ ազգային հեռաւոր անցեալի փառքերը, կը նկարագրէ ներկայ ստրկական շրջանի տառապանքը, ջարդ, հալածանք ու աւեր, և ապագայի յոյսով գոտեանդուած կը քարոզէ վրէժի աւետարանը:

Սեւակ, գիւցաղներգակ չէ ծնած և ազգային լարը իր քնարին հարազատ լարը չէ. հոն՝ աւելցած է ան, օրուան տիրող մտայնութեան հետեւանքով և ազգային բա-

նասեղծի գափնեպակէն անմասն չըլլալու անմեղ բառ՝ ձանքով... իրեւ հայ մարդ, Սեւակի հայրենասիրութիւնը վէճէ զաւրս ըլլալով հանդերձ, իր հայրենասիրական, աղգային քերթողութեան հարազատութիւնն ու ինքնարուխ հանգամնքը կը մնայ կասկածի տուկ:

Սեւակ, հայրենիքի, հայ վատի ու վրէժի երգիչը չէ. ան՝ այդ բոլորի մասին կը մտածէ, բայց իր հոգիին բովանդակ խորութեամբ բը չարիր, չի վարակուիր ցեղին փառքի, տառապանքի ու վրէժի ակերէն բիսող տաք շունչով, որուն համար ալ իր ազգային-հայրենասիրական դրութիւնները կը մնան չատ անգամ անհաղորդ ընթերցողի սրախն, իբրև արուեստի գործ ալ կանդնելով միջակին սահմաններուն վրայ:

Այս՝ չի նշանակեր սակայն, թէ Սեւակի՝ հայ տառապանքին նուիրուած քերթուածներուն մէջ շունչը բուրսվին կը պակսի: Ինչպէս ըսինք, հոն, մերթ ընդ մերթ կը հանդիպինք մտածումի և զգացման կայծերու, հոգիի թոհչքներու, յուզումի անկեղծ այլ վալանցուկ պահերու, բայց ափսո՞ս որ այսքանը չի բաւեր գրկելու համար քերթուածը, որ գրեթէ միշտ սովորական առանցքի մը շուրջ կը հիւսուի: Այսպէս է Ո՞վ իմ հարենիխս...ը, նուիրուած՝ Կիլիկիոյ արիւնին (Ազգակ, էջ 307, Ա. Տարի. թիւ 20):

Բանաստեղծը, գիշեր ատեն, Լեռտանի գեղածիծաղ ափերուն վրայ է, կը քալէ խոր արտառութիւնով. գեղեցիկ է շրջապատը, երազային, երշանիկ և անհուն: Կը յիշէ իր հայրենիքը, զո՞ւ գաղաններու վայրենի խաղին ու համայնասպառ, անշէջ բոցերու: Կ'ոգեկոչէ Եփրամը, Արաքսն ու Վանայ ծովակը, ի զուր հարցնելով անոնց, սիրախաւոր կարապներու մասին, ի զուր կանչելով «Աեռնանցշ կուսանքը Հայաստանի», որոնց երգին փոխան վայրեններ միայն կը լոէ, հայ կոյսերու վայրենը՝ վսեմ գիմադրութեան մը պահուն, մաղերնին ցրուած և խելայելորէն փախչելով:

“Հո՛ւ, մենք ենք, մե՛ղի ենք, եղբայրներ, բոյեր...
 “Մենք ենք լավիլիզուած բոցերէ անեկօ...
 “Մերկ սուսերներով հալածուած կոյրեր...
 “Մե՛նք ենք, կը վազենք Մութի՛ն, Մահուա՛ն միջ...
 “Հո՛ւ, մե՛նք ենք, մերկ ենք, եղբայրնե՛ր, բոյեր՛...
 “Մե՛նք ենք, դիւահար ծնո՛ւնդ արխինի,
 “Հի՛ն, շեն՝ զեղի զաւակներ յետին.
 “Բոպիկ երախա՞յ, դողդոյ ծերունի՛.
 “Մե՛նք ենք ո՛ղջ զանկերն որ կ'իյնան գետին...
 “Մե՛նք ենք, դիւահար ծնո՛ւնդ արխինի...

Հայ կոյսերուն, ջարդուածներուն ձայնն է, հեռուն
 արիւն-աւեր հայրենիքին մէջ. ու բանաստեղծը կը սթա-
 փի իր կարմիր երազէն. շուրջը, կրկին հրաշաղան բնու-
 թիւնն է, լեմանը. կը քալէ անոր եզերքին. կը քալէ՝
 յիմար տարագիրը՝ բանաստեղծը՝ ներքնապէս լալով. իսկ
 յիտքով փոխագրուելով դէպի հայրենիք:

Քնարի զառամա՛ծ բելի մը փարած,
 Թալանէ, բոցէ նեռո՛ւ, ա՛ն, նեռո՛ւ
 Քալէ՛ դուն, ենրող հայրենահալած.
 Հուր, արի՛ն երգէ ազատ լեռներու,
 Քնարի զառամա՛ծ բելի մը փարած...

Քալէ՛: Մինչեւ ե՞րբ... Քալէ՛ կուրօնին,
 Քալէ՛, մինչեւ որ արեւն նրակեզ
 Եր մարք մսնէ նորէն ու նորէն'
 Ու որ մալ այլերս չի ծագի ենք...
 Քալէ՛... Կեա՞նի և այս... Քալէ՛ կուրօնին...

Բախնք թէ բանաստեղծը կը սիրէ ոգեկոչել անցեալը
 ու անոր մէջ փնտուել լուսաւոր կէտ մը՝ այսօրուան մէր
 քայլերը առաջնորդելու համար խաւարի, արեան ու տ-
 ւերի այն ճամբուն վրայ, ուր ցեղը կեցեր է:
 Ինչպէս երբեմն քերթուածը, գրուած 1909ին Լոզան,

(Ազդակ, էջ 356, Ա. Տարի, թիւ 23) այդ սգիով ու ներ-
 շնչումով է գրի առնուած: Հոս ալ ակներն է ներշնչումի
 ակին նիհարութիւնը, ուրկէ երգը կը մնայ մրմունջ մը,
 ան որ իր բնոյթովն իսկ կոչուած պէտք է ըլլար լայն-
 նալու, ծաւալելու և ողողելու, ինչպէս այդ անխուսափե-
 լի է վարսւժանի գրչին տակ:

Քերքո՞ղ, պատմ՛ մեզ հայրենի յութերեկի.
 Երգէ մեզ հին օրերու երգ մը անենէ,
 Թափառական բրուպատուրի երգ մը զո՞վ,
 Արբեիր ու զով մեր Գոլդանի ողկոյզով:

Մեռելի շեն երգ մը հանէ բովերեկ.
 Հին, կոապատ ա՛ն երգերեն որոնց հետ՝
 Մեր ասպազէն բացերն առոյր բախօնվ,
 Սաղաւարտնին ըոլացնելով, շահերո՞վ,
 Արքայական հանդէսներու, վայրա՛գ, վի՞ն՝
 կը պարէին, ասուածներու պարի՛ն պէս...
 Երգէ մեզի հին օրերու հի՞ն յուժեր.

Մենք դարաւոր մեր Մահացումն այս գիշեր
 Պիտի պարենի, եղեննօրի՛ն, շէ՞ն, խելա՛ն...
 — Քերքողը, ծե՛ր, չը խօսեցաւ: Ան կուլար...

Գեղեցկութենէ զուրկ չէ քերթուածը, բայց մենք որ
 ձաշակած ենք Վարուժանի հղոր ատղանդին պատուղը, մենք
 որ գիտենք թէ ինչպէս, ան, յաձախ առունի մը կամ առ-
 ղի մը մէջ գիտէ խասացնել ամբողջ գարաշըն մը, իր
 նկարագրովն ու գիտագծովը, չենք գոհանար Սեւակի
 երգովը:

Վերյիշենք վայրկեան մը Յեղին Միրը հեղինակին
 Հայրենի Լեռները, նկարիչն ու հոգեբանը, զգացողն ու
 երեւակայողը հաւասար գծի մը վրայ, մրցումի մէջ են
 հոն: Հոն են՝ հայրենի լուսները իրենց աստուածային գօ-
 րութեամբ ու պայծառութեամբ, հոն են մեր պատերը ի-

րենց վայրի առնականութեանն ու գեղեցկութեանը մէջ, ապաւինած իրենց լեռներուն ու բազուկի սյժին, որուն ծանրութիւնը կը զգաս ամէն բատէ: Վարուժանի այդ բանասականութեան մէջ հայրենի լեռներուն արեւն ու ձիւնը կը շլացնեն աչքերդ, հոգիդ կ'ուոփ բարձունքներու առողջ չունչով, ոռոնդիրդ կը պարարին վայրի բուրումներով ու հոտը կ'առնես արջի մուշակին, որ կը տաք ցնէր մեր պապերուն կանակը:

Եւ Վարուժան, միայն Հարենի Լեռներուն մէջ չէ որ հարազատօրէն կ'ապրի ու կ'ապրեցնէ անցեալը. ան՝ յաջողած է գրեթէ իր բոլոր նման քերթուածներուն մէջ, առնուած ըլլան անոնք հայ թէ օսար անցեալ կեանքէն ու բարքերէն: Ո՞վ Լալազին, այդ տեսակէտէն նոյնքան յաջող ստեղծագործութիւն մ'է, տարբեր խորքի վրայ ձեւուած:

Անսահման է հայուն տառապանքը և անսահման եղաւ նաև այս ժողովուրդին հաւատաքը՝ խոչին ու եկեղեցին, Քրիստոսին ու իր Աստուծուն վրայ: Այդ բարբը սակայն զինքը չկրցին փրկել ջարդերէն ու աւերներէն և հաւատացեալներուն արիւնը հոսեցաւ նոյնիսկ Աստուծոյ տաճարներուն մէջ, անոր խորաններուն առջե ու սրբատաշ քարերուն վրայ: Դարերու պասմութիւնն է սախիա և չեղաւ օր մը, որ Ամէնաողօրմածն ու Ամենակարող չլլանար իր ողորմութեան մանանան, ու օգնութեան հասնէր անոնց, որ իր անունն օրհնելով ու անիւծելով ինկան թշնամի աստուծոյ մը եաթաղանին տակ:

Բանասականութիւնը կը տեսնէ քանդուած եկեղեցիներն ու լուծ զանգակները, կը տեսնէ անզօրութիւնը նաչին ու իր խոսուամներուն և կը գումէէ մեղի մահը այն Աստուծուն, որ դարեր ու դարեր, առանցքը կազմեց հայութեան մտաւոր ու հոգեկան բխումին, մարտունակ և արի ժողովուրդ մը վերածելով ոչխարներու ողորմելի հօտի:

Լսե՛նք բանասականութիւն եղերերդը, արտում և յուստահատ, խորտակուած՝ իր քրիստոնէական յոյսին ու հա-

ւատաքին մէջ, գումէկով դարերով դաւանուած Աստուծուն մահը՝ Զանգակներ, զանգակներ... ողբով: (Ազդակ, էջ 387, Ա. Տարի, թիւ 25):

Զանգակներ, բարի՛, բարի՛ զանգակներ,
Ի՞նչ բան կասեցուց ձեր գումէկան լեզուն.
Խօս ելլել կ'ուզէ արիւնը վազուն...
Կը լուի՛, բարի՛, բարի զանգակներ:

Արդեօֆ ձեր միսրիկ հազագն արոյէ,
Ուր կեղե՛ւ կապեց աղօրիք փուփին,
Եւ ուր կ'երազէ՛ր խունկի գոլորշին,
Յեղակարծ ցաւենի անզօ՛ր կը լուի՛:

Ոչ: Ձեր դարաւոր հոգին պղբձի
— Որ շատ, շատ յանախ տեսեր և բարին
Յաղբուած Զարին — ալժմ իր բարբառին
Ու իր Աստուծոյն վրայ կը կասկածի...

Կը կասկածի, այս՝ սրովնետե ան՝ իր բարձունքէն աեսաւ հազարաւորներու մահը, հեթանոս տապարով ու բիրով, զանգակներու հոգին գիտէ նաև թէ՝ մեր դիմկներու բաւրդը ամպերն անցաւ «Ու մեր արիւնին մահըն նեխեցաւ Սրբութիւններու ծոյլ գունդն երկնաւոր»... Բանասականութիւններու ծոյլ գունդն երկնաւոր»... Բանասական հակադրելու համար կեանիք դաման՝ այլ իրական իմաստուրիւնը:

Արդ, ուր ի՛ չինալ խոսումներ խաչին.
Եղբայրութեան զուր բարբառներ, ուր ի՛:
Կրակ կը փսխի հողն ամենուրեբ...
Գիտենք արիւնով, դիմակով կ'ուռչին...

Ու կ'իմայ այն որ կը ծնկէ վախով.
Զի բուրն աւելի արդար և խաչին.

Զի կեանին անոնց է միայն որ քաջ են,
Անոնց որ կ'ապրին ուրիշի մահով...

Որովհետեւ, կը շեշտէ բանաստեղծը, հեռու է այն օ-
րը, երբ գայլն ու գառնուկը միասին պիտի ճարակին,
ուստի, այժմ եթէ գառը ապրել կ'ուզէ՝ պէտք է սրէ իր
ակունքը...

Չանգերը չե՞ն պատասխաներ սակայն. չարաշուքօ-
րէն լո՛ւռ են. վերը մեռեր է այն Աստուածը՝ որուն փառ-
քին համար կը զողանջէին:

Լո՞ւռ եմ, զանգակնե՛ր. Ասուածն է մեռեւ:
Գո՞յծ տուեֆ Վաղուան. իր հա՛սկը մեռաւ.
Գոյժ տուեֆ Հայուն. զի ա՛զգը մեռաւ:
Զանգակներ, ծերուկ, բարի զանգակներ...

Ինչպէս կ'ուզէի ձերին պարանին
Կախուիլ ու ցնցել երկա՛ր բազուկով:
Անո՞նք որ ինկան բիւրո՛վ, բովի բով,
Ձեր զողանջին հետ՝ լալու պէտ ունին...

Հոգիս հազա՞ր խուլ զողանջներով,
Գոռացէ՛ք, զանդե՛ր. ու կատարու՞ն
Գահավիմեցէի ձեր երկար բառեն,
Ուրկի միայն լալ գիցցաք դարերով...

Օ՛, զողանջեցէ՛ք, Ասուա՛ծն է մեռեր...

Այսպէս, Սեւակ, իր շարք մը բանաստեղծութիւն-
ներով, երբ կու առյ մեզի հայ արիւնոտ կեանքի պատ-
կերը, երբ կու գայ այն եղբակացութեան թէ՝ «Թուրն
աւելի արդար է խաչէն», և թէ՝ զո՞ւր բան է երկնաւոր
աստուածներուն քալ ապաւէն ու օդնութիւն փնտուելը,
այն ատեն, կը յանձնարարէ «Մարդկօրէն կատլի» գիտ-
նալ, (Ուսանող. Նամակներ, Ազգակ, Ա. Տարի, թիւ 23,
էջ 363) ու գրի կ'առնէ նաև երդեր, որոնց մէջ տիրա-

պետող գաղափարը վրէմն է:

Կիլիկեան Երգեր վերնագրին տակ, 1910ի Ամենուն
Տարեցոյցը մէջ, Սեւակէն կը գանենք երեք քերթուած,
Վրեմին Սեւանցանը, Հայու Արքիկ, Վերջին Օրօ, որոնցմով,
բանաստեղծը կը փորձէ վրէժին կարմիր փրփուրը գնել
իր սիրերգակի հանգարտ ու երազող քնարին վրայ: Յե-
ղը իրաւ որ պէտք ունի վրէժի երգի մը և անոր երգիչ-
ներուն, երդ մը, որ համապատասխան ըլլար մեր տառա-
պանքի լայնքին ու խորութեան, որ կարենար իսկական
արաւայացահչն ըլլալ այն ցաւին, որ մեր անօրինակ մար-
տիրոսութենէն կը ծնի:

Այդ վաեմ ու հզօր երգիչը գեռ չէ երեւցած հայ կեան-
քի հորիզոնին վրայ. Ահարոննեանի, Վարուժանի ու Սիա-
մանթոյի պէս շքեղ անուններն իսկ զեռ քիչ են այն եր-
գին համար, որ չէ երգուած ու պէտք է երգուի, թէն
յիշեալ անուններէն վերջին երկուքը կը նախորդեն մեծ
աղէտը, իբրև անոր ամէնէն թանկագին զոհերէն: Գա-
լով Սեւակին, իր վրէժինդրութեան երգերը պարզ հեծե-
ծանքներ են, սովորական, վաղանցուկ զայրոյթի մը, ա-
ւելի մտածուած քան թէ՝ խորապէս ապրուած արտայա-
տութիւնները:

Վերև յիշուած քերթուածներէն, ահա Վերջին Օրօը,
որ սակայն չէ կրցած գուրս ելնել երգարաններու էջերը
լեցնող օրօններու հասարակաց համբէն: Գրութիւններ են
առոնք, որոնց հեղինակները, մեծ մտամբ, դրեթէ զի-
րար կը կրկնեն, բառերու, արտաքին տարագի չնչին
տարրերութիւններով:

Օրօ՛ր, օրօ՛ր... Օրօ՛ր ըսեմ հնանաս,
Վիրաւոր հօրդ նիշերն ա՛լ չիմանաս:
Ծիծէս ծրծածը բոյն է, կար չի զիմանաս...

Օրօ՛ր ըսեմ հնանաս,
Արիւն-հեղեղ յորդեց այս սուրբ ձորերէ,
Բայց չիմակի՛ս, փառէ երկրիդ, զայն սիրէ,

Հողիդ վրայ զերի մ'ըլլար, ալ տիրէ...
Օրօ՛ր բսեմ հնանաս:

Հօրդ վրայ երէ անունց չինկայ ես,
Զի ուխտեցի Հռովմի եզ գայլին պէս,
Նոր նումուլու մը դիեցնել սինենէս...
Օրօ՛ր բսեմ հնանաս.

Բազուկներուս պարան, ոսքիս ալ կազին,
Սինեքիս զո՞յզ պտուկներն, ա՞ն, կտրեցին:
Վերէս արին ծձէ, որդեակ միածին...

Օրօ՛ր բսեմ հնանաս:

Ահա կ'ինամ... Հայաստանը մա՛ր ենդի:
Կտակ կուտամ այս կոտրած սուրն երկայրի՝
Ուր հայրիկիդ դեռ տաք արիւնը կ'այրի...
Օրօ՛ր բսեմ հնանաս:

Նոյն արժանիքով գրութիւններ են Հայու Որբիկ և
Վերէմի Սերմնացանըն ալ:

Սեւակի ազգային խորքով քերթուածներէն յիշենք
նաև Աղջակէզը (Ազգակ, Ա. Տարի, թիւ 27) նուիրուած
Պէրպէրեանի. իր դասընկերներէն «մտերիմ Արմենակ Գառ-
րակէօվեանի հումկու յիշատակին»: Գարակէօվեան, ինչ-
պէս յայտնի է, Համիտեան բէժիմին, ձերբակալուելով
բանտարկուեցաւ Պոլսոյ մէջ, ուր օր մ'ալ բանտի խուցին
մէջ անձնասպան եղաւ, քարիւղ թափելով մարմնին վրայ
ու կրակ տալով:

Դրուագը, առաւել քան հերսուական է ու կ'արժէր
որ անմահանար մեր գեղեցիկ գրականութեան մէջ չքեղ
էջով մը, ինչպէս որ պիտի չմոռցուի այս նահատակն ալ
հայ յեղափոխութեան տարեգրութեան մէջ, բազմաթիւ
հերսոներու չտքին: Սիամանթօ ալ փառաբանած է հերո-
սական Զաւէնը, Գրօսակի մէջ սառըրագրելով իր միջակ
բանաստեղծութիւններէն մին, իսկ պէտք չկայ ըսելու թէ
Սեւակի Ողջակէզը չառ աւելի տժգոյն է: Մենք, այսաղ

չենք տեսներ անեղ ողբերդութիւնը՝ բոցերու մէջ ձեն-
ձերող մարմնին և ոչ ալ այն խորունկ, այրող ու տառա-
պեցնող կսկիծը, որ մարդ պիտի զգար այս անօրինակ ող-
ջակիզումին առջև. պիտի զգար՝ մանաւանդ մտերիմ մը,
որ բանաստեղծն է այս պարագային, ինչպէս կը հաւաս-
տէ ինքն իսկ:

Սեւակ գրած է նաև ոտանաւոր աւանդավէպ մը, իր
բառովն իսկ, որ Հայ Զատիկը վերնագիրը ունի, և Արտա-
ւազդի ծանօթ աւանդութեան շուրջ կը գառնայ: (Դիցա-
ւան. Գիրք Ա. Խմբ. Հ. Մ. Պոտուրեան, Պուքրէչ, 1923):

Բացի թերթերու մէջ ցրուած գրութիւններէն, ու-
րոնց մեծ մասը յիշեցինք արդէն, հայ աղէտին, հայ մար-
տիրուութեան նուիրուծ է նաև իր կարմիր Գիրքն, որ կը
բոլանդակէ երեք վիպերգութիւններ, երեքն ալ բաւա-
կան երկար քերթուածներ, գրուած՝ Կիլիկեան աղէտէն
վերջ և անոր տպաւորութեան տակ:

Այս բանաստեղծութիւններէն առաջին երկուքը,
Զարդի Խենքը և Թրէուիին, հայ կեանքէ գրուագներ են,
կապուած՝ ջարդի, տուեւանդութեան և վրէժինդրութեան
գաղափարներուն հետ: Իսկ երբորդը՝ Մարգերգուրին, որ
նախորդներէն աւելի յաջաղած է, կը հանդիսանայ լայ-
նաշունչ, սահուն և հազորդական ընդարձակ քերթուած
մը, ուր ինդրոյ նիւթ կը գառնան ծննդեան, կեանի ու-
մահուան գաղափարները, դիտուած յսուեսի ակնոցով ու-
գեղեցկացած Սեւակի հիմորդը որ ամէն տեղ կը ծագէի,
հեղնական ու ժպտուն նայուածքով:

Մարգերգուրին բանաստեղծութեան պիտի անդրա-
դառնանք այն ատեն, երբ վերլուծենք ընկերային տար-
րը և մահուան գաղափարը, Սեւակի գրականութեան մէջ:

Զարդի Խենքը, որով կը բացուի կարմիր Գիրքն,
ջարդուած գանկերու, յօշուուած մարմիններու և ծիսա-
ցաղ աւերակներու մէջ թափառող չակերտաւոր խենթի մը
իմաստութեան պատգամն է: Այս քերթուածով, անդամ
մը ևս սնանկ կը յայտաբարուին աւանդական կարծիք-

ներն ու հաւատքը Ասառուծոյ մասին. անդամ մը ևս կը դատապարտուի ոչխարային համակերպութեան բնաղզը, ջարդուած զանդուածներուն մօտ, անդամ մը ևս կը շեշտըւի, թէ դրախտ երքալու կարճագոյն համբան հլու ըլլալը, խաչի սուրբ արահետին հետեւիլը չէ, այլ Քուրտին խանչեն է... Բանաստեղծը այստեղ իր խօսքը ունի ոչ միայն մարդկային հլու հօտերու, որոնք առանց դիմադրութեան սպանդանոց կը ապրուին, և որոնց խողխողուած մարմիններուն զարհութելի պատկերը կը գնէ մեր առջև, իրական, քսամինեցուցիչ գոյններով, այլ իր հեգնական խօսքը կ'ըսէ նաև ջարդարարներուն, ջարդերու հրամայողներուն, որոնք գոյնէ այնքան մը «իմաստուն» չեն, հետեւելու համար պատութեան այն թագակիրներուն, ուրոնք ծերեր, առարկցներ սպանելու տեղ աւելի խելացի գործ կը համարէին մանուկներու ջարդեր հրամայել՝ մինչև եօթը տարեկանները:

Զարդարաբաները, այսօր, սպանելով զառամած էութիւնները, որոնց կեանքը աղօթել պիտի ըլլար, որոնք գրասոն ու սարսուկն էին արքային, և մեռած են արդէն ու պէտք չկար մէկ մ'ալ մեղցնելու, կը սուեղծեն որբերու սերունդ մը, որ համակ վրէժ ու զարոյթ ըլլալու կոչուած է, որ կոչուած է նաև վերիվայր շրջելու աշխարհի օրէնքները, նորը հաստատելու համար:

Այս իմաստը կ'ընդդէ բանաստեղծը, ըսելով.

Ու ինչո՞ւ բողուլ որ որբերն ապրին,
Այդ որդեքրեալներն արեա՛ն, խաւարի՛ն:
Օր մը տարիենով փոքրիկ, նոգուվ մե՛ծ,
Այդ մանուկներու խումբեր դառնահեծ,
Որ ոչի՛նչ չունին այլեւս, ո՛չ ծընո՛ղ,
Ո՛չ Ասուած, ո՛չ ափ մը հայրենի հողլ...
Եւ որ կը մուրան պատափիկ մը հաց'
Ճեռուեն պժամենով իրենց կարկառուած...
Եւ որոնք մարդուն մէջը սրբազն

Ոչինչ գտան այլ վայրագ մի գազան...
Զգո՛յ, այդ նոյն նոկայ մանուկներ մի օր
Նեխած ոսկերու վրայ բիւրաւոր
Կարմիր-դատաստ'նը պիտի կանզնեն...
Ու չորս նովերուն նոր Կամք, նո՛ր Օրեն
Պիտի շեփորեն... Ու այն ատեն, վա՛յ,
Վա՛յ բոլոր ժնչող եակներուն, վա՛յ...

Ու աւելի յետոյ, վրիժառուներու թափօրն է որ կուգայ, թափօրը անոնց, որ զրկանքի ու խաւարի մէջ հասակ նետեցին, անոնց՝ որ իբրև ոյժ, իբրև իրենց գոյութեան նեցուկ, կեանքին Յոյսը միայն ունեցան:

“Ահա մենիք կուզանիք, ուսուվ իրելով
Մեր Յաւին Անիւր դարահոլով,
Երկրագունիխու վրայ, խաւարին մեջեն,
Բոլոր անոնց վրայ որ դեռ կը ժնչեն...

Անոնք կու գան ահեղակորով, կու գան «Յոյսին կուանիթ դարձապարներով» խուեցնելու համայնատարած գերիզմանները:

“Ահա մենիք կուզանիք, ու մենիք նզովին ենի.
Ու խաւարին մեջ մխուած տէզը նենից
Գրեմներու հիդրան ենի փայփայելի,
Մե՛նիք, սարսափահա՛ր ու սարսափելի...

“Մենիք ինի ուխսերու նո՛ր ուխսազբնաց
Մենիք Սուսերը բիրս եւ Գրիբն օրինաց,
Մենիք Յաման ջրվէ՛ժը սարի կողեն.
Մենիք Աղջամուղջի ծընունդ լուսեղեն...

Ու քիչ մը անդին, դիմակներու մէջ իր սիրականը կորուսած հայ աղջիկն է որ խելագարօրէն կը շրջի սիրոյ առարկան որոնելով: Ի վերջոյ կը գանէ զայն, վիրաւոր,

արիւնլուայ ու վերջին համբոյրով մը անոր արիւնսու չըթներուն վրայ, կը փակէ վիրաւոր ու մահամերձ սիրելիին աշերը:

Ամբողջ քերթուածը հիւսուած է անջատ տեսիլներու ձեւով, տեսիլներ, որոնք կը պատկերանան Զարդի Խենքին, թելադրուելով սպանդի ու արիւնի դաշտէն, որ մեր հայրինիքն է և ուր՝ ինքը կը չրջի հրացանը ձեռքին: Վերջին տեսիլը մեր անցեալն է, փառքի անցեալը: Ուխտին թափօրն է որ կ'երեւայ. «Ռիխտին, որ կ'ապրի դեռ Մահեն անդին»: Ու պայծառ, յստակ չէ մեր անցեալն ալ. ան՝ բանաստեղծին կ'երեւայ կրկնակ ձեւերու տակ. թափօրին առջեւէն ծերունի մը կ'երթայ լայն բենեզ մը քաշկոտելէն, ու յայտնի չէ թէ արքայական ծիրանին է թէ՝ ցեղին արիւնովը ներկուած պաստառ մը: Թափօրին վրայ թոչուն մը կը թեւոծէ, ու տեսնողը չի կրնար զատորուչէ, թէ արքայական արծիւն է ան, թէ սե բախտին բուն:

Քիչ վերջ տեսիլքը կը չքանայ. արեւը կը ծագի անիրաւ աշխարհին վրայ ու ամէն ինչ կը ներկայանայ կրկին իր տիսուր գոյներովը:

Ինչպէս ըսինք, Զարդին Խենքը անջատ պատկերներու յաջորդականութիւն մ'է, առանց զօրաւոր ներքին կապի մը, առանց նաև յստակ վախճանի մը, այսինքն՝ մէկ խօսքով, յստակ մտածումի մը ծնունդին ու զարդացումին:

Երկրորդ վիպերգը, Թրեւինին է, որուն ներսունին առեւանդուած և խոլացացուած հայունի մ'է, դարձած ի վերջոյ բէկի մը կինը: Թուրք բէկը, երբ կը տիրանայ անոր, կը մկրտէ զայն խոլամի արեան մէջ, հանդիսաւուրապէս մորթելով իր սիրոյն վերջին առարկան, այն՝ ուրուն մօնեցած էր երէկ: Բէկին տիպարը անհարազատ է ու անքնական՝ հոգեբանորէն: Կոնքի մը մէջ, իր երէկուան սիրունին մորթող բարբարոսը, իր նոր քրեւիին համար կը գործածէ բառեր ու բացատրութիւններ, կը խօսի ոճով մը, փափկութեամբ մը, որ Խայեամի մը բեր-

նին յիայն պիտի վայլէր:

Թրքացած աղջկան եղբայրը յեղափոխական է. բէկը խոստացած է բերել զայն անվնաս. բայց օր մ'ալ կը բերէ անոր գիրակը, խանչէրը և մախաղը, զոր քոյրը իր ձեռքովին էր գործեր ու վրան ալ հիւսեր՝ իր անուան նշանատառը՝ գլխուն մաղերովը: «Թրքուհին» որ կը տեսնէ այս բոլորը, խանչէրը կը խէ բէկին ձեռքէն, կը միէ հրէշին կուրծքը, կը սպանէ զայն ու յետոյ՝ ինքն ալ անձնասպան կ'ըլլայ:

Կարմիր Գիրքըն զայրոյթի, զարմանքի, ատելութեան ու ցաւի ձիչ մ'է, ուղղուած Աստուծոյ և մարդոց. արհամարհանքի ու դատապարտութեան վճիռ մ'է ան՝ ընդգէմ մարդկային կեղծ արդարադատութեան, ստորին բնազդեներուն և նիւթապաշա ու ընչաքաղց հոգիին:

Սեւակի ազգային խորքով գրութիւններէն է նուն Վերջին Հայերը անսախպ գործը, որմէ քանի մը հատուածներ միայն հրատարակուած են Նարիք Դ. Տարիին, նոր շրջանի, Տրդ թիւին մէջ: Վերջին հայերը կոչուած են ըլլալու ազատութեան համար կոռւելու սահմանուած վերջին մարդկիք: Այս քերթուածին մէջ ալ կ'երեւայ յոռեւեսի շունչը, որ կը բխի ցեղին ու մարդոց անարև ձականագրէն, կեանքի կրկէսին մէջ, ուր մարդիկ կը շարունակեն զիրար գերել ու հարուածել:

Յոռեւես՝ կեանքին ու մարդոց հանդէպ, Սեւակի հեղնական ժպիտը, տիսուր ձառագայթումով, կը տարածուի գրեթէ իր ամբողջ գործին վրայ:

Իրեւ ազգային ցաւերու և հայերէնիքի երգին, ան՝ սե զայներով միայն կը տեսնէ Հայաստանը, որ ուրիշ բան չէ եթէ ոչ դարիպութեան, սովոր զարդի խորհրդանիշ մը:

Կարդանք իր Հայաստանը, (Հայկակն Տարեգիրք, Ա. Տարի, էջ 167).

Ո՞վ կուլալ այսպիս խօսեակիս ժկմին.

— Քոյր, դարիվն է, բա՛ց...
Կմա՞խ մը կ'անցեի դուռսէն լալագին.
— Սովո՞ն է, դուռդ բա՛ց...
Տապա՞րն է ջախջախ դրանք կրծին,
— Զարդն է, դուռդ բա՛ց...

Ու այս բնորոշումը ամբողջովին ճիշտ պիտի ըլլար,
եթէ վայրկեան մը մասացութեան տայինք ջարդի, սովի
ու զարիպութեան այդ հայրենիքին այն հերասական ընդ-
վզուները, այն պայքարները, զորս ան մզած է ու կը
մզէ բռնութեան դէմ, իր գարաւոր ստրկական կեանքի
ընթացքին, և որոնք կու գան քիչ մը ճառադայթ նետել
անոր անարե դէմքին վրայ... .

Այսպէս, ձանչնալէ յետոյ հայրենասէր բանաստեղծը
Սեւակի գրականութեան մէջ, այժմ տեսնենք թէ որո՞նք
են իր ընկերային, համամարդկային մտահոգութիւնները:

ԸՆԿԵՐՈՅՑԻՆ ՎԻՐՅԹԵՐՈՒԻ ԵՐԳԻՉՈՐ

Բացի անձնական ու աղգային ապրումներէ, Սեւակի
դրականութեան մէջ իր կարեւոր տեղը ունի նաև համա-
մարդկային ապրը, ընկերային ու գասակարգային մր-
տահոգութիւններ, մարդկային տառապանքը, ընկերային
անարդարութիւններն ու անհաւասարութիւնները, զորս
կը պատկերացնէ ապրուած եղանակով մը, ու կարելի է
ըսել, թէ այս գետնին վրայ բանաստեղծը աւելի ինքնա-
բուխ է, հետեւաբար, իր արուեստովն ալ նուազ խոցելի:

Մարդեգուրիւնը (Կարմիր Գիրքէն), Այս Դանակը, Պոռ-
նիկը, Արգասաւորումը, Պոլսոյ Որովայնին մէջ, Նաև Հոգի,
Աայլն, քերթաւածներ են, առդարուած ընկերային և հա-
մամարդկային խոէալներով ու շունչով և որոնք, իրենց
խորքով ու ձեւով, աւելի բարձր կը կենան, քան իր շատ
մը սիրային ու աղգային բանաստեղծութիւնները:

Բանաստեղծը, ամէն բանէ առաջ, բացարձակին
մարդն է և իր միաքը գիտէ սոււառնիլ կեանքի բար-
ձունքները, ինչպէս նաև իջնել՝ անոր գոփհներուն մէջ,
աեսնելու համար մարդկային հոգիին ու մարմնին ան-
կումները և բարձրացնելու համար զայն, դէպի հեռաւուր,
մաքուր և արեւոս մարզերը, ուր՝ իահականին ու բա-
ցարձակին, ձշմարախն ու գեղեցիկին սոււերը իբրև իրա-
կանութիւն անրջական գահի մը վրայ կը բազմի:

Բանաստեղծը կը տեսնէ կեանքի անհաւասարութիւն-
ները, անարդարութիւններն ու բանութիւնները, ան՝ կը
տեսնէ որ մարդը կը շարունակէ մարդուն գայլ ըլլար.
ան՝ կը տեսնէ, որ կեանքի ծանր անիւր կը գարձնեն
բազմամիլիոն մարդկի, ամէն բոպէ ձգմուելով, մահանա-
լով ու իյնալով անոր տակ. միս կողմէ կը տեսնէ փոք-
րամանութիւն մը, որ հրամայողն ու վայելողն է, շա-
հագործողը՝ իր նմաններուն արիւնին ու քրախնքին:
Բանաստեղծը կը լսէ անսոււազ մանուկներուն ձիչը և ա-
նօթութեան ձիրաններուն մէջ տառապազ բազմութիւն-
ներուն ազալակը, գիտնալով նաև, թէ անդին հսկոյ
շտեմարաններ կան, որոնց փակ գոնուերուն եաին ցորեա-
նին սկի չեղջերը կը փախն, ափրապեալովներու քմահա-
ձոյքին ու չյագեցող շահու տիսորժակներուն երեսէն:

Սեւակի քնարը կը արտմի ոչ միայն մարդկային
ձեռքերով պատրաստուած անարդարութիւններուն, ան-
հաւասարութիւններուն և զրկանքներուն համար, այլ
նաև ճակատագրի անհաւասար ու անարդար բաշխումնե-
րուն դէմ: Ան՝ կ'արտասուէ ու կ'ընդվզի այն կոյր ոյ-
ժին դէմ, որով, մէկը աշխարհ կը մանէ արդէն իսկ իշ-
խան, հարուստ, առողջ կամ օժառւած, մինչ ուրիշ մը կը
ձնի ցնցախներու մէջ, վասոյց և անժառանգ, նախա-
զծելով կեանքի իր ձանապարհը, որ գերսութեան ձանու-
պարհն է, զրկանքներու և տառապանքներու ուղին:

Ու Սեւակի հոգին կ'ըմբռոստանայ այս բոլորին դէմ.
կը զարմանայ նաև, որ շահագործուողներու անսահման՝

ամբոխը չի կրնար և կամ կ'ուշանայ աստուածային ըմբոստութեան մը բացին մէջ այրել կեանքի անհաւասարութիւնները, գոնէ անոնք որ՝ գծուած են մարդկային անիրաւ ձեռքերու կողմէ, հիմնելու համար մէկուն երջանկութեան դղեակը միւսին ատերակներուն վրայ:

Միւս կողմէ, բանասաեւծը, անսահման բարութեան պահու մը, կը ցաւի բոնութեան ամէն հեռանկարի և կ'ուղէ, կը բաղձայ որ, ընկերային արդարութիւնը իր թագաւորութիւնը հաստատէ խաղաղ կերպով, առանց վրէժինդրական փոթորիկներու, առանց երկաթի ու կրակի: Այս բաղձանքը, ի հարկէ, խորապէս մարդկային է ու լաւագոյն լուծումը պիտի ըլլար, եթէ կեանքը ժխտած չըլլար անոր կարելիսութիւնը, ներկայ մարդկութեան համար, ուր բոլոր գեղեցիկ գաղափարներն ու խոհանները, տիրողներու, ուժեղներու բերնին մէջ, կը ծառայէն միայն իբրև շպար ու կեղծիք, իրենց հոգիին ու գարշելի մտքին ամբողջ ագեղութիւնն ու ամարդութիւնը ծածկելու, ոնդուրելու համար:

Կեանքի անհաւասարութիւնը կը սկսի այն օրէն իսկ, երբ մարդ-մանուկը խանձարուրին մէջ իր աչքերը կը բանայ աշխարհի լոյսին: Սեւակ, անաւս չառներ այս պարագան և իր Մարդեգուրին քերթուածին մէջ երբ կը նկարագրէ գիւղական եկեղեցին, կնունքի երկու թափորներու առջե կը խորհրդածէ:

Պատրագէն վերջ, եով բովի անձայն,
Երկու բափօներ իրար խուեցան:
Ան չեր դասական հանդիպումը հիմ՝
Կնունքի բափօն՝ Մահուան բափօնին.—
Մէկ կողմ ծնունդ, իի նոր. միւս կողմ մահ ու լալ:
Ու եկեղեցին կ'օրինէ երկուեն ալ...
Ոչ: Երկու բափօր, երկուեն ալ ժպտուն,
Մէկը նորածին որդին մեծատուն,
Միւսը աղքատի ծնունդը անտուն.

Մէկը բենեզով բնած, միւսն արուն.
Մէկուն ժանեակներ, մետախ հիւսկին.
Միւսին ձորձ վը խեղճ՝ հօրը բապիկեն.
Առաջնոյն ոսկի, ժանեակ բիւր տեսակ,
Երկրորդին հակտին փուժի սեւ պսակ.
Մէկը Տէ՛ր արդէն, միւսը Գրա՛ս:
Ճակատագի՛ր, վա՛ս, տղաբները փաս...

Ու բանսատեղծը իր այս հարուսա և յորդահոս քերթը ընթիւն մէջ, կը շարունակէ իր մատածումները խորացնել: Կնունքի երկու թափօր է, երկու նորածիններ են. անոնց անուն ալ պիտի գրաւի բայց ինչ հարկ ատոր. անոնց ամէն մէկը իր ճակատագրովն իսկ որակուած է ու դասուած՝ երջանիկներու կամ ապերջանիկներու, հըզզօրներու կամ տկարներու, տէրերու կամ սարուկներու դասակարգին մէջ:

Մին Ումն է անգուր. միւսն Արկուբին:
Ոյժ չունի՝ կ'ըսէք խեղճն անարիւն.
Ի՞նչ պիտի արիւնի. — անյազ բորենի,
Հացի մը փոխան, կարմիր, ծիրանի,
Ան պիտի ծրծէ Արիւնը միւսին,
Ու պիտի մըսէ ժանին իր միսին.
— Օրենքը՝ իրեն անեոյք օքեւան:
Ողջունեցէք զայն, իշխանն է վաղուան...

Այսպէ՛ս է կեանքը. անհաւասարութիւնը կայ ծնած օրէն իսկ. մանուկը գեռ հազիւ աչքը թարթած, հազիւ իր լսոլութիւնը բացած աշխարհի աղմուկին, գեռ անգիւտակ չարին ու բարիին, արդէն իսկ իշխան ծնած է կամ Աստուկ. և վա՛յ անոր որ բախտին անիւը չկրցաւ բոներ, երթալու համար գիրքէ գիրք, բարձունքէ՝ բարձունք, ուրիշներու անկումներուն և զրկանքներուն վրայէն: Ու թիւ չունին անոնք որ գրկուած մնացին միշտ կեանքի

բարիքներէն. մանուկ հասակի մէջ, իրքի խանձարուր՝ իրենց հօրը պատուած շապիկը ունեցան. պատանութիւնը զուրկ մնաց իր հագիին ու մարմինին պահանջներէն. մեծացաւ կէս կուչա, յաճախ անօթի. մեծցաւ աղկաղկ, երբ երշանիկ փռքրամանութիւն մը ամէն ինչ ունէր ըոալլօրէն:

Եկաւ երիասարդութիւնը, առանց ծաղիկ մը ունենալու ձեռքին. ու յաճախ երջանիկ զգաց ինքզինքը, երբ գործատան մը գուռը բաց գտաւ իր առջեւ. Պատառ մը հացի գուռունակութիւնն էր այդ. անօթի մեռնելու կարելիութենէն խուսափած ըլլալու երջանկութիւնը...

Աչխատուքիւնը, որ կեանքին ու հարսառութեան միակ աղբիւրն էր, դաշտին ու գործատան հերոսներուն քըրտինքը՝ սրով բեղմնաւորուած էր ամէն արժէք, սրով կերտըւած էին ոստաններն ու անկարելի երազները մարմին առած, Աչխատանքը, որ կրցած էր հրաշքներ գործելի ինչպէս երէկ, այսօր ալ կը մնայ անիրաւուած, սարուկ և գերի:

Բանաստեղծը կեանքին մէջ է. ուշադիր՝ անսոր հակադրութիւններուն և անհաւասարութիւններուն, որուն համար կը առասպի ու կ'երդէ, արթննալով հնօրեայ երազներէ, գուրս բերելով իր երեւակայութիւնը պատմուական դէմքերու և դէպքերու ճռի, պալլուն, հարուստ և հմայող շրջապատէն:

Յանկարծ ծանրը բեւ մը զարկաւ ուսիս:
Հին երազներէն արքնաւ հոգիս.

Ու տեսաւ տարեց մօակ մը սժոյն:

— “Ո՞վ ես դու” : — “Անուն է Աչխատուքիւն” ...
— “Ի՞նչ կ'ընես ալսպէս” : — “Կը մուրամ” ... հեծեց.

Ու բանաստեղծին երեւակայութիւնը կ'ընկերանայ մուրացող Աշխատութեան, մուրացիկ բանուորին, կ'երթայ մինչեւ անոր տունը, ուր գետնի անկաղնի մը վրայ արթուն, կինը հոգեվարքի մէջ է ու կը հեւայ «ծեծուած

անսասունի պէս» , անսոր քովն են հինգ անսուազ մանուկ» ներ, որովհետեւ հայրիկը անդործ է և տունը հաց չկայ...

Բանուորին աղքատ ընասանիքը սիրով է ինքն իր մէջ. թշուառութեան ու հոգեվարքի պահուն խսկ, մեռնողը՝ մնացալին բարի խորհուրդները միայն կու տայ. եթէ դաժան բան մը կայ, այդ ալ կեանքի նիւթական պայմաններն են, անարդար, անհաւասար և անմարդկային:

Ու Սեւակի հոգին կ'ընդվզի այս անարդարութեան տովին, ան չուզեր որ շահագործողներ և շահագործուողներ ըլլան. չուզեր որ Աշխատանքը մուրայ՝ երբ անդին պորտարոյժներու համեմատաբար փոքր խմբակ մը կը յղիանայ ու կ'ամբարոյանայ հոփութեան և գեղիսութեան մէջ, քամելով աշխատաւորին արիւնը:

Երեւակայելով աշխատող ու թշուառ բանուորին կեանքը, մանելով անոր աղքատ ու մերկ տանը սեմէն ներս, ուր անօթութիւն կայ և մահ, քերթողին էութիւնը կը սարսուայ ու ակամայ վրէժինդրութեան զէնքին կը փարի...

Դուրս ելայ տունեն, մարմինս փոււ փոււ,
Խորհեցայ կեանին իմաստին ապո՛ւս,
Թէ ինչպէս ստրուկ կիրեւու հլո՛ւ,
Մարդս աւելի՛ վարծ է մուրալու,
Քան պապենական օրինած դանակով,

Թիչ մը վախցնել — զոնե՛ կատակով... —
Մեր ոսկեձոյլ նո՛ր Աստուածները կո՛վ...
Խորհեցայ քէ Դրամ միապետին բով՝
Ի՞նչ սժոյն ըմբիչ մ'ն Աչխատուքիւն...
Խորհեցայ անգամ մըն ալ անարիւն
Այն բո՛ւո մը “Խորին Վանութեանց” վրա՛լ
Որոնց ընորիիւ երկիր կը դառնայ...

Խորհեցայ ոյժին վրայ մտովի,
Ու ա՛յն հսայիսին որ Օրեն կ'ըսուի...
Ու զացի ես լուռ, իմ սուզիս դարման,
Զաւասարութեան դաշը — Գերեզման...

Մարդերգութիւն քերթուածը, սրմէ ըրինք այս մէջ բերումները, ուրիշ բան չէ, եթէ ոչ Սեւակի կեանքին ըշկատմամբ կազմած սկեպտիկ ըմբանումներուն մէկ համադրութիւնը: Հոն արուած են մարդկացին գոյութեան երեք հանգրուանները, Ծնունդը, կեանքը և Մահը, սրոնց մէջ իբրև ամէնէն իրականն ու վախճանուկանը Մահն է միայն և սրուն խորհրդաւոր ծոցին մէջ կը լուծուին կեանքի բոլոր վէճները, բոլոր արաւունջները, առաւապանքներն ու ամէն կարգի ընկերացին կամ անձնական դժգոհութիւնները: Գերեզմանի փոսին մէջ դասակարգացին պայքարի ազմուկը չկայ, և ամենազօր սկիբն ձայնը խուլ է հոն, անհրապայր. հոն՝ ոչ մէկ մեռել թիղ մը աւելի վեր է իր նմաններէն. հոն է հաւասարութեան դաշար, զոր մարդիկ ի զուր կը փնտուն այլուր, գերեզմանի դեղնած ու փշրուած սկորներէն հեռու...

Մարդերգութիւնը Սեւակի ամէնէն ներշնչուած, ամէնէն լեցուն, մատածումով ու զգացումով ամէնէն յորդազեղ քերթուածներէն է, գուցէ լաւագոյնը: Հոն են աշխարհի փառքերն ու սառւերոտ կողմերը, հոն է մարդը՝ իր բարձրութեան վրայ ու անկումին մէջ: Հոն՝ ինչ որ ամէնէն աւելի ներկայ է, այդ ալ մահուան, ունայնութեան շունչն է որ կը տարածուի սկզբի տողէն մինչև վերջինը, սկեսուիկ ու խաղաղ ժպիաի մը լոյտին տակ:

Ընկերացին նոյն հարցը, աշխատանքի ու վարձառութեան, աշխատանքի ու արդիւնաբերութեան, կեանքի բարիքներու տնարդար բաշխման խնդիրները չօշտփող ուրիշ զեղեցիկ և ընդարձակ բանաստեղծութիւն մէ Այս Գանակը (Գեղունի, 1909, էջ 80): Հոս ալ աղքատ զործաւորն է, անդործ և անօթի աշխատաւորը, զուրկ՝ իր դաւակներուն պատառ մը հաց բերելու ապահովութենէն: Խոնաւ ու մութ նկուզի մը գետինը նետուած է յարդէ խշեակ մը, որուն վրայ պառկած է անօթութենէն մեռած դաւկին դիակը և սրուն քով երկարած են միւս փոքրիկները, հա՛ց աղաղակելով: Ծերունի գործաւորին տա-

նը մէջ հաց չկայ. ընտանիքին մօրը սրտին մէջ վրէժը կը փայլատակի: Կ'առնէ հացին փոքրիկ դանակը, կը դնէ զայն ամուսնոյն ձեռքը, սրպէսզի դանակին ոյժով, մահուան գնով, աղբեցնէ իր մեռնելու դատապարտուած զաւակները:

Ծեր գործաւորը փողոցն է հիմա, դուրսը ձիւն ձըմեռ է. բանուսը կը մտածէ իր ընկելիքի մասին. կը մտածէ այն ճամբուն մասին, զոր ընտրած է հիմա և որ զինքը կրնար առաջնորդել կախաղան: Ի՞նչ փայթ այդ բոլորը ինք արդէն խոկ ոճիր գործելու ճամբուն վրան է, բայց դատապարտուած է այդպէս ընկելու: Անօթիներու ճամբան այդ է. բոնութեան ճամբան: Երբ բանն ու բրիչը չեն կշացներ, կարգը սուրբին կու գայ: Այդպէս է ինչպէս անհատներու նոյնպէս և ժողովարդներու համար: Այս կեանքի պայքարին մէջ կարեւորը՝ յարիելն է, հոգ չէ թէ ինչ միջոցով: Յաղթակա՞ն ես, ամէն միջոց ընդունելի է ու աշխարհ պիտի ծափանարէ քեզ. չկրցա՞ր յաղթել վա՛յ քեզ, հոգ չէ թէ ամէնէն ազնիւ ու ամէնէն արդար դատին զինուորագրեալը եղած ըլլաս:

Այսպէս կը դատէ Սեւակ, ու քիչ վերջ ծերուկ բանուարն է որ կը աեսնենք, դանակը սկզբած ձեռքին մէջ:

Քամին կ'ոռնեալ, ձիւներ կը բռչին.

Բանուորը կանգնած էկնի մը առջին

Երգը կ'ունենդրէ — ցուրտեն երերուն —

Գործարաններու բոլոր տերերուն...

Մատուցումը շա's, խոկ խնդրաներ իիչ...

Որո՞ւ փոյք, կ'ուտեն, կ'արձակեն երիշիջ...

Երբ դուրսը ձիւն է, զինւոյ ուզիով

Ի՞նչ լաւ է ուղիլ՝ խնի մհողիով...

Գործ շիկայ, ի՞նչ փոյք. դա՛ս մ՛ն անխնայ

Որ բանուորը իիչ մը խելօֆ մընայ...

Այս է աշխատաւորի արիւնով յղփացած դաս մը մարդոց

հոգեբանութիւնն ու մտածելակերպը, անխիղճ, անմիտ և անբարոյ:

Ծեր բանուորը դուրսը կը սպասէ. քիչ յետոյ մեծահարուստին տան դուռը կը բացուի. դուրս կ'ելլէ խընջոյքի նստած տէրերէն մին. նոյն ինքն՝ իր տէրն է. բանուորը սպասնալից կը դուռայ անոր դիմաց.

«Գրուքիւն, պարոն, ընտանեաց հայր եմ.
Զգոյշ մերժելու, Զեր հոգին կ'այրե՛մ»...

Այսքան մը բաւական է, որպէսզի հարուստը ձգէ ինչ որ կայ իր վրայ, ժամացացց, շղթայ, դրամ ու փախչի՝ կեանքը փրկելու համար։ Դործաւորը կը զարմանայ, կը շուարի դիմելով իր հարուստ տիրոջ փախուստը։

Մինչեւ հոս հեաեւողական է բանաստեղծը. ու ահա բեկում մը ի յայտ կու գայ բանուորին հոգեբանութեանը մէջ. բեկում մը, որ անընական ու անմարդկային է պիտի ըսէինք, եթէ յիշենք թէ անդին ընտանիք մը կայ, զաւակներ կան, որ անօթի կը մեռնին։ Բանուորը իր արարքէն անմիջապէս յետոյ կը զղջայ. չուզեր «Նեփական կեանիր ուրիշի մահով ապահովել», ու կը նախընտրէ մեռնիլ. անձնասպանն կ'ըլլայ իր կնոջ կողմէ տրուած դանակով։ «Մարդկութեան ի՞նչ խեր մարդասպան մարդէն». ահա արդարացումը... իր ողբալի նահանջին՝ դէպի ինքնասպանութիւն։

Ծերուկ բանուորը, անձնասպան, ինկած է ձիւնին վրայ, քիչ մը անդին՝ փոքրիկ դանակը։ Բանուստեղծը վերցուցեր ու պահեր է զայն իր քով, տարիներ վերջ խորհրդածելու համար, այդ երկաթէ փոքրիկ շեղբէն բխող իմաստութեան վրայ։

Ու քանի անգամ քու առջիդ լացի,
Ո՞վ բարի՛, ժանգո՛ս դանակրդ հացի.
Դո՛ւն, վերջին պատապան գրկրւած մարդուն,

Դո՛ւն, յաւէս լոիկ ալլ յաւէս արբուն.
Դո՛ւն, այնիան համես ու այնիան խելօֆ.

Եւ որ կրնալիր շարժումով մը լոկ.
Արեան վրայ հիմնել Օրէնքդ ապագայ,
Բայց կը սպասես որ խաղաղութեամբ զայ,
Արդարութեամբ գայ, զայ տարուէ տարի.
Զրկուած մարդկութեան երազը բարի...

Ու կը թուի թէ ատիկա երազն է նաև բանաստեղծին, երազ մը, որ սակայն դժբախտաբար չպիտի գայ խաղաղութեամբ, պիտի գայ արիւնով, յարատև պայքարով, պիտի գայ այն ատեն, երբ բանուորները, անօթիւները, զրկուածները պիտի կրնան իրենց հոգին ամբացնել անձնասպան, չըլլալու համար. ու չպիտի վարանին դանակին փայլուն կամ ժանդուա չեղբը ցոյց տալու անոնց, որ մարդկութեան տառապանքին ու անօթութեան աղաղակներուն ականջ խցած, կը շարունակեն դիտել զանդուածային դանդաղ այլ ապահով երթը դէպի ման, ներոննեան տմարդութեամբ։

Այս Դանակը քերթուածը, աւելի նեղ սահմաններու մէջ քաշուած, միջանկեալ կարդ մը հատուածներու յապատումով, գրութեան կեդրոնը հանդիսացող հերոսին՝ բանուորին, աւելի իրական, արդար և առողջ հոգեբանութեամբը, շատ աւելի պիտի արմէր քան այն, որ այժմ է, իր ներկայ ձեւին տակ։

Աւելորդ է ըսէլ թէ այս բանաստեղծութեան ընդհանուր կառուցուածքին գեղեցկութիւններէն ու թերութիւններէն գուրս, Սեւակի դիմող աչքը, զգայուն հոգին ու սուր միտքը կու տան մեղի պատկերներ ու մտքեր, որոնք եթէ անհրաժեշտ չեն քերթուածին համար, բայց առանձինն չեն դադրիր հետաքրքիր ու գեղեցիկ ըլլալէ։

Ընկերային դաւերու, տնտեսական անհաւասրութեան, հացի անազորոյն կոխիին նուիրուած ուրիշ բա-

նաստեղութիւն մ'է Կարմիր Դրօսակըն (Ազգակ, էջ 191, Ա. ապրի): Անօթիներու ամբոխն է, հիւծուած և գորշ, որ կը խլրախ ձմեռ գիշեր մը, ու մերկացած սև բազուկները սպառնալից կը բարձրանան, կը խօսին, կը բողոքեն: Քիչ յետոյ, «Կարմիր Դրօչակ»ն է որ կը փող-փողի և որուն ետեւէն կ'երթան հաղարաւորները, կ'երթան՝ «իսպան լիուած աստուածերեն, մարդերեն», կ'երթան, հլու և հնազանդ խուլ բնազդի մը, կ'երթան՝ «Նո՞ր օրենի նոր Նժար մը կերտելու»...

Այս քերթուածն ալ կը տառապի տարածուելու անդիմադրելի ձգուաւմի մը տկարութենէն, թերութիւն մը, որմէ զերծ չեն բանաստեղծին շատ մը գրութիւնները: Ենովային Արցուները, (Ազգակ, էջ 498, Ա. Տարի) այլաբանական գրութիւն մ'է, ուր ցոյց կը տրուի բոնութեան աւերը՝ կեանքի գեղեցկութիւններուն վրայ:

Նան Հոգի բանաստեղծութիւնով (Հայ Գրողներ, Հատոր Բ. էջ 764) Սեւակ փաղոցի շան մը բնազդին մէջ կ'ուզէ տեսնել հաւասարութեան և դասակարգային հակամարտութեան զգացում մը՝ այնքան բնական, որ սահկայն յաճախ կը պակսի մարդուն:

Իշխան մ'է որ Եւրոպայէն բերած իր չունը պտոյսի է հաներ. շունն ալ «ազնուական» է տիրոջը պէս, գեղերփ. մարդիկ կը փութան գիտելու իշխանը, հիացումով ու նախանձով, մինչ պոլսական փողոցի շուները կը ջանան յօշտել ազնուական կենդանին: Բանաստեղծը տկանատես է այս պատկերին ու վայրկեան մը կը փորձէ մտնել յարձակող շուներու հոգերանութեանը մէջ, կենդանական բնազդին, որ երբեմն աւելի բարձր կը կենաց քան մտածող մարդը...

Ես որքան լաւ հասկցայ մեզ, Նան Հոգի...

Մինչ մենի կուրիլ կը ջանալին երկուէի,
Բարեւելու այդ մակաբոյծը շին
Պուն եռ ակուադ ցոյց կուտայիր խելալե՛դ:

Ու Նան Հոգին չի դիտեր թէ մարդիկ աշխարհ կուգան ազնուական կամ ուամիկ, ան կը ճանչնայ միայն իր հոգիին ատելութիւնը. դիտէ իր անօթութիւնն ու վայրինի ծեծերը, կը ճանչնայ իր թշուառ գոյրեթիւնը փողոցի ձիւնին, ցեխին ու փոշիին մէջ, ասոր համար ալ կ'ընդպղի:

Ու չե՞ս կրնար գուն հանդուրժել որ մեզ պէս Պոչաւոր ու՛ւն մը խրոխա՛ր բովելի վե՛ս,

Ու աւելի լաւ ապրէր հան միամիս,

Ունէ խեղն բաղաբացի մը բաղիդ...

Տառապանքը բնութեան ու նաև մարդկային ընկերութեան մէջ, բանաստեղծը կը նկատէ չափով մը ձականագրական: Կոյր ոյժ մը կայ որ կ'իշխէ բոլորէն վեր ու տառապանքը յաձախ կը դասնայ ժառանգական, ինչպէս մարդկային ընկերութեան, նոյնալիս, և մանաւանդ, կենդանիներու զանգուածին մէջ:

Բանաստեղծին զգայուն հոգին և խուզարկու միաքը դուրս կու գայ երբեմն իր մարդկային ըլջանակէն ու կը փորձէ ցաւակից ըլլալ նաև անխօս անսառուններու և անշունչ իրերու անկեզու առապանքին:

Արգասաւորով քերթուածը (Հայ Գրողներ, Բ. Հատոր, էջ 763) կը նկարագրէ տառապանքը զայդ մը ձիերու, ուրոնք մառախուզի առառու մը կը քաշեն կառքը: Բանաստեղծը դիտել կու տայ թէ ինչպէ՞ս, ինդզ բնազդի մը հլու, այդ անսառունները, իրարու մերձենալով, ամբողջ տառապագին սերունդի մը սերմը կը դնեն, ու սերունդները կը յաշնորդին իրարու, տառապելու յաւիտենամկան անէծքի մը խարանը իրենց վրայ:

Արեւելքը (Հայ Գրողներ, Բ. Հատոր, էջ 764), գեղեցիկ բանաստեղծութեամբ, Սեւակ կու տայ պատկերը իշու մը, որ «բաղած ծիլը մարմանդին, կուկուած վիզը կ'երկարէ գալարուն, Մարմարայի իրիկնանու բոցերուն»...

էշը, այս համեստ ու յամառ անասունը, փիլիսոփայ ախտղոսով, գերասանի կեցուածքով, յաւիտենապէս ըրջանակուած վերջալոյսով մը միայն, ըստ բանաստեղծին,
Արեւելի պատմութիւնն է լոելեալն...

Բանին մէջը, որ նուիրուած է Աւ. Ահարոնեանին, երբ ան բանասրկուած էր Մետէխի մէջ, նախ հրատարակուած է Պէտքէրեան վարժարանի աշակերտներուն մէկ ձեռագիր հանդէսին, Ալիշանի մէջ, ուրկէ յետոյ արտարպած է Պարսամեանի նաևը (Դ. Տարի, նոր ըրջան, թիւ 31):

Ա. Սեւակի լաւագոյն բանաստեղծութիւններէն մին է Թրուպատուրները, ձօնուած՝ իր բանաստեղծ ընկերներուն: Արուեստագէտը այստեղ կրցած է չնչել թրուպատրի կեանքին մթնոլորտը: Տուած է պատկերը հին թրուպատուրներուն և նորերուն, որ բանաստեղծներն են: Սեւակ կ'աւազէ արուեստն ու արուեստագէտը, որ յարդէ ինկած են, հասկցող ու դնահատող չկայ և ամէն բանի կ'իշխէ դարուն նիւթապաշտ ոգին: Ան՝ կ'երազէ հին օրերը, ու պատուանէն կը դիմէ այժմ դուրսը, անոնք, որ բոնի կ'երգեն ու կը խաղան:

Կ'երազես զիւենի, ու լոււ շուարուն
Կը նայիմ փեղկէս ա'յս քօնւառներուն
Որ բոնի կերպով կ'երգեն կը խաղան:
— Վա՛ս, արծարն Արուեստն հանեց կախաղան,
Հին, աստուածաբնա'կ դարերը մեռան.
Ու հիմա պէտ է խնդացնեն, մուրան,
Թրուպատուրները:

Ի՞նչպէս ըսինք, այս բանաստեղծութիւնը Սեւակի լաւագոյն ստեղծագործութիւններէն է, դրուած՝ Լոզան, 1910 Օդոսոսու 18ին, և հրատարակուած՝ 1911ի Ամենուն Տարեցոյցը մէջ:

Ընկերային վէրքեր նկարագրելու, կետնքի անհա-

ւասարութիւններն ու անարդարութիւնները քօղաղերծելու և ձմարառութեան զօրավիգ ըլլալու իր ձիգին մէջ, Սեւակ չէ մոռցած մեզի տալու նաև վիշտը անոնց, որ դրէթէ միշտ զոհն են տնտեսական ու ընկերային ներկայ ախտառոր հասարակակարգին: Այդ այն հոգիններն են, որոնք հացի դժուարին պայքարին մէջ ծախու հանեցին մարմինը, նոյն մարմինը սնուցանելու համար: Ո՞վ պիտի ուրանար հոգիին խոռվքը, ո՞վ պիտի կրնար չաեւնել վիշտը այն դժբախտ աղջնակներուն, որոնք գոիններու մէջ, ամէն պատահական անցորդի, կիրքի և դրամի լորձնաշուրթն և գորչ հերոսներու, իրենց կուրծքը բացին, առանց երբեք հոգին բանալու: Բայց աւելորդ է երկարօրէն կանգ առնել: այնքան որ հին է խնդիրը:

Սեւակ, այս շուայատութեան ու անկումի կեանքէն մեզի տուած է մէկէ աւելի քերթուածներ, իրապաշտ խորքով: բան մը, որ լեզու հանեց բրածոյ բարոյական հառկացողութեան մը ամօթխած ըմբիշները, պաշտօնական ու անպաշտօն կեղծաւորները՝ որոշ գասու մը, որ բարոյականի մենաշնորհն ունին յաճախ ժառանգաբար:

Պունիկիր, (Ամենուն Տարեցոյցը, 1909) նուիրուած Դր. Զօնքապի, այդ ուղղութեամբ գրուած բանաստեղծութիւն մէ, սեղմ տարազով և իրականութեան դրոշմով:

Կես զիւերէ վերջ մըն էր, խոնաւ զիւեր մանենեւի, Լապտերին բաց լոյսին տակ կանգնեւ էր տրմովի.
Զուրը կ'երգէր մայրին վրայ, հոս հոն վազքն էր կառերուն,
Կ'սպասէիր դուն այս ափ մը հողիդ ուրեց դեգերուն:

Բոնի ժպիս մը կուլար աչերուդ խո՛ր ծաւի,
Նեւկուած լիրք ըրբերուդ վրայ պրկումը կար ցաւի,
Ու անառակ չրփակիդ զոյդ սահանքին տակ սիրուն՝
Յայտը չի կար այդ զիւեր ցայլազրւան կիրքերուն:

Կը սպասէիր դուն պատրա՞ս ու համակերպ ու հրլո՛ւ,

Առանց սիրոյ, ընտրութեան, նուիրուելու համար կոյր
Այն բարեհան Արուին որ հաց ուներ ենց տալու...

Գուրի, կիրքի պէս տարտամ բոց Մզգացի սրշկ ներ՝
Ու թերեւըս այս զիւեր նուիրուի ենզի, Քո՛յ,
Երէ կարիլ մը արցունի չը սառեցներ իմ այտեր...

Կէս զիւերէ վերջ մըն էր, խոնաւ զիւեր մ'անձրեւի...

Պատկերը իրական է, ձիշտ քաշուած գիծերով, իրական ու ընական հողերանութեամբ մը: Բանաստեղծին կողմէ ոչ մէկ ձգտում՝ կիրքեր յուզելու, ոչ մէկ խօսք, որ ծառայէր ընթերցողին քով գտուելու սեռային ընազդը: Բանաստեղծին մէջ գութն ու կարեկցութիւնը կը տիրապետէ բնազդական գուհիկ մզումներուն և քերթուածը կը գառնայ պարսու մը ընկերային կարգ ու սարքին դէմ, աւր մարդ ստիպուած է մարմինը ծախու հանել պատառ մը հացի համար, ստիպուած է չնալ՝ թոյն խառնելով իր հոգիին ու երազներուն և սեղմել սիրաը չարտասուելու համար:

Նոյն խորքով բանաստեղծութիւն մ'է նաև Պոլսոյ Արովային Մեջը, (Ազդակ, Ա. Տարի, էջ 548), ուր կը յուղուի ընկերային նոյն խնդիրը, տալով նաև Պոլսոյ յատուկ գիծեր՝ նոյն կենցաղէն:

Հսու ալ, բանաստեղծը ցաւ և կարեկցութիւն միայն ունի իր «ինկած քոյրերուն» համար:

Տոփա՛լ, ինչո՞ւ չե... Բայց աչե հեռու,
Քուրցի մը նման վաճառուի՛լ իրլու՝
Այն ապուժին որ դրամ ունի տալու...

Վա՛խ, եղրե՛ր, եղրե՛ր. Մեր պի՛ղծ, լեղիեղո՛ւկ
Կեանիին զրկուած ծաղիկներն են դուք...
Մարդկութեան փա՛ծ բոհին նետուած բո՛ւմ...

Այսպէս, բանաստեղծին քնարը միայն անձնական վիշտերու և բաղձանքներու նուիրուած չէ. ան՝ կրցած է դուրս գալ պոլսական բանաստեղծութեան անհորիզոն ու սահմանափակ շրջանակէն ու լայն բանալ իր աչքերը կեանքին վրայ. ան՝ խուլ չէ աշխարհի ցաւի և ուրախութեան աղաղակներուն, որոնք, այսպէս, կու գան արձագանգել իր քնարին վրայ: Սեւակ, ընկերային անհամայէ. մեկուսացած չէ վղոսակը աշտարակի մը ազնուական ու եսասէր բարձրութեան վրայ, հոն իր եսին հաճոյքներուն միայն անձնատուր ըլլալու համար: Բանաստեղծը կը զգայ, ինչպէս անհատներուն՝ նոյնպէս և զանգուածներուն վիշտը. ան՝ կը տեսնէ կեանքի անիրաւութիւններն ու կը իսարանէ զանոնք: Տկարներուն, զրկուածներուն երգիչն է ան, և արգահատանք ու զայրոյթ միայն ունի ամէն կարգի տիրապետողներուն՝ և անոնց բունութիւններուն հանդէպ: Սեւակի քնարը անձնական, ազգային ըլլալով հանդերձ, էապէս համամարդկային է նաև:

Բանաստեղծը ինքն ալ ուխտաւորներէն մին է համամարդկային երջանիկ երազի մը, որ բոլոր ազնիւ հոգիներունը եղաւ: Քերթով, վիպասան, հրապարակագիր, հրապարակախօս, լեգէսններ կը կազմեն, որոնք դարերէ ի վեր հետամտած են ու կը հետամտին, ընկերային աւելի երջանիկ կարգ ու սարքի մը, աւելի արդար ու աւելի վսեմ իտէալի մը իրականացման:

Ու ինչքա՞ն չունչ չսպասեցաւ, ինչքա՞ն արիւն չթափեցաւ, ինչքա՞ն կորով չմաշեցաւ ի խնդիր մարդկային երջանկութեան երազի մը մզուած պայքարին մէջ:

Արդարութիւն, հաւասարութիւն, ազատութիւն, մարդոց միշեւ աւելի՛ երբայրական, աւելի՛ իտէալ կապ մը, ասոնք բոլորն ալ ի վերջոյ երբ կը բախին կեանքի կարծր փորձաքարին, կը գառնան վերացական արմէքներ միայն, ու դժբախտաբար, գրեթէ միշտ, կեանքը չի վաւերացներ այն, ինչ որ մաքուր խղճմատանքն ու բանականութիւնը կը պատկերացնին: Այսպէս ըլլալով հանդերձ,

կայ հեռանկար մը աւելի արդար ընկերային պայմաններու, որոնց հասնելով մեծապէս սահմանափակած պիտի ըլլանք կեանքի չարիքները. ու անհաւասարութեան, անարդարութեան վիճը մեծ չափով մը պիտի նեղնայ, առանց բոլորսվին լեցուելու, առանց անհետանալու: Այս է ձշմարտութիւնը և չենք կրնար նկատի չառնել զայն, ընկերային շատ մը խնդիրներու և վէճերու լուծման ձրդաելու ասեն:

Բացարձակը գոյութիւն չունի ոչ միայն անտեսական, քաղաքական հարցերու վերաբերմամբ, այլ պարագան նոյնն է մանաւանդ բարոյականի հարցին շուրջ: Վէճ չի վերցներ այն, թէ վերացական աշխարհի մը մէջ կառուցուած ու գրքերու մէջ առաւել կամ նուազ յաջողութեամբ բանաձեւուած բարոյականը գրեթէ միշտ ժխտումն է անոր, որ ձեւ ու մարմին կ'առնէ կեանքի հետի հետ պայքարին մէջ, ուր մարդկային անսանձ կիրքերը իրար կը հրմշտկեն, կ'ընդհարին իրարու, ստեղծելով ապրող ու գործող, միս ու արիւն ունեցող մարդուն բարոյականը, որ գրեթէ միշտ, հիմնուած է անձնական, խմբական կամ դասակարգային շահու կամ նկատումի մը վրայ: Այսպէս, քանի շահերը կը բազմանան, այնքան ալ կ'աւելնայ բարոյականներու թիւը: Ասկէ վէճը, որ կայ ու կը մնայ զանազան բարոյական հասկացողութիւններու միջև: Ու պահօնական բարոյականը կը դառնայ այն, որ աւելի մեծ տանու մը, աւելի մեծ ոյժի մը կրինած է: Անկէ անդին եղածները առաւել կամ նուազ չափով կը դառնան անբարոյականութիւն յաչս օրէնքին՝ որ սյժովին խօսքն է՝ և յաչս հակոտնեայ շահերու ներկայացուցիչներուն:

Մ Ա Հ Ո Ւ Ա Ն Մ Դ Զ Ա Ի Ա Ն Զ Բ

Առանց նոյնիսկ խոր պրատումներու, հարեւանցի ակնարկով մը, կարելի պիտի ըլլար՝ Սեւակի գրականութեան մէջ, հաստատել ներկայութիւնը մահուան մղա-

ւանջին, մահուան մտահոգութեան, որ ամէն տեղ կը յայտնըւի կարմիր դիմի մը պէս: Բացի այն բանաստեղծութիւններէն, որոնց անմիջական տուարկան մահուան գաղափարն է, բանաստեղծին միւս ստեղծագործութիւններուն մէջ ալ միշտ կը զգաս մահուան շունչը: Ամէնէն երջանիկ պահերուն խկ, մութ ճակատագրին ու մահուան ստուերը իր թեւը կը բանայ, մթնցնելով ըոլոր գոյներն ու լայները և պտացնելով մեղ՝ խորհրդաւոր մթնշաղի մը մէջ:

Այսպէս են մասնաւորապէս այն երգերը, որոնք զուտ անձնական խորք ունին ու մեղի հաղորդակից կ'ընեն բանաստեղծին ներքին ապրումներուն, անոր եսին մտերիմ հոգերուն:

Ծխուր կամ ուրախ պատրուակ մը, որ զգացումներու վեղում մը կը ստեղծէ բանաստեղծին մօտ, միշտ կ'աւարաի մոայլ վերջաբանով մը և ամէն տեղ անոր դէմ կը կենայ մահուան կմախքը, հերաթափ գլխով, ակռալիկ ու նաև փորուած աչքերով... Այս բանաստեղծը անդենական կեանքի մը հաւատքը չունի և անմահութեան յոյսը, զոր կրօնները կը չնորհեն մեղի, բարի սուտ մըն է միայն, թեթեւցնելու համար մեր հոգեվարքի պահը, տանելի ընելու՝ կեանքին բաժնուելու վիշտը:

Սեւակի հոգին կը տիրի, երբ կը տեսնէ, թէ իբրև ամէնէն տեւական խմաս, կայ և գոյութիւն ունի մահը միայն: Բանաստեղծը մարդատեսց մը, յոռետես մը չէ. կեանքի գդգոնութիւններէն ու առապանքներէն չի ծնիր իր «յոռետեսութիւնը», այլ կեանքին շատ կապուած ըլլալուն, աշխարհը շատ սիրելուն համար է որ չի կրնար վանել իրմէ մահուան գաղափարին յաճախանքը:

Կեանքը քաղցր է. բնութիւնը գեղեցիկ, տիեզերքը անսահմանօրէն խորհրդաւոր ու գերող: Ան՝ կ'ուզէ ապրիլ կ'ուզէ անյագօրէն վայելել այդ ըոլորը, կ'ուզէ հաղորդակից ըլլալ անոնց գաղանիքին ու գեղեցկութիւններուն, բայց կը զգայ, թէ իր գոյութիւնը վաղանցուկ

է, ասոր համար ալ կը տրտմի ու միշտ վառ կը պահէ
ինչպէս իր՝ նոյնպէս և մեր տեսողութեան առջև մահուան
դժիսեմ պատկերը, դասական գերանդին ձեռքին մէջ...

Իր սիրոյ երգերէն սկսած, մինչև բնութեան տեսա-
րաններուն, չնչաւոր ու անշունչ արարածներուն նուի-
րած բոլոր քերթուածներուն մէջ, Սեւակի հոգիին վրայ
քաշուած է ազնուական արտմութեան մը ծանր քօղը:
Մահուան գեղին մատը, ամէն պահու, իր ցուրտ ներ-
կայութիւնը կը զգացնէ, Սեւակի չէնչող, ուրախ-զը-
ւարթ, կենսապաշտ, ապրիլ ու վայելել գիտցող մարդու-
ծիծուն պատկերը դնելով դորշ մշուշի մը ետին:

Ու ատրօրինակ թող չըլլայ, երբ ըսենք, թէ երբեմն
ամէնէն մոայլ ամէնէն յոռեանս, ամէնէն արտում բա-
նաստեղծութիւններու հեղինակները, կեանքի մէջ եղած են
մարդոց ամէնէն զուարթներէն, ամէնէն արեւոտներէն:

Այսպէս է մեր յոռեանսներէն, լաց ու չիւանի եր-
գիչներէն Աւ. Խահակեանի պարագան. այսպէս էր ե-
րիտասարդ ու դժբախտ աղան՝ Խորայէլ Տիրունին, այդ-
պէս էր նաև Ռուբէն Սեւակ: Եւ ընդհակառակը, չեմ գի-
տեր թէ ո՞ւրկէ կը պահեմ տպաւորութիւն մը, որուն հա-
մաձայն, մեր երգիծաբանութեան վարպետը՝ Յ. Յ. Պա-
րոնեան եղած է ամէնէն տիսուր հոգիներէն մին. այն
Պարոնեանը, որ սերունդներ խնդացուցեր է ու կը շա-
րունակէ ինդացնել...

Սեւակ, Մահը կը տեսնէ ամէնուրեք. կը տեսնէ իր
հոգիին ու նաև բնութեան մէջ: Ցնծուն Մահը, (Հայ Գրա-
կանութիւն, Իդմիք, Գ. Տարի, թիւ 5) երգ մ'է, որով քեր-
թաղը կը հարցափրձէ երգելով դէպի Մահը վաղող վտակը:

Քերողն ըսաւ.— «Անո՛յ վրտակ,
Եփուրու տակ, նիւղերու տակ
Ուր կը վազես անըրպատակ...»
Վարդեր կուլան ջուրիդ վերեւ
Սեղեր կուտան ենց բիւր բարեւ
Քե՛զ կը կանչեն ծաղիկ, տերեւ...

Լուսնակի ցոլքը ծոցդ առած,
Դաշտերու մէջ լայնատարած
Ուր կը վազես դուն ըուարած...

Կեանիկդ արդէն կարն է, ա՛լ վրտակ,
Մի՛ մի՛ վազեր ծովն անլատակ
Պիտի բաղէ ենց ալեաց տակ...

— Վտակն ինձեց.— «Թող անդադրում
Վազեն ջուրերս. մի՛ մի՛ տրում
Արցունիկ կարեր անոնց սրում...

Թո՞ղ, որ երգեմ լուսն ու մուրին.
Ի՞նչ փոյք քէ մահն է բայլ մանդին,
Ես սիրահար եմ մարմանդին...»

— Ու մինչ ենրբողը կ'երազեր
Լալով, վտակը եռուզեն
Երգով իր Մահը կը վազեր...

Բանաստեղծը Մահը կը տեսնէ ամէն տեղ, ամէն
վայրիկեան ու չի կրնար ձերբազառուիլ անոր կապանք-
ներէն, որոնցմով շղթայուած ու կաշկանդուած է իր
մասնալութիւնը: Մահը, ստուերի մը պէս կը նետեւի
քերթաղին ու միշտ կը զգացնէ իր ներկայութիւնը: Դաշ-
տին թէ գաշտագեանին մէջ, կանաչ մարդերուն գիրիը,
լուսուիայլ վտակի եղերքին թէ վարդերու զգլիսիչ բու-
րումներու մաերմութեանը հետ, մահը միշտ ներկայ է:
Ան՝ իր շուքը կը պացնէ մանաւանդ այն տաեն, երբ
բնութիւնը իր անշունչ իրանը կը ծածկէ ձիւնի պատան-
քին տակ:

Ձիւնին քերթուածը (Նաւասարդ, նոր շրջան, Ա. Հա-
տոր, պրակ Ժմբ.) մահուան մեղեղի մ'է, երգուած՝ բա-
նաստեղծին հոգիին մէջ: Բանաստեղծին, որ անման ըլ-
լալ կարծեց, սիրեց ու լացաւ, որ սրաէն ջաներ վառեց,
բայց խաւարն ինկաւ ու խափանեց, որ սրաէն վարդեր
ու ծաղիկներ ծաղկեցուց, բայց ձիւնն եկաւ ու պատանքեց:

Երգը մեռաւ որբներուս.
Միայն մա՞ն կալ, կաղկանձի՛ւն.
Ներէ ծաղկող ծիւերուս,
Ճերմակ Ոչինչ, ճերմակ Զիւն...

Ներէ՛ սրփի իմ անահ,
Անուրջներուս վաղանցիկ.
Ճերմակ Ասոււած, Ճերմակ Մահ,
Զի դո՛ւ ես լոկ գեղեցիկ...

Բանաստեղծը, ձիւնի խաղաղ և համատարած պատուիքին մէջ կը տեսնէ նոյնինքն մահը ու գիտէ թէ սէրն ու ժպիտը կը մեռնին, «կեանքը քրքիջ մ'է հապիտ» ու իրեւ գերազոյն իրականութիւն մահը միայն կ'ապրի, ան միայն անմահ է... Սեւակ հաւատաց բուրումնաւէտ վարդերուն, սիրոյ և գեղեցկութեան տեսիլներ ունեցաւ և ինքզինքը հին հին դարերուն Աստուածը կարծեց, բայց, ի վերջոյ, իր աչքերը բացաւ մահուան անդունդին վրայ.

Կարծեցի գաղջ հովն ըլլալ,
Հովին ըլլալ սիրերգակ,
Ասդերուն բոցը գողնալ,
Ըլլալ անմահ արեգակ...

Դուրեանական շունչով այս առղերը կը պատմեն խոսվքը բանաստեղծին՝ ի վերջոյ անզօր ու համակերպող, հաւատարիմ ու հպատակ՝ մահուան թագաւորութեան... որովհետեւ՝ շատ երազներ ունեցաւ, շատ բաներ «կարծեց», ու ինքզինքը գտաւ վախճանական միակ ձշմարտութեան մը, Մահուան առջեւ:

Սեւակ, անմահութիւնը իր մէջ չգանելով, կը կարծէ երբեմն զայն անսնել բնութեան մէջ, անշունչ և անհողի իրերուն, բոլոր չհասկցուած բաներուն մէջ: Ան՝ օր

մը դիտած էր վտակին վաղքը դէպի մահ, որ ունկնդիր եղած էր ծառերուն, շիւղերուն, ձիւղերուն ու ծաղկներուն պաղատանքին, կանչա՛ծ էր մահուան գացող վտակին ետեւէն, այժմ՝ նոյն ջուրի երջանիկ հոսանքին մէջ կը տեսնէ անմահութիւնը, կը նախանձի ու երանի՛ կու տայ:

Երնէ՛կ, ջուր բանաստեղծութիւնը (Լոյս, թիւ 23) աւազո՛ւմ մ'է բանաստեղծի կեանքին, մարդկային կեանքի վաղանցութեան: Սեւակի մէկ ողբն է ան, իր նախասահմանեալ ձակատագրին համար. բանաստեղծին համար, որ օր մը, հիացիկ աչքերով ալ պիտի չդիտէ բնութիւնը, պիտի չկրնայ պատմել ծաղիկներուն մէրը ջուրերու յստակ հայելիին վրայ և ուռենիներուն խորհրդաւոր համբոյրը՝ ալեակներու փրփրոտ շրթունքին, լուսնի լոյսին տակ: Այս բոլորը պիտի մնան. վաղող ու կարկաչող ջուրը պիտի մնայ իրեւ բոլորին վկան ու ինքը՝ քերթողը՝ հոն պիտի չըլլայ...

Երնէ՛կ մեզ, վտա՛կ, մեռնիլ չունիս դուն.
Արցունիկ մարմինը կը վարես անվերջ,
Գիւերներու մեջ միայնակ արքուն,
Անսկի՛զը, անվերջ, վտիս փոսիդ մեջ
Կ'երգես. Երնէ՛կ, ջո՛ւր, վախնան չունիս դուն...

Բայց, բանաստեղծը գիտէ, թէ սերունդները իրարու կը յաջորդեն, քնարները ձեռքէ ձեռք կը փոխանցըւին, նորերը կը ժառանգեն իրենցմէ առաջ եկածներուն վիշտն ու ծիծաղը, չարն ու բարին, երազն ու արցունքները.

Երբ այս տողերը մրտող նիմար
Ջեռեկն օր մը լո՛կ պուտ մը հող ապրի,
Ուրիշ ենրբող մ'ալ ինձի չափ լիմար՝
Պիտի գայ հարկաւ երգերդ վայրի,
Յանգի, չափի տակ առնելու համար:

Ու մինչ քերթողները պիտի երգեն, վասակը, կեանքոս ու զուարթ, կարկաչելով, հեգնելով մարդուն արուեստն ու կեանքը, պիտի շարունակէ իր ճամբան, իբր «անմահութեան գետնաքարչ սառւերը», որ մեռնի չունի...

Մահուան շունչով օծուն, գեղեցիկ, և Տէմիրձիւ պաշեանական թոխքով ու մեծվայելչութեամբ բանաստեղծութիւն մէ Մեծ Ասուածը, (Հայ Գրականութիւն, իղմիր, Ա. Տարի, թիւ 10), որով բանաստեղծը, հրաշտափու տիեզերքն ու բնութիւնը ասրիողելէ, անոնց գեղեցկութիւնները ոգեկոչէլէ յետոյ, կ'անդրադառնայ մարդէակին թշուառութեան և անկարութեան, իրապէս ներշնչուած և ժուժկալ տողերով։

Տիեզերքի անհունութեան և անմահութեան դէմ առ դէմ կեցած է մահկանացու մարդը, տկար և տիուր։

Դեղեցիկ են Աստուծոյ ջտւերը, հողերը, երկինքը. բանաստեղծը զանոնք մի առ մի, ամէն մէկը իր անձառելի գեղեցկութիւններով, կը ներկայացնէ Աստուծոյ, որուն առջե կը հանէ մարդն ար հակադրութիւնը այդ բոլորին...

Ահա՝ Մարդերդ։ Ահա Մարդերդ ալ Ասուած, Տիուր իիւերն այս հրաշագեղ աշխարհին. Թափառական, վաղորդայնն ընկնուա՛ծ, ձղին, բռուա՛ռ, հողին կառչած, ախտագին։

Հակատագրին մտակին տակ խելայե՛ղ, Անոնք կուլան ու կը վազեն մտացի՛ր. — Իրենց նակին վրայ Մահուան զիրն անեղ — Անոնք զոր Դու՛ւ պատկերիդ վրայ ձեւեցի՛ր...

Եւ այս բոլորը անոր համար, որ աիեղերական անմահ հրաշակերտին մէջ, ստեղծագործութեան հրաշալիքը՝ Մարդը՝ կը մտայ մահկանացու։

Մէջը բումները Սեւակի բանաստեղծութիւններէն կրնան բազմանալ, եթէ ուղենք հոս արձագանգը ըլլալ այն բոլոր գրութիւններուն, որոնց մէջ բանաստեղծը տրտմած է մահուան արտմութիւնով։

Իր Զիասկուածները շարքէն, հրատարակուած Ազդակի մէջ, Պիտի մեռնի հնչեակը, գեղեցիկ պատկեր մ'է գաղթող թուզունին, որ տեղ չհասած, ծովին անսահման տարածութեանը վրայ դատապարտուած է մեռնելու։

Քանի որ խօսքը ըրինք այն շարք մը բանաստեղծութիւններուն, հնչեակի տիպարով, որոնցմէ հինգ հատ կը գտնենք հրատարակուած Ազդակի Ա. Տարիի թիւերուն մէջ*), ըսենք թէ այդտեղ բանաստեղծը կը ներկայանայ աւելի խնամուած և ժուժկալ արուեստով մը, և ուր կը տեսնենք զգացումի մարդը կարեւոր չափով մը տեղի տուած մտածող ու խարհողածող մարդուն։

Զիասկուածները շարքին մէջ, Սեւակ, յաճախ սէմպուի մը կամ այլաբանութեան մը միջոցով, տուած է ընկերային ու մարդկային թիւերութիւններու կամ տկարութիւններու ձաղկումը, ինչպէս նաև խորհրդածութիւններ, որոնք ծնունդ կ'առնեն մերթ ներքին ենթակայական, մերթ արտաքին առարկայական դրդիչներէ։

Կեանքի ու մահուան տոեղծուածի մտսին Սեւակի մտածումները ամբողջացնելու համար, տանք մի քանի հատուած Մարդերգութիւնն, ուր կը վերլուծուի կեանքի ու Մահուան գաղափարը։

Ահա, Մարդերգութիւն քերթուածին (Կարմիր Գիրք) Գիւղական եկեղեցիին մէջ գլուխին Դ. հատուածը, ուր Սեւակ կը բերէ մեզի իր մտածումները հանդերձեալ աշխարհի մասին, որուն նկատմամբ իր հաւատքը մոլա՛ր է։

Ու դուք, ո՞վ Հօրաս, Զենոն ու Վոլքեր Ի՞նչ որ ալ ըլլալ՝ երկինն իֆ դեռ. Մինչ լիսուն հազար այս տարի և որ

*.) Հայրը, Վերջին Արքան, Պիտի մեռնի, Զղչիկը։ Ա. Ա.

Անդրւլ կը դառնայ աշխարհն ալեւոր՝
Հաւատացեր են մարդերը բոլոր:

— Բաքէ՛, հակառակ հաւատիս մոլար,
Մաղրել չի գիտաւ բնաւ իմ նոզին,
Տանա՛ր մ'րլլա՛յ այն ներանոս բազին,
Քար-քար աւերակ սիւներ Քառնաքին
Հրապառ Պարսիկ բըլուր բոցագին,
Բուր Սիալիլ, Հնդիկ էլլօրան,
Ասորեան հարիւր-զօնեան հին խորան,
Կամ երիտոնեալ պերն եկեղիցին...
Հոն մարդերը Մեծ-Յոլոր դարբնեցին...
Ու հո՛ն — զլխարկները բացէ՛ք վեհերուն —
Գերեզմաննոցն է կենդանիներուն...

Բանաստեղծին համար, հակառակ իր թերահաւատու-
թեան, հաւատաքի վայրը ծաղրի առարկայ չէ, որովհետեւ
իրական թէ ոչ, սրբատեղի մը այն վայրն է, ուր մար-
դիկ, անդրաշխարհային կեանքի մը մեծ յոյսը դարբնե-
ցին ու անով մխիթարուեցան: Եկեղեցին բանաստեղծին
համար է նաև,

Զորս պատերու միջ անհուն մը խորին,
Ուր ծեր զեղուկներ մեռնի՛լ կը սովորին...

Եւ ի՞նչ է կեանքը. — առեղծուած մը, զոր Արեւ-
մուտքը լուծել կ'ուզէ թուանշաններով, կ'աշխատի ման-
րադիտակի տակ դնել հոգին, փորձի զարնել երկինքն ու
Աստուածը, պահելով խրոստ կեցուածք մը: Անդին՝ Ա-
րեւելքը, իբրև հակադրութիւնը Արեւմուտքին, կ'երազէ

Ա՛յս, որովհետեւ ինչ որ ալ ըլլաք,
Գլուխնիս երկինք, ոտերնուս տակ հող,
Այզին ու ցայզին միջեւ տատանող
Օրորոցներ ենք... Ու ինչ որ անէ՛ջ
է, պիտի շիջի շիրմին մուրին միջ...

(Կարսիր Գիրքը, էջ 52)

Եւ գուցէ մեր երազող նախնիքն ու Արեւելքը իրա-
ւունք ունին, երբ յառաջդիմութեան մեքենային հեռու-
էն է որ կը նային...

— Ինչո՞ւ տապէլ. չի՞ որ ամենին ալ,
Ումանք հեւ ի հեւ, ու ոմանք դանդաղ,
Անվրիպօրէն պիտի հասնին Մահ...
Կեանին այս է. միւս սուս սուտի ետեւէ.
Մեկը հազիւ թէ միւսին չափ տեւէ...

(Կարսիր Գիրքը, էջ 54)

Քերթողը կը գեղերի կեանքի ճամբուն վրայ, ու
ափ մը փոշի կ'առնէ, ուր ամբողջ դարերու պատմութիւ-
նը կայ, պայքարներ, յաղթանակներ ու պարտութիւն-
ներ. անցնող սերունդները հոն են իրենց փառքով, ի-
րենց ամօթանքով, հոն են արքանները իրենց ոսկի, բե-
նեղ ու աղամանդ պերձանքին մէջ, զէն ու զարդով, հոն
են նաև ածիլուած գլուխներով գերինները իրենց թշուա-
ռութեանը մէջ: Ափ մը հողը կրցած է պարտկել այս բո-
լորը, ամբողջ համաշխարհային կեանքը՝ Մահուան կնի-
քին տակ:

Մարդերգուրին քերթուածին վերջին գլուխը մանա-
ւանդ, Գիւղատան զերեզմանատան միջ, կը պարունակէ ի-
րազէս ապրուած հազորդական և իմաստուն էջեր, զորս
մարդ հաճոյքով կը կարդայ: Աւելակի հեգնական ժպիտը
պայծառօրէն կը տարածուի այդ էջերուն վրայ, սրամիտ
խորհրդածութիւններով: Իր գրչին տակ, իր սկեպտիկ
նայուածքին տակ, կը փշրուի Յոլոր, անզօրներուն միակ
ապաւէնը. գիտութիւնը, ինքն ալ, կը դառնայ ուրիշ տե-
սակի հաւատք մը, նոյնքան անզօր՝ ինչքան կրօնական
հաւատքը: Կը փլչի սիրոյ անդրին ալ: Այս բոլորին վրա-
յէն, իբրև ամէնէն իրական և դաժանօրէն չօշափնլի, մե-
զի կը նայի Մահուան մթին աչքը, անկարեկիր, սարսա-
փելի և ամենազօր: Քերթողը գերեզմանատան մէջն է.

այցելած է Գիւղական եկեղեցին, անսամբի քափօրը, անկէ դուրս ելած է, Գիւղական նամբուն վրայ, որ կենացի նանապարհն է, ու այժմ գիւղական գերեզմանատան մեջ է, նստած՝ շիրիմի մը վրայ, ականջ դնելու համար տապանաքարերուն տակէն հասնող ձայնին:

Ինկայ ու մտիկ քրի նզահար,
Զայնի մ'որ քարին ներքեւ կը դողար —
— Ե'ս եմ, ե'ս եմ, ես եղբա՛յր, ես ո՛յր.
Ե'ս տիեզերքին հսկայ ա՛չքը կո՛յր.
Ե'ս սկիզբ եւ վերջ, երախ ու արգանդ.
Ե'ս վի՞ն անյատակ ու ծոց արգաւանդ.
Ես ա՛յն եմ որ քեզ ծնաւ, նաեւ ա՛յն
Զոր պիտի ծրնիս: Ես ձայն լուելեայն:
Ե'ս օրինուրիւնն եմ, բարիքը վերջին,
Ես այն եմ որմէ ամենի կը փախչին
Եւ որմէ փախչիլ չի կա՛լ: Հաւասա՛ր
Ներուևն եմ անոր որ ինձ կը յուսար,
Անո՞ր որ հեզենց զիս առանց խղճի,
Ամենուն ալ վրայ իմ մարզը կ'անի...
Մանկաղս ո՞վ պիտի հանբուրեր անա՞ն...
— Ինձ Աստուած ըսին, իմ անունս է Մահ...

Ահա թէ ինչպէ՛ս կը վերջանայ Մարդերգութիւնը:
Մահը, Սեւակի համար, կը հանդիսանայ ամէնէն իրական և գերազոյն իմաստը: Մահը ինքն է մեր ծակատադրին միակ աէրը ու ի վերջոյ բոլորը պիտի դիմեն անոր գիրկը, ուր տեղ կայ բոլորին: Հաւատացեալ անհաւատ, գիտուն, ոամիկ, ամէնքին համար բաց է Մահուան հիւրընկալ դուռը, ուրիէ ներս մոռացութեան քօղը ծանրօրին կ'իջնէ, անսկիզբ ու անվախճան մեծ լոռութեան մը մէջ ընկլուզելով կեանքի ամէն երեւոյթ:

Ա. Պ Զ Ա. Կ Ա. Դ Ի Ր Ը

Տասն և հինգ բժշկական-առողջապահական պատմը-լածքներ կը կազմեն ն. Սեւակի Բժիշկին զիրեկն փրցուած էջերը. պատմուածքներ, որոնք նախապէս, 1913-1914ին, հրատարակուած էին Ազատամարտ օրաթերթին մէջ ու միայն 1925ին էր որ գրքի ձեւով լոյս ընծայուեցաւ, Սեւանիկի Գողթան գրատան կողմէ:

Այս պատմուածքները գրուած են ժողովրդական, յատակ ու ապաւորիչ ձեւով մը, որով ընթերցողը հաճոյքով ու մէկ շունչով կրնայ կարդալ զանոնք:

Ո. Սեւակ, իբրև բժիշկ, ուղեց իր գրիչը ի սպագնել ժողովուրդի առողջապահութեան, ուստի, Բժիշկին զիրեկն փրցուած էջերով, հետամուտ եղաւ հիւանդութիւններու և ախտերու հանդէպ, ընթերցողին մէջ ստեղծել ու խորացնել գարշանքի զգացումը: Զիլինկիրեան ըրաւ ասիկա իր նախորդներուն և ժամանակակիցներուն անծանօթ համբով մը: Գիւղական, առողջապահական չոր խրատներ չտուաւ, բան մը, որ յաճախ չի կարդացուիր ժողովուրդին կողմէ, այլ աշխատեցաւ ամէնէն կծու և լեզի զնդահատները հրամցնել ուկիզօծ ու շաքարեղին կեղեւի մը տակ: Հեղինակը յաջողեցաւ իր փորձին մէջ ու ատենին՝ իր այդ սեռի գրուածքները փնտուեցան ամէնուն կողմէ. գրուածքներ, որոնք թէ՛ քիմքը, երեւակայութիւնը կը չոյէին և թէ սնունդ կու տային բանականութեան, հսկելու համար մարմնին տկարութիւններուն և պաշտպանելու համար զայն ժառանգական թէ այլ ախտերու դէմ:

Ազատամարտի մէջ Բժիշկի զիրեկն փրցուած էջերու հրատարակութեան առթիւ, թերթին խմբագրապետն ու հայ հեքեաթին վարպետը՝ ն. Զարդարեան, նամակով մը, ի միջի այլոց հետեւեալ գնահատական տողերը կը գրէր Սեւակին.

«Նսորհաւորութիւններս այն զմայլելի ձեւին հա-

մար, որով կը գրէք ձեր Բժիշկի հջերը։ Զէք կարող երեւակայել թէ որպիսի՛ խանդալառ ընդունելութիւն գտած են անոնք ընթերցող հասարակութեան մէջ, թէ՛ հոս և թէ արտասահման։ Ասիկա նախ կ'ասկացուցանէ այն անտարակուտելի գրական ճարատարութիւնը, որով կը գրէք ձեր յօդուածները, քերթուածի մը չափ թրթուան, երկրորդ՝ մանկավարժական այն մեթոսը, որով հիւանդաւթեանց սարսափն ու գարշանքը կը ներշնչէք, առանց խրատի ու քարոզութեան հին պանալ մեթոսին և երրորդ՝ այն որ, ափսո՞ս, այնքան առասպանք կայ մեր հասարակութեան ծոցն ալ ու ա՛յնքան հիւանդ, ա՛յնքան վիրաւոր»։

Նոյն այս արձակ էջերուն հրատարակութեան առթիւ, երդիծաբան Յ. Ալիքիար, հumoristique նամակով մը կը գրէր Սեւակի։

«Ով ըլլանիդ չեմ գիտեր, բայց կայնեցէք որ ձեզի ըսեմ թէ ի՞նչ էք։ Զգացումներու փափկազգաց նկարիչ մը, լեզուի ըստը մը և բառին ամբողջ ոյժովը՝ հաճելի դրագէտ մը։ Գրական նոր ճիւղ մը կը ստեղծէք, որուն վրայ հիացողներէն մէկը ներեցէք որ ես ըլլամ»։ (Ամենուն Տարեցոյցը, 1915 տարի)։

Բոլոր այս գնահատումներէն և բնորոշումներէն վերջն ալ, թիւեկին զիրքին փրցուած էջերը, մեալով հանդերձ ընթերցանութեան համար հաճելի և օգտակար նիւթեր, անոնք այնու ամենայնիւ գուրս կը մնան գեղեցիկ արուեստին սահմաններէն, որուն համար ալ կը բաւականանանք արձանագրելով միայն ընդհանուր ապաւորութիւններ։

Ա. Ր Ո Ւ Ե Ս Ց Ա. Գ Է Տ Հ

Յ. Սեւակի քնարը, ինչպէս տեսանք, բազմալար է. ան՝ երգած է սիրոյ վիշտն ու անձնական արտամութիւնները, իր հոգեկան աշխարհին անձկութիւնը։ Ան՝ երգած

է ցեղին, հայութեան, առասպանքը և անոր ողբերգական ձականագիրը, հայրենի երկիրն ու աւելակները, մեր պատմական անցեալն ու ներկան, գլխաւորաբար կանգ առնելով մեր կեանքի արիւնոտ, ողբերգական տեսութիւններուն վրայ։

Անձնական և ազգային վիշտերէ ու ցաւերէ զատ, բանաստեղծը հաղորդակից է նաև մարդկութեան տառապանքին, ուստի, իր քնարին վրայ ըմբստ ու դժգոն շեշտեր կը դանենք ընկերային անարդարութիւններու և անհաւասարութիւններու մասին։

Սեւակի իտէալն է անձնական, ազգային և համամարդկային աւելի երջանիկ պայմաններու ստեղծումը. ան՝ կ'ուզէ աշխարհն աւեսնել աւելի խաղաղ, աւելի իմաստուն, աւելի արդար ու մարդիկը՝ աւելի եղբայրական, աւելի ազնիւ։

Այս բոլորը կը կազմեն Սեւակի գործին խորքը։ Բայց որպէսզի վերոյիշեալ բոլոր նիւթերը, որոնք իր դրչին տակ կ'իյնան, արուեստի գործ մը ձեւացնեն, ու ատազ չըլլան հրապարակադրական յօդուածներու, անհրաժեշտ է դիտնալ, թէ բանաստեղծը ի՞նչ չափով կրցած է զեղեցիկին աւազանին մէջ մկրտել ու օծել զանոնք նուիրական միւռոնով, լոյսով, գոյնով, բոյրով, երաժշտականութեամբ և խորհուրդով՝ բաներ, որոնք արուեստագէտ երանգապնակին նիւթերը կը կազմեն և որոնց գործածութեան գաղտնիքը ամէն մահանացուի արուած չէ։

Շա՛տ են խնդիրները, անձնական թէ անանձնական, որոնք կ'իյնան մարդկային մտածողութեան կարկինին տակ։ Մեծ է թիւը անոնց, որ պաղարիւն դատողութեան մը նժարին մէջ, կը կշռեն ամէնէն ծանր արժէքներն իսկ, աշխատելով զանոնք վերածել թուաբանական տարագներու, բայց քիչ են անոնք, որ մաքի լոյսին հետ, հոգիին լուսարձակն ալ կրնան գործածութեան զնել, երեւան հանելու համար թագնուած ճշմարտութիւնը, ու

կը ներկայացնեն զայն մեղի աւելի հրապուրիչ, աւելի
ներշնչող, աւելի համագրական ու հաղորդական կերպա
րանքով մը: Բանսատեղծը, հոս այլեւս դասող մը միայն
չէ, այլ տեսանող մը, որ կը ձգտի թափանցիւ աշխարհի
խորհուրդին, որ հոգիին աչքերովը կը ճգնի տեսնել ան-
տեսանելին, և անշունչ իրերուն մէջ իսկ դանել ապրող
իմաստ մը, անձանօթ սարսուռ մը:

Այս կերպ միայն բանսատեղծը կը դադրի ըլլալէ
անձ մը, որ ամէնօրեայ իմաստութիւններ գրի կ'առնէ,
օրաթերթերու սիւնակներուն մէջ, յօդուտ խանութին
ու խոհանոցին հաշիւներուն կամ՝ դասակարգի մը շահե-
րուն:

Սեւակ, իրերուն վրայ կը նայի պայծառ ու ներող
նայուածքով մը, ու իր հոգին, իր սիրաը, էապէս ազատ
են ամէն նախապաշտումէ, ամէն պայմանաւորումէ:
Իր ազգային կամ համամարդկային խորքով գրութիւն-
ներուն մէջ իսկ, ուր արտաքին ազդակներու ոյժը ան-
խուսափելի է, ուր անօթութեան և մահուան ազաղակնե-
րուն բոցը կը փրփրի կարմի՛ր պղպջակներով, հո՛դ իսկ
բանսատեղծին մաքուր խղճմանքն ու գիտակցութիւը
չի մթներ և ամէն բանէ առաջ նկատի ունի ապագան,
վախճանը, վաղը, որուն կը դիմէ տառապած մարդկու-
թիւնը: Բանսատեղծը, վաղուան արեւին համար, պատ-
րաստ է մոռնալու այսօրուան մէկն ու մշուշը, անձրեւն
ու կարկուալը, միայն թէ այդ վաղը ծագի, այդ վաղը՝
դայ, ինչքան կարելի է չուտ, արդարութեամբ ու խա-
զագութեամբ:

Սեւակի արուեստը ունէր ամէն հիմնական տարր,
դէպի կատարելութիւն աստիճանական յառաջացումի մը
համար: Բանսատեղծը ունի մաքի յակութիւններ ու ա-
ռաւելութիւններ, մշակած նիւթերու շուրջ բաւարար ծա-
նօթութիւն, դատելու պայծառ նայուածք, երեւակայու-
թիւն մը, որ զգալու և տրամաբանելու կարողութիւն-
ներուն քով իր համեմատական չափը կը պահէ:

Սեւակի ամէն մէկ քերթուածը, գրեթէ միշտ, ա-
մուր հիմք մը ունի, որուն վրայ կը շարուի չէնքը ու
կը պայծառանայ, կը գեղեցկանայ զգացումի ջերմու-
թեամբ ու երեւակայութեան ծաղիկներով:

Խորհրդապաշտ արուեստը իր կնիքը գրած է Սեւակի
շատ մը բանսատեղծութիւններուն վրայ ու մենք, յա-
ձախ կը հանդիպինք չաւարտած առղերու, կիսատ իմաստ-
ներու, որոնք մշուշի մէջ կը շարունակուին առանց վեր-
ջակէտի: Ով որ անսեր է մոտէնի արձանները, միշտ այն
տպաւորութեան տակ է մնացեր, թէ անոնք չաւարտած,
կիսատ մնացած գործեր են, մինչ արուեստագէտը տուած
է մեզի միայն այն, ինչ որ հականն է, մնացածը թողած
է գիտողին, որ ինքն աւարտէ իր երեւակայութեանը
մէջ...

Սեւակի համար, այս պարագան ճիշտ է միայն որոշ
քերթուածներու և որոշ հատուածներու համար, որովհե-
տեւ, դժբախտաբար, այս բանսատեղծին գլխաւոր թերու-
թիւններէն մին է անծուժկալութիւնը, որով յաճախ նայ-
նիմաստ առղեր ու տուներ կը յաջորդեն իրարու, տկա-
րացնելով, երկարելով ու ծոելով քերթուածին ողնաշա-
րը: Այս անժուժկալութիւնը իր հետ կը ըերէ ուրիշ թե-
րութիւն մը, որ սովորական ըլլալն է, բան մը, որ իր
կարգին՝ բանսատեղծութիւնը կը վերածէ արձակունակ
առղերու յաջորդականութեան մը, հարուածելով նաև ոճը:

Սեւակի լեզուին գալով, պէտք է ըսել, թէ ան ե-
րաժշտական է, ներդաշնակ ու քաղցրալուր: Բառերու
ընտրութիւնը միշտ կատարուած է խնամքով ու ճաշա-
կով, ու մենք, իր մօտ, չենք հանդիպիր բառդրքերու
հարստութիւնը կազմող, բրածոյ, այլանդակ ու ականջ
ծակող բառերու: Իր ոճը յաճախ կը սիրէ չիւկոյական
հակադրութիւններն ու անակնկալները, բայց հոս ալ եր-
բեմն այդ բանը կը դառնայ կարծէք արուեստական: Պատ-
մելու ձեւը, իր նախընտրած ձեւն է, մանաւանդ երկար
քերթուածներուն մէջ: Այս պարագաներուն, տեղ տեղ,

Յովին. Թումանեանի շունչին կը հանդիպինք, երբեմն՝
Մկրտիչ Աձէմեանին ու Ալ. Փանոսեանին, անոնց երդի-
ծական ստանաւորներուն երկարածիգ ոճին:

Հոն, ուր Թումանեանի շեշտը կայ, կայ նաև հայ
ժողովրդական բանաստեղծութիւններու հոդիին զարկը:
Այս բոլորէն վերջ, պէտք է ըսել նաև, թէ Սեւակի
ոճը, անոր արուեստը դեռ չէր գտած իր վերջնական,
կայուն տարազը ու իր զդայուն հոգին միշտ ենթակայ
էր նոր տպաւորութիւններու ներդործութեան:

Սեւակի բանաստեղծութեան գլխաւոր, իւրայատուկ
գոյնը ամէնէն աւելի կը պարաինք իր նուրբ հիւմօրին,
որմէ զուրկ եղած են մեր գրողները ու նորերէն միայն
Համաստեղն է, որ անկէ ազնուական ձառագայթ մը նե-
տած է իր գրական անդաստանին վրայ:

Փակելէ առաջ Սեւակի գրականութեան մասին մեր
խօսքը, ըսենք անդամ մ'ալ, թէ բանաստեղծին մտա-
հոգութիւններուն, անոր ապրումներուն գլխաւոր առանց-
քը կը գառնայ կեանի վաղանցութեան, մարդու մահկա-
նացութեան դժողովակ իրականութեան շուրջ: Իր տենչն է
անմահ ըլլալ եւ երջանիկ: Այդ իր բազմանքն է նաև ամ-
բողջ մարդկութեան համար: Բայց Սեւակ անյոյս է այդ
կարելիութենէն: Գիտէ թէ մահը միայն իրական է և մար-
դը կը շարունակէ մարդուն գայլ ըլլալ: Իր ախրութիւ-
նը կեանքի այս գառն գիտակցութենէն է որ կը ծնի,
առոր համար ալ ընկճուած ու խորտակուած, կ'ուզէ ան-
գիտանալ ամէն բան, մոռնալ՝ աշխարհն ու կեանքը,
չարն ու բարին, Աստուածն ու Սատանան, մոռնալ ամէն
ինչ ու երթալ անհուն երազի մը անձնատուր, երթալ
անձայն, անհանդէս, երթալ երջանկութեան ուղիէն,
աննիւթացած, աչքերը փակ, թօթափերով հոգիին վրա-
յէն դգոհութեան կանաչ ժանդը:

Այս հոգեբանութեան հարազատ արտայայտութիւնն
է Սեւակի Երբա՛լ... բանաստեղծութիւնը, (Նանք, Բ. Տա-
րի, 1912, թիւ 27) ուր ի յայտ կու գայ կեանքէն դժգոհ
և սկեպտիկ մարդու հոգին:

Երբա՛լ, Երբա՛լ, Երբա՛լ, անձայն, անհանդէս.
Երբա՛լ առուին պէս՝ մարգերու տակ անտես
Կապոյտին մէջ՝ հեզ, հոդմնավար ամպին պէս...

Երբա՛լ՝ առանց գիտնալու քէ դէպի ո՞ւր.
Երբա՛լ՝ հեռու ոսաններէն այս տիուր.
Երբա՛լ՝ խաւար գիւերին մէջ քաբրաբուր...

Երբա՛լ, Երբա՛լ, Երբա՛լ առանց նրազի.
Երբա՛լ՝ առանց սուզի, լացի, փափաքի.
Երբա՛լ՝ առանց սովի, պապակի...

Երբա՛լ՝ մարդոց կոյտին մէջին լուելեայն.
Օտար մնալ իրենց ցաւին, Գիտութեան.
Երբա՛լ՝ սգէ's, խուլ, համր, կո'յր յաւիտեան...

Զը գիտնա՛լ որ հոս իտեալը չի կա՛յ...
Ուխտագիտաց երբալ ափերն հեռակալ,
Դեկի ուղին Երջանկութեան մօտակալ...

Աննիւթանա՛լ, անրջանա՛լ, վրսեմ, վէ՛ս.
Երբալ անցա՛յգ, անա՛յգ, Երբա՛լ վերջապէ
Աչքերը գոց՝ ցալգաւշչիկ խեղճին պէս...

Երբա՛լ, Երբա՛լ, չը ճանչնալ Մարդ ու Ասուած,
Զո՛յգ Երբալ՝ ձեռքբդ ե՞՛յր ձեռքի մէջ դրած
Անրջանին ու Սիրոյն պէս — Ախորուա՛ծ...

Գնա՛ց բանաստեղծը. գնաց՝ ոչ թէ երդին, այլ ա-
րիւնին ու ոճիրին ճամբաներէն, իր ձեռքին մէջ, քոյր
ձեռքի մը փոխան, ունենալով գաժան ճակատագրին ցուրտ
ձեռքը: Գնաց ա՛յն մահուան, որ մղծաւանջի մը պէս
նստեր էր իր հոգիին խորը, դառնացնելով, մշտապէս,
կեանքին քաղցր բաժակը...

Հազիւ երեսուն դարուններ բոլորած, իր օրերը նըշ
ւիրած աւելի պատրաստություն, հմտանալու — իբրև ու-
սանող թէ՛ իբրև գրադէտ — քան թէ արտադրելու, Սե-
ւակ չկրցաւ տալ իր մտքին հասուն հունձքը հայ գրակա-
նութեան կալին: Իր պտուղը, խակ ու ժառ, արեւին
տակ չկրցաւ քաղցրանալ այնքան, ինչքան պէտք էր,
ինչքան ընդունակ էր գաղցրանալու:

Այսուհանդերձ, կ'արժէ որ, երիտասարդ, նահատակ
բանաստեղծի յիշատակին իբրև սիրոյ ու համակրութեան
տուրք մը, խնամոս ձեռք մը, հատորի մը մէջ ամփոփէ
անոր տպուած ու անտիպ գրութիւնները:

Տիկին Սեւակ, կ'ըսէն թէ կը բնակի այժմ Փարիզ,
իր երկու որբերուն՝ Լեւոնին ու Շամիրամին հետ:

Սեւակի ձեռագրերը՝ Քաօսը, Վերջին Հայեր, Սիրոյ
Քիրքէն ու Բիթէկի մը զիրքէն փրցուած կցերէն անտիպներ
ևայլն, հաւանաբար փրկուած են ու կը մնան Սեւակի
այրիին քով: Բանաստեղծին ընտանեկան բարեկամ եղող
գրադէտները, օր. պ. Մերուժան Պարսամեան, որ այժմ
Փարիզ կը բնակի և քէն ըրած է հայ գրականութեան
հետ, կրնան փրկել այդ ձեռագրերը, եթէ կան, յանձնե-
լու համար զանոնք մամուլին և դարձնելու ընթերցող
հասարակութեան սեփականութիւնը:

Փափաքելի էր որ, Նահատակ Գրողներու Բարեկամ-
ներ հրատարակչական Միութիւնն ալ հետաքրքրուէր այդ
ուղղութեամբ. իր ճիգերը կրնան ապարդիւն չըլլալ:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Եջ

ՏԻԳՐԱՆ ԶԷՅԿԻՒՐԵԱՆ

1 — 67

ՈՈՒԲԷՆ ՍԵՒԱԿ

69 — 158



Տպագր. — «ՄԱՍԻՆ», Վէհսլէց 13, Սօֆիա

ՀՀ Ազգային գրադարան



NL0385045

66.464